



ԵՐԵՒ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ  
ԽՄԵԼԻԿՈՒԹԵՍՆ  
ՀԱՅՈՒ  
ԵՐՈՒՍԱՆԴԵՄԻ

ԾՐ ՏԵՐԻ

Թ. Ժ.

1979





ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ  
ՊԱՇՏՈՆԱԹԵՐԻ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԵԱՆ

1979

Սեպտեմբեր — Հոկտեմբեր

Ծիլ. 9 - 10

1979

September — October

No. 9 - 10

# S I O N

VOL. 53

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY  
OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



St. James Press  
Jerusalem

digitised by , 96-97 , " A.R.A.R. @ 28P "

## ԽՄԲԱԳՐԱՎԱՆ

# ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԴԱՍԸ

«Սիոնակ անցեալ Խմբագրականով մատնանշեցինք այլափոխում մը Հայ Եկեղեցին և անոր ծառայող հայ Եկեղեցականութեան նկարագրին մէջ և յատկանշեցինք զայն աչխարհականացում բացատրութեամբ։

Ս. Գրիգոր Լուսաւորչի օրէն, երբ քրիստոնէութիւնը լուսաւորեց ազգային մեր նկարագրը նոր, իւրայատուկ մշակոյթի մը լոյսով, երբ նոր կրօնքը խորացուց հայկականութեան ներզգացումը աստուած աշնչական հեռանկարներով, Աղդ և Կրօն ընդիմառնուեցան մեր զիտակցութեան մէջ, նոյնանալու չափ։ Այդ ընդիմառնումը եղաւ զիտաւոր յատկանիշը մեր Եկեղեցին և ազգային պատմութեան։

Այսօր, մեր Եկեղեցի կեանքը կառավարող հայեր կան, որոնք պատ կը բարձրացնեն Ազգ և Կոսն հասկացողութիւններու միջև, հաւատալով որ ազգութեան զգացումը կրնայ ապրիլ և վերապրիլ, եթէ պարպուի կրօնական իր ինորութենէն և տեսլիքէն։ Աշխարհականացումի մտայնութիւնն է ան, որ ապակրօն ազգայնականութեան մը կը հաւատայ և կ'ուզէ հաւատացնել թէ մեր Եկեղեցին զիտաւոր առաքելութիւնն է ազգային ծառայութիւնը, նոյնիսկ պարպըւտծ կրօնական իր հաւատքէն։

Կրօնքը կրնայ ապրիլ առանց ազգութեան, աղդութիւն մը չ' կընար ապրիլ առանց կրօնքի։ Առանց կրօնքի, մեր հայրերու կառուցած հայալաց տաճարները, ուր ճգնած ու աղօթած են Շվամ փրկութեան ազդին հայոց, Կ'ըլան և պատմական մոնիւմընքաներ։ Առանց կրօնքի, մեր տաճարները կը դադրին ըլլալէ ուխտավայրեր, ուր մեր ժողովուրդը Աստուծոյ կապած է իր պատմութիւնը, ըլլալու համար անխօս քարեր։ Առանց կրօնքի, մեր տաճարներէն բարձրացող շարականները և սարտի խորերէն Աստուծոյ հետ խօսքը՝ կը դադրին ըլլալէ աղօթք, ըլլալու համար միջնադարեան երգ։ Առանց կրօնքի, մեր վանքերու սրբազն քարերը կը դադրին ուխտի սեղաններ ըլլալէ մեր ժողովուրդին համար, ըլլալու համար վլատակները անցեալ հէքեաթի մը։ Վերջապէս, առանց կրօնքի, օտարացումի ճամբաներուն վրայ կը կորսուի մեր յոյզը՝ իրականացնելու օր մը մեր մեծ երազը։ Քերամիանալու մեր որբացած հողերուն վրայ իրք մէկ ժողովուրդ, մէկ լեզու, մէկ մշակոյթ, իրք շարունակութիւնը մեր հայրերու աստուածաբրոցմ ժառանգութեան և պատմութեան։

Հայ հողին վրայ կառուցած իր տաճարներուն նման փառաւոր, Եկեղեցին ստեղծեց բարյական ակզբառնքներու կառոյց մը հայ ժողովուրդի զիտակցութեան մէջ, որ ոչ մէկ օրինագիրքով կրնայ փոխարինուիլ այսօրուան աշխարհին

մէջ, Եկեղեցին ներս, օրինագանցումը մեղանչում է Աստուծոյ դէմ, որովհետև պատուիրանը աստուածային Աշով է զրուած քրիստոնեայ խիզճի տախտակին վրայ, Աշխարհականացած հասկացողութեամբ, պարտազոնցութիւնը յանցագործութիւն է փոփոխական օրէնքի մը դէմ, մարդոց գրիչով բանաձեռուած: Մերի և յանցանի պատիժներն ալ տարբեր են իրենց բնութեամբ: մին՝ հոգեոր զըրկանք մըն է, միւսը՝ նիւթական: Երբ կը բանանք հին կանոնագիրքը և կը կարդանք Եկեղեցւոյ հայրապետներու սահմանած կանոնները, հոն պատիժներուն մէծ մասը սահմանուած է հետեւալ բառերով: «(Եեղաւորը) տասնընինզ (կտուաւելի համ պակաս) տարիներ պիտի կանգնի ունկնդիրներուն հետ, հինզ տարիներ պիտի անցնէ ապաշխարողներուն հետ, որմէ վերջ պիտի մտնէ Եկեղեցի, նուէ կուէրներով և ուղրմութեամբ պիտի ստանայ հաղորդութիւնը օրինաւոր կերպով...»:

Քրիստոնէական համայնքին պատկանող հաւատացեալին մեծազոյն պատիժն էր կարուիլ հաղորդութենէ, այսինքն Քրիստոսի Մարմինի և Արեան պատկանելիութենէն: Անդամ ըլլալ Եկեղեցիին նշանակած է ամբողջական հաղորդութեան մէջ ըլլալ անոր ոգիին, աւանդութեան, կրօնական և խորհրդաւոր կեանքին, հաւատալ անոր աւանդած ճշմարտութեան, մասնակցիլ անոր տօներուն և աղօթքներուն, յարգել երկնոււսոյց օրէնքներն ու կանոնները, պատկանիլ սուրբերու այն համայնքին, որուն մարմինի անդամները ամբողջական մասնակցութեամբ մը կ'ապրին «յարքայութիւն Խրդոյ իւրոյ սիրելոյց, որովհետև ևն է Եկեղեցիի մարմինին զուտիր» (Կող., Ա. 18):

Մեր հայրերու հաստատած Շնարանացեալ Սուրբ Եկեղեցին Քրիստոսի Փխոստացուածք այն համայնքն է, որ կ'ապահովէ աստուածային Խօսքին և Հոգիին ներկայութիւնը մեր մէջ, հայ ժողովուրդը ամբողջութեամբ տանելու համար Աստուծոյ որդեզըութեան:

Ո՞վ կրնայ բացարել այսօր թէ ի՞նչ կը հասկնանք «Եկեղեցւոյ անդամ» բացարբութեամբ: Ո՞վ կընոյ: ստհմոնի անդամակցութեան պայմանը, երբ հարցը կը վերաբերի մեր Եկեղեցիին: Ո՞վ է անդամ Հայ Եկեղեցիին: Ժամին ստուերուտ անկիւնը աղօթող մամի՞կը թէ ազգոյին տուրք վճարող տիկինը, ամէն առաւօտ խաչակնքուող և խորանին առջև մոմ վառող արհեստաւո՞րը թէ իր տան մէջ նստած ազգային շոշը, Փարիզի Եկեղեցին յաճախող հաւատացեա՞լը թէ Association Culturelleի անդամը, բարեպաշտ հաւատացեալը թէ օրինապահ աղդայինը, մէկ խօսքով՝ իրական քրիստոնեան թէ մեր Եկեղեցիի ազգային դեր շահագործողը:

Կաթողիկոսական ընտրութիւններու կամ ազգային-Եկեղեցական ժողովներու յղուած պատգամաւորները, որոնք կ'ընտրուին կանոնազրութեան մը համաձայն, ուր ձայնները կը հաշուուին 5,000 կամ 10,000ով իւրաքանչիւր պատգամաւորի համար, ինչպիսին սկզբունքներով կ'որոշեն Հայ Եկեղեցւոյ անդամը ոչ-անդամէն: Կան տեղեր, ուր կը բաւէ հայ ըլլալ նկատուելու համար Հայ Եկեղեցիի անդամ: Ուրիշ տեղեր, տրատու և որոշ Եկեղեցիի մը անդամագնար տուողն է անդամը: Հաւատքը և հայկական նկարագիրը ոչ մէկ շափանիշ են այլն:

Եկեղեցին ծոցէն ծնած է հայկական նկարագիրը և մեզ զատորոշող առաջինութիւնները՝ խորքը պիտի կազմին մեր ինքնութեան, եթէ զիտնանք պահել զանոնք ուղղիլ զիծին մէջ աւանդութիւններուն, որոնք մեր ազգային ժառանգութիւնը եղան դարձ ի դար:

Եկեղեցին ստեղծած բարոյական սկզբունքներու կառոյցէն ծնաւ հայկան նկարագիրը, սքանչելի դաւակը հայ ընտանիքի սրբութեան և հայ մօր անփոխարինելի սիրտին: Վաղարշապատ, Դուին, Պարտաւ կամ Սիս հաւաքուած եկեղեցական հայրերու բանաձեած օրէնքները եղան բարոյական այն անփորտակելի պարիսպները, որոնք նույիրական սրբութեան մը բարձունքին վրայ պահեցին հայ մայրը, իր ամօթիսածութեան, աստուածավախութեան և պատուխնդրութեան առաքինութիւններով, որոնք ամէն հայ օճախ լեցուցին խընկաբոյր գեղեցկութեամբ:

Նոր չէ հարցումը, զոր այսօրուան երիտասարդ մտաւորականները կ'ուղղեն յաճախ հայ հոգևորականին. «Ճիշդ է մօրս ըսածը թէ մեր ժողովուրդը ջարդուեցաւ իր կրօնքին պատճառով»։ Եւրոպայի կամ Ամերիկայի ազատութիւններուն մէջ հասակ նետած հայ երիտասարդին համար, անհասկնալի է այլև կապը հաւատարին և ազգային առաքինութիւններուն, որոնց անվթարութեան և պահպանումին համար զոհուեցան անհամար հայուհիներ, մարտիրոսութեան ճամբաններուն վրայ։ Անհասկնալի է կապը, որովհետև խախտած է սքանչելի կառոյշը բարոյական սկզբունքներուն, որոնք զրոշմեցին հայ հոգին մկրտութեան աւագանէն մինչև ամուսնութեան պսակը և ոռորը պոհեցին ազգային նկարագիրը, Հայ Նեկեղեցիկն կեանք առած աւանդութիւններու և մտայնութեան կենսունակ պահպանութեամբ։ Անտարակոյս որ մեր ժողովուրդը իր արիւնով վճարեց զինը իր հաւատաքին, որովհետև չուղեց դաւաճանել հոգեկան այն արժէքներուն, որոնք Աստուծոյ Աշոկ զրուած էին իր զիտակցութեան խորքին վրայ։

Այսօր, երբ, ինչպէս իր հողէն, հայը կտրուած է նաև իր սովորութիւններէն, որոնք հաւատքի բոյրով կը լեցնէին իր բնակարանը և նկարագիրը, ան կը նայի իր Եկեղեցին հարցականներով լեցուն աչքերով. բացատրութիւններ՝ կ'որոնէ մեծագոյն հարցականնին. ո՞ւր է կտրուած օդակը շղթային որ այլէս չ'կապեր զմեզ՝ մճն զմեզի հետ:

Այս հարցը դրուեած պիտի շըլլար անշուշտ եթէ կարուած չըլլայինք մեր հողէն և անոր մէջ արմատ նետած սրբազն աւանդութիւններէն, մեր մշակոյթէն։ Հոգեպէս և մարմապէս ապրելու ոճ մը ունէր մեր ժողովուրդը իր հայրենի հողին վրայ։ Ամէն ինչ հարազատ էր իրեն։ Այսօր հայ հողին բաժան բաժան եղած է, որովհետև օտար ժողովուրդներու մշակոյթը այլասեռած է իր զգացականութիւնը, մտածելու և դատելու եղանակը, ապրելու ոճը և հայկական հարցերու նկատմամբ հետաքրքրութեան իր ձևն իսկ։ Հայ կը զգայ ինքինք, սակայն տարբեր՝ միւս երկրին մէջ ապրող հայէն։ Ամերիկահայը մարդկային տարբեր կերպար մըն է Ֆրանսահայէն կամ Լիբանանահայէն, թրքահայը տարբեր է Եղիպատահայէն, իր բարքերով, լեզուով, ոճով, նոյնիսկ մայրենի լեզուն հնչելու իր եղանակով։ Տարբեր ցեղախումբերու պատկանող հայերու գանդուածներ կան այսօր աշխարհացրիւ, որոնց պիտի պակսի հասարակաց են-

թահող մը, եթէ Եկեղեցին չվերափոշէ ինքզինք աւանդական իր կոչումին՝ հայ ժողովուրդին նկատմամբ:

Արտասահմանեան հայ կեանքին ենթահողը Եկեղեցին միայն կրնայ ըլլալ, Եկեղեցին՝ իր գաղափարաբանութեամբ: «Քահանայի շրթունքներէն պիտի սպասեն ուսուցումը և սորո բերունէն՝ օրէնքները» կ'ըսէ մարգարէն (Մազ., Բ. 7): Խոկ Եկեղեցէ կ'աւելցնէ. «Իմ ժողովուրդիս պիտի սորվեցնեն ընտրել մաքուրը պիղծէն և անարատը՝ արտաւառունք» (ԽԴ. 23): Մեր պատմութեան ուրախի և տիսուր օրերուն, մեր Եկեղեցին կանգուն պահեց մեր ժողովուրդին հաւատքը ուսուցումի եղանակով մը, որ հասաւ ամէն հոյու սիրուին և խիղճին: Աւետարանին խօսքը և նարեկին ազօթքը յարատե ընկերները եղան հայ ապրումներուն, որովհետեւ Եկեղեցին զիտցաւ ըլլալ իրական վարդապետը ճշմարտութեան և ներշնչողը՝ ուղղափառութեան: Տիտղոս մը չէր վարդապետութիւնը, ոչ ալ վեղարի մը ստուերը, այլ Թայուն ներկայութիւնն էր քրանին ճշմարտութեան», ուսուցողական իր խոր վիրձառութեամբ և քարոզչական իր պերճախօս առողանութեամբ: Վարդապետը սորվեցուց հայ խիղճին ընտրել անարատը, հետեւ լով Եկեղեցւոյ հաստատած կանոններուն և օրէնքներուն, անսակարկ ուղղամբութեամբ:

Այսօր, Հայ Եկեղեցւոյ ստեղծած Եկեղեցականի բացառիկ տիպարը՝ վարդապետը կը յիշեցնէ փլատակի մեր վանքերը, որոնք երեմն համալուրաններ էին: Բարձրագոյն ուսում ստոցած և մտաւորական յարգելի մակարդակ ներկայացնող վարդապետներ չեն որ կը պակսին այսօր, այլ կորած է իրենց իշխանութիւնը և հանգամանքը՝ իրեւ Աստուածորդույնս, որոնք, Ժիաշակեալք ընդ Քրիստոսի և ընդ նմին թագաւորեալք, եղան ռքաջ հովիւները բանաւոր հօտինս, առաջնորդելով Հայաստան աշխարհի ժողովուրդը լոյսի շաւիղներովը մեր հուտատքին՝ զօրացնելով և պահելով անոր հոգիին մէջ գեղեցիկ ժառանդութիւնը ազգային առաքինութիւններուն:

Պակասը, որմէ կը տառապի մեր Եկեղեցին, բարոյական հեղինակութիւնն է հայ վարդապետին, որ գարերով անազարտ պահեց և, ի հարկին, իր արեան նուիրումով պաշտպանեց հաւատքին ուղղափառութիւնը, Եկեղեցւոյ կանոններուն անխախտութիւնը, հայ ծէսին կենսունակութիւնը, աւանդութիւններուն մաքրութիւնը և Եկեղեցիին ազգային նկարագիրը: Մարզարէական շունչով մը, որ քիչ անգամ տկարացաւ, հայ վարդապետը՝ Եկեղեցին ըրաւ «Քահանա ամրութեան» հայ հոգիին, հայ մշակոյթին պայծառ զեղեցկութեամբ օծելով երկար դարերը տաժանակիր մեր պատմութեան: Ան, ոռոքին կապերը ամրացուցած խաղաղութեան Աւետարանով և ձեռքին առած հոգիին սուրբ՝ Աստուծոյ խօսքը (Եփես., Զ. 17), զանքերը վերածեց անառիկ ամրոցներու, ուր անպարտելի մնաց հայ հոգիին հազար սպառապինութիւնը Աստուծոյց:

Մեր նպատակը չէ նայիլ անցեալին կարօտազին արցունքներով, ոչ ալ փնտուել ուղիներ և կացութիւններ, որոնք չկան այլնս: Նոր երազներ չէ որ կ'ուզենք տեսնել հին և անցած իրականութիւններու մասին: Այլ կ'ուզենք ձայն բարձրացնել ըսելու համար թէ նոր կացութեան մը մէջ կը զանուի մեր

ժողովուրդը և այդ նոր կացութեան մէջ՝ նոր ոյժերով և նոր միջոցներով եկեղեցին պէտք է շարունակէ իր առաքելութիւնը, անցեալին նույիրազործած սկզբ բռնքներուն հիման վրայ, Պէտք է պահպանուի Եկեղեցին նկարագիրը, որպէսզի պահուի մեր ժողովուրդին ազգային նկարագիրը:

Երբ տկարացաւ Արշակունեաց թագաւորութիւնը և Հայաստանը, բաժնը և երկու մեծ պետութիւններուն՝ Բիւզանդիոնի և Պարսկաստանի միջև, գտնուեցաւ իր անկախութեան հետ՝ իր ինքնութիւնն ալ կորսնցնելու վտանգին դիմաց, Ս. Սահակ և Ս. Մեսրոպ՝ լեզուն և մշակոյթը ստեղծեցին, Անոնց աշակերտները, յաջորդող թարգմանիչները և Եկեղեցւոյ վարդապետները հայացուցին նոյնիսկ քրիստոնէական վարդապետութիւնը, պատուարներ կանգնեցնելու համար մեր ժողովուրդի հոգեկանութեան շուրջ, օտարացումի վտանգին դիմաց:

Երբ հրեայ ժողովուրդը արմատախիլ եղած իր երկրէն, գերի տարուեցաւ Բաբելոն, անոր առաջնորդներն ու մարզարէները վառ պահեցին իրենց պանդուխա ժողովուրդի շուրջերուն՝ կարօտի երգը Սաղմոսին. Եթէ մոռնամ քեզ՝ երուսաղէմ, թող մոռնայ զիս աչ ձեռքս. թող լեզուս կցուի քիմքիս եթէ չիշեմ քեզ, եթէ կանուխէն չնուազեմ քեզ՝ երուսաղէմ, սկիզբը իմ ուրախութեանս:

Երբ նոյն ժողովուրդը աշխարհացրիւ նետուեցաւ իր երկրէն հեռու և անոր իմաստունները զիտակեցեցան թէ երկար տարիներ պիտի ապրին իրեն սփիւռք, հաւաքուեցան Գալիլիոյ ծովուն եղերքը՝ Տիբերիա և ձեռնարկեցին յատուկ օրինագիրքի մը կազմութեան, իրեւ լրացուցիչը Աստուածաշունչ Հին Կտակարաննիւն. Միակ մտահոգութիւնը եղաւ ամրացնել ներքին միութիւնը հրեայ ժողովուրդին՝ իր աղօթարաններուն շուրջ և մանաւանդ՝ ստեղծել պատուարներ, արգելքներ և ընտանեկան աւանդութիւններ, որոնք անկարելի ընեն ձուլումը իրենց ժողովուրդին օտարին հետ: Հաւատքի պահպանութենէն զատ, անոնք իրենց ժողովուրդը զատորունցը՝ ամբողջ աշխարհնէն ուսմէլքի, հագուելիքի, տօնակատարութիւններու, խորհրդակատարութիւններու ցանց մը ստեղծելով: Կենցաղի ոճ մը ստեղծեցին ամէն հրեայ ընտանիքէ ներս, որ զիրենք կապուած պահեց Հին Ուխտին՝ Աբրահամի, Խսահակի և Յակոբի Աստուծոյն հետ:

Մեր հայրերը նոյն Աստուածաշունչին նայեցան, անոր շունչով ձեւաւորելու համար մեր հոգեկանութիւնը և նոր Ուխտով մը կապելու մեր ժողովուրդը Աստուծոյ սիրոյն: Հայ Եկեղեցին հաւատարիմ միաց իր ուխտին դարերով, իր հարազատ հողին վրայ:

Այդ հողէն դուրս, անաստուածութեան, անկրօնութեան, աշխարհականացումի, մերժումներու և ուրացումներու հոսանքներուն նետուած մեր ժողովուրդին զանգուածները Մովսիսական ինչպիսի՞ զաւագանով պիտի կարենանք բերել և պահել որդի և ժառանգ Աստուծոյ: Պիտի կարենանք . . .

## ԱԿՆԱՐԿ ԺԱՌԱՆԳԱԿՈՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

Նոր Օքտ - Եղիշէ Պատրիարք Դուռեան

Պատերազմի արհաւիրքէն ետք, որ պարպեց ժառանգաւորաց Վարժարանը, իր վերջ գտաւ նաև Մահակ Կոթողիկոս-Պատրիարքի օմիջագէպնը, «1920 գպրոցական տարիշը չնինին ժառանգաւորաց Վարժարանը վերաբացուեցաւ Հալէպէն բերուած 11, երուաղակմէն և եաֆայէն առնուած երկերու և թոշակաւոր ութը առներով . . .»։ Առնցմէ և ոչ մին նուիրուեցաւ եկեղեցական տապարէզին, Սակայն յաջորդ տարին կազմուած դաստիարանէն և 1922ին ընդունուած աշակերտներէն երկու քահանայի զաւակներ, եկած Հալէպէն, առուջին ձեռնասունները եղան Եղիշէ Պատրիարք Դուռեանի, Ասոնք են Արտօմ-Նորայր Սրբ. Պօղարքան, որ պահեց իր երկրորդ անունը՝ Նորայր և Ներսէս Սրբ. Թավուածեան (Ներսոսյան), որ վերակաչուեցաւ Տիրան։ Բարենց ձեռնադրութեան տարին իսկ, 1928ին, երկուքն ալ զրկուեցան Լոնտոն, ուստանելու համար Թագավորական Վարժարանը (Քինկը Քուլէճ)։

Նորայր Արդ., այժմ Արքեպիսկոպոս, իր օծակիցին հետ 1930 ին վերադարձաւ Ս. Աթոռ և մինչեւ այսօր կը շարունակէ վանականի նուիրեալ իր կեսնքը իրեւ ուսուցիչ, տեսուչ Ս. Թորոսի Զերաքրատան և քաջմանուած հեղինակ պատկառելի «Մայր Յուրցակ Զերաքրաց Ս. Յակովեանց» հատորներուն, ուսուցիչները մատենադարական աշխատաւթեան, յօդուածաշարքերու, ուսումնասիրութիւններու և տակաւին չհրատարակուած գործերու։

Տիրան Արդ., այժմ Արքեպիս., վարեց ժառանգաւորաց Վարժարանի տեսչութիւնը 1932-1937, որմէ հրաժարելով մեկնեցաւ վարչական պաշտօններու՝ Փարիզ, Լոնտոն և Ամերիկա։ Այս տարի նիւ Եորքի մէջ նշուեցաւ Տիրան Արք. Ներսոյեանի քահանայական ձեռնադրութեան յինամեեակը։

1920 ին, Մեօրոպ եպս. ուսուցչութեան կը հրաւիրէ Սերաստացի կարտիկա Գարեկեանը, ժանոթ իրեւ քարձրորակ ուսուցիչ և գրադէտ, ուսանձնելու համար Հայերէնի և Պատմութեան դասերը, զոր կը շարունակէ մինչեւ իր մահը՝ 1925 ին։ Յշշատակութեան արժանի է նաև Մարտացի Յովսէփ Տէր Վարդանեանը, որ նոյն 5 տարիներուն կը վարէ դաստիարակ-ուսուցչի պաշտօնը։

1922-24 տարիներուն, ժառանգաւորաց Վարժարան ընդունուեցան 33 աշակերտներ, որոնց 30 ը երուաղէմ հաստատուած Սյարաթեան Որբանոցին ընտրուած, Եղիշէ Պատրիարքի հաւատութեամբ, ժառանգաւորաց Վարժարանի Տեսուչ Մեսրոպ Եպս. ի այս կարգադրութիւնը նոր կենանք մը ներմուծեց Վարժարանի կենանքին մէջ։

1930 ին, Մեսրոպ եպս. Նշանեան կը ձեռնադրէ այդ խումբին առաջին շրջանաւարտները, նոյն տարին վախճանած էր Դուռեան Պատրիարք, Տեղապահ ընտրուած էր Մեսրոպ եպս. և կիւրեղ Վրդ. Խորայէլեանին յանձնած էր ժառանգաւորաց Վարժարանի տեսչութիւնը, զոր վարած էր 1911 ին ի վեր Թասն տարիներու իր մեծ վաստակին պատկութիւնը է ինը արեցաներու ձեռնադրութիւնը, զոր կատարեց Յունիսի 22 ին, Կաթուղիկէ Ս. Էջմիածնի տօնի օրը Կարապետ Սրբ. Զալբգէտան կոչուեցաւ Տ. Դաւիթ, Մարգիս Սրբ. Մանուկեան Տ. Միօն, Հայկ Սրբ. Արքահամեան Տ. Հայկացուն, Եղինիկ Սրբ. Վրթանէսեան Տ. Պարգևե, Գրիգոր Սրբ. Քասիմեան Տ. Գեղամ, Ներսէս Սրբ. Տէր Յակովեան Տ. Գլոն, Արքիար Սրբ. Մանուկեան Տ. Սերովէ, Մատթէոս Սրբ. Գույումէսեան Տ. Նաւար և Գրիգոր Սրբ. Վահանեան Տ. Ձենոր, Դժբախտարար երեխը կարգաթող եղան հետագային (Դուրիթ, Գեղամ և Զենոբ), իսկ վեցը եղան մեր Եղիկեցւու Առաջնորդ մեծ գէմֆեր, ծառայէլով Ս. Աթոռոյս և ուժանք թեմերու մէջ, մեծարդիւն պաշտօնավարութիւնը։ 1931-33 ին Տ. Ս. Անրովէ և Տ. Շաւարչ Արդաներ իրենց ուսումը շարունակելու կ'երթան նոյն Թագաւորական Վարժարանին մէջ, Լոնտոն։

81-ատական թիւն արժանի է 1922 ին հրատիրուած երաժշտութեան մեծանուն մասնագէտ Անդր Զիլինկի իրեանը, որ եօթը առքիներ վարեց գպրապեաի և եկեղեցական երաժշտութիւն դասաւանդութիւնը Վարժարանէն ներս, մինչև հրաժարիր:

**Վերանորոգութեան ճիզվե – Թորգոմ Պատրիարք Գուշակեան**

1931 ին, Թորդոմ Պատրիարքի գահակալութեամբ, Ժառանգաւորաց Վարժարանը և Ընծայարանը յատակ խնամքի առարկայ կը գառնայ, 1932 ին աեօչաւթեան կը կոչանի Տիրան Վրդ. Ներսոյեան և 1934 ին ուսուցչաւթեան կը հրատիրուին երկու մեծանուն մատուրականներ. դրագէս և դրականագէտ Յակոբ Օշական և մանկավարժ-իմպոստակը Շահան Գէրգէրեան:

1932 Օգոստու 7ին, Վարդավառի կիրակիին, Թորդում Պատրիութեան քահանայալիքեան կը կոչէ Նախարար ձեռնագրաւածներուն ընկերները Եղիազար Սրկ. Տէրաւէրեան կը վերակացւի Տ. Ալիքէ, Միժօն Սրկ. Մարտիրոսեան (Ալբանեան)՝ Տ. Հայրիկ, Յակով Սրկ. Տէրգիշեան՝ Տ. Տիրայր և Ղազարս Սրկ. Տիշչէքնեան (Ղազարեան)՝ Տ. Ասողիկ:

Ժամանդաւրաց Վարժարանը պատկանելի իր ուսուցչակոն կազմով, գլխաւորութեամբ Նայնինքն Բարդամ Պատրիարքին, կը հասնի կրթական բարձր մակարդակի: Աւշագրաւ է որ Ընծայաբանի գասարաններուն մէջ դաստաննդուած լնելուներուն թիւը կը հասնի զեցի: Հայերէն, Անգլիերէն, Արաբերէն, Ֆրանսերէն, Երրաֆերէն և Յանապէն:

1934ի Յուլիս 15ին, Թորգոմ Պատրիարք կը ձեռնադրէ չորս ընծայեալներ, Վարժարանի շրջանառարաններէն. Հրանդ Սրկ. Մինասեան՝ վերակոչուած Տ. Պառոյ, Սարգիս Սրկ. Աւետիսեան՝ Տ. Յուսիկի, Բարգէն Սրկ. Թումայեան՝ Տ. Պատկեան Սրկ. Կրճիկեան՝ Տ. Միւլոն:

1935ին, Թորգոմ Պատրիարքը կը ձեռնադրէ երկու շրջանաւարտներ ես. Արշակ Սրբ. Գալուստյան կը վերակազմուի Տ. Շնորհ և Յարօւթիւն Սրբ. Հատիտեան՝ Տ. Արքունի: Նոյն քատարանի աշակերտներէն Թօվմաս Սրբ. Ճերէցնեան ձեռնադրութիւն ընդունեց Արտաւազդ Արք. Արքումէեանէն Հալէպի մէջ և Վերակոչուեցաւ Տ. Գիշէլ: Յաջորդ ամրին, մեծանուն Պատրիարքը կ'օժէ երկու ընծայացուներ ևս Ընծայարանի շրջանաւարտներէն: Ազատ Սրբ. Խնդոյիեան կը վերակազմուի Տ. Հմայեակ և Նուապ Սրբ. Քչէրգեան (Մակվանչեան): Տ. Ունի:

1920 թուականէն մինչև 1930, տապ արքիներու ընթացքին, ֆառանդաւարաց վարժարան ընդունեւած են ութուուն աշխարհաներ, սրոնցմէ քանակերեք աւարտած են Ընծայաբանը և Կատարած քահանայակուն ուխտը. Մնացեաներէն շատեր թողած են գրքարաննց ժապանալարացի քատարեայ գաւառնթացքի աւարտին, անյարձառն թեան պատճառաւու կամ հնիւանգաւթեան պատճառու Արեկաւագութեան արտիհաւնին յարմար չնկատուելով զրկուեցաւ Ա. Տեղեաց ֆադայութեանց կամ շանընդունակ նկատմաւով Գեյրութ ծնողաց առ ոռեւթաւու.

Տիրան Վրդ. Ներսոնյանի տեսչութեան քրով հասած պատկառելի այս հունձքը ունեցաւ իր տկարտացամերը. երեքը գրծեցին իրենց ուլիտը, մինչ Տ. Ասկի Արեգոս վաղամես վախճանեցու, ասկայն միւսները եղան մեծ ազէտին յաջորդող մեր կենդացույց վերականգնումին առաջնարդող դէմքերը: Ասոնցին ի Տէր հանգեսն Տ. Հայր կազուն Արք. Աբրահամեանը, ծառայելէ Կաք Ա. Աթոռոյս և Մայր Աթոռ Ա. Էջմիածնի աւելի քան թառապուն ապրիներ, Տ. Պարգև Եպոս. Վրթանէկեանը, Երաւանյեմի Առաքելական Աթոռին ծառայելէ Կաք Քանինց տարիներ, Տ. Շահարձ Եպոս. Գուռ յումբեանե, իրեք Ա. Աթոռին Սիարտան և ապա՝ համակառի Թեմին Առաջնարդ, երդ կար տարիներ, Տ. Առողիկ Արք. Դավարեանը, ծառայելէ Կաք Մայրապոյն Արեկելք, Ամերիկա և ապա՝ իրեք Կոաջնորդ Իրաքի մինչև իր մահը՝ 1978 ին, և Տ. Միւռոն Ս. Վրդ. Կրեքեանը, հոգուական պաշտօններ վարելէ Կաք Ամերիկա:

Մինչև այսօր, Ս. Աթոռէն ներս, ամբողջական նույիրումով իրենց պարտականութիւնը կը շարունակեն Ամենապատիւ Տ. Եղիչ Ս. Պատրիարքը և Ս. Աթոռոյա Լուսարարավետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս Ալյանեանը:

Ս. Աթոռուին ծառայելէ ետք որոշ տարիներ, այժմ զանազան երկրամասերու հայութեան կը ծառայեն՝ Գերշ. Տ. Սիռն Արք. Մանուկեանը՝ Ատենապետ Գերագոյն Հոգեոր Խորհուրդի, երկար տարիներ պաշտօնավարելէ ետք իրեւ հոգիւ և ապա Առաջնորդ Ամերիկայի մէջ, Գերշ. Տ. Սերովք Արք. Մանուկեան Եւրոպայի, Քանինեթ տարիներէ ի վեր, Հոգշ. Տ. Տիրայր Ս. Վրդ. Տէրզիկեանը՝ հոգիւ ի կու Անելլը և այժմ քաշուած, Գերշ. Տ. Պակ Արք. Թումայեանը՝ իրեւ Կաթողիկոսական Պատուիրակ յԱնդլիս, այժմ քաշուած և վերջապէս՝ Ամենապատիւ Տ. Շնորհ Արքեպոս. Պատրիարք Հայոց Թուրքիոյ:

Գերշ. Տ. Գգոն Եպօ. Տէր Յակոբեան քաշուած կ'ապրի Ամերիկա, տարիներ պաշտօնավարէլէ ետք իրեւ հոգիւ Ամերիկա և Միլանո, իսկ Գերշ. Տ. Հմայեակ Եպօ. Ինդոյեան այժմ անպաշտօն կ'ապրի յԱմերիկա, վարելէ ետք հովուական պաշտօններ:

1920ական թուականներէն սկսեալ, բացի Միլանն Հայրերէ, ուսուցչական կազմին մէջ մինչև իրենց մահը (1936) պաշտօն վարօն են Գրիգոր Միլաններ, իրեւ ուսուցիչ հայերէնի և պատմական դասերու, և Արամ Խաչատուրեան՝ Գծագրութեան,

1937ին, Թորգոմ Պատրիարք Ժուանիգաւորօց Վարժարանի տեսչութեան կը կոչէ Տ. Եղիշէ Վրդ. Տէրտէրեանը՝ Կրթական նոր ծրագրիրով, ուսուցչական նօխացած կազմով, որ կը հաշուէր, բացի նախորդներէն, պատրաստուած Միլաններ, Տէսուչը, Տ. Սիռն, Տ. Հայկազուն, Տ. Սերովք և Տ. Հայրիկ վարդապետները, Վարժարանը կ'արձանագրէ կրթական ուշագրաւ նուաճութեան:

1938 Յուլիս 31ին, Թորգոմ Պատրիարք Քահնանայութեան կը կոչէ շորս շրջանաւարտներ, Անդրանիկ Արք. Տօնիկեան (Պայրամեան) կը վերակոչուի Տ. Հայկասեր, Արմենակ Արք. Ասկերչեան՝ Տ. Հայզան, Խաչիկ Արք. Համալեան (Մանուկէնան)՝ Տ. Կորիւն և Ազատ Արք. Երեցեան՝ Տ. Շահն:

Հինգ տարիներ ծառայելէ ետք Ս. Աթոռին, Տ. Հրազդան և Տ. Շահէ կը հրաժարին իրենց Ռւխտէն: Հոգշ. Տ. Հայկասեր Վրդ. ցարդ կը շարունակէ իր ծառայութիւնը Ս. Աթոռոյս, մի քանի տարիներու բացակայութիւնէ ետք յեւրոպա և յԱմերիկա, իսկ Տ. Կորիւն Վրդ. քառասուն տարիներու պաշտօնավարութենէ ետք Ս. Աթոռէն ներս և Եթովպիտիս, իր մահկանացուն կնքեց Երուսաղէմ 1978ին:

#### Դժուար օրեր — Մերուող Պատրիարք Նշանեան

1939ին, Յուլիս 23ին, երբ չկար այլևս Թորգոմ Պատրիարքը իր մեծվայելու չութեամբ ձեռնադրելու համար Ընծայարանի նոր հունձքը, իր աշակերտները, Ընտրեալ Պատրիարք Տ. Մերուպ Արք. Նշանեան Քահնանայութեան կը կոչէ Կարապետ Արք. Ծիրինեան (Սիրունեան), որ վերանուածուեցան Տ. Կոմիտաս, Ժիրայր Արք. Մողեան (Ասկանեան)՝ Տ. Գրիգոր. Վարդգէս Արք. Կեռոյշեան (Տէրունեան)՝ Տ. Զաւեն, Յովսէփ Արք. Ապատեան՝ Տ. Բարքէն, Աւետում Արք. Վարդանեան՝ Տ. Յակով և Աւետիք Արք. Մանուկեան՝ Տ. Թորգոն:

Առանցմէ առաջին երեքը կը գրժեն իրենց ուխտը, թէն Տ. Կամբիաս կը ներդաշնչե Հայաստան և երկար տարիներ կը ծառայէ Երևանի մէջ իրեւ քահանայ և դաշնակի Դր. Գրիգոր Մազեան ցարդ կը ծառայէ Եկեղեցիի իրեւ Սարգսաւոգ Նիւ Եռոքք մէջ, Պինչական կ'ընէ Պր. Վարդգէս Կեռոյշեանը, Հարաւային Ամերիկա՝ Տ. Բարքէն Արք. Ապատեան, վաղամեռ Միլանը Ս. Աթոռոյս, անխոնջ և իմաստուն ծառայաիրուութեամբ վարելէ ետք իսրայէլի Հայոց հովուութիւնը, քան տարիներ եղաւ Կաթողիկոսական Պատուիրակ Հարաւային Ամերիկայի, ուր և վախճանեցաւ 1978ին:

Գերշ. Տ. Յակոբ Եպո. Վարդանեան և Գերշ. Տ. Թորգոմ Արքեպոս. Մանուկյան վարելէ ետք զանազան տեսչութիւններ վանքին մէջ, այժմ կը գտնուին մին, Մարսիլիա, իրեւ Կաթողիկոսական Պատուիրակի Փոխանորդ Հարաւային Ֆրանսայի միւսը՝ իրեւ Առաջնորդ Ամերիկայի Հայոց Արևելեան թեմին, բազմարդիւն պաշտօնավարութեամբ:

Համաշխարհային Երկրորդ Պատերազմը և վանքին անտեսական տագնապը կը նուազեցնեն թիւը աշակերտութեան: 1941ին, Մեսրոպ Պատրիարք կը ձեռնադրէ երկու Միաբաններ. Սարգիս Սրկ. Մուշեան կը վերակոչուի Տ. Յարուբիւն և Դրանիկ Սրկ. Ղազարեան՝ Տ. Խանակի:

Նոյն խումբի աշակերտներէն Արմէն Սրկ. Պուրանսուղեան կը մեկնի Երևան աղէմէն և ձեռնադրութիւն կ'ընդունի Կիլիկեան Աթոռէն, վերակոչուելով Տ. Բաբ. զեն: Ատեն մը Գալիփորնիոյ Առաջնորդութիւնը վարելէ ետք, այժմ Տ. Բաբէն եպս. Վարժապետան կը գտնուի Ուշշինկթըն:

Հոգջ. Տ. Յարուբիւն Ս. Վրդ. Մուշեան մի քանի տարի ծառայելէ ետք Ս. Աթոռոյոյ ուսուցչական և այլ պաշտօններով, երկար տարիներէ ի վեր կը պաշտօնավարէ Պուէնոս Այրէս, Արմէնթին, իրեւ հոգեուոր հովիւ, Առաջնորդական Փոխանորդ, դպրոցի տեսուչ և ուսուցիչ: Հոգջ. Տ. Խանակ Ս. Վրդ. Ղազարեան երկար տարիներ Ամերիկա ծառայելէ ետք, այժմ կը գտնուի Աղեքառնդրիա, եգիպտոս, իրեւ Առաջնորդական Փոխանորդ:

1930էն 1940ի վերջը, Ժառանգաւորաց Վարժարանը ընդունուած են 118 աշակերտներ, որոնցմէտ տասներինդը ստացած են եկեղեցականի կոչում: Անոնց մէջ կը հաշուենք նաև Վահան Սէմէքընեան, որ ընդունուած է 1934ին իրեւ աշակերտ և ձեռնադրութիւնը ստանալէն տոդին (վերակոչուեցաւ Տ. Մելքոնյ), կը պաշտօնավարէ Ամերիկայի Արևելեան թեմէն ներս:

Նոյն տարիներուն Ժառանգաւորաց Վարժարանին և Ընծայարանին աշակերտած սաներէն խումբ մը Սարկաւագներ հեռացան Վանքէն և քահանայ ձեռնադրութցան Ամերիկայի մէջ: Ասոնք են. Անդրանիկ Սրկ. Աշետան, վերակոչուած Տէր Արտեն, Մինաս Սրկ. Գասպարեան՝ Տէր Առնակ, Կարապետ Մկրեան՝ Տէր Վարդան, Հրանդ Առաքելեան՝ Տէր Լեւոն, Լեւոն Ալթունեան՝ Տէր Շահիկ, Սարգիս Կտանեան՝ Տէր Կարեն, Մանուկ Սրկ. Մերատեան՝ Տէր Արքուն, Կարապետ Փափագեան՝ Տէր Տիրան և Յակոբոս Քէշիշեան՝ Տէր Առուն (Պէյրութ): Երկու այլ աշակերտներ, Ժառանգաւորաց Վարժարանը միայն աւարտելէ տարիներ ետք քահանայ ձեռնադրութցան մին: Մին Մովսէս Գէորգեան, Եղագուպիէ, վերակոչուած Տէր Դանիէլ, միւսը՝ Տիրան Թաշճեան, վերակոչուած Տէր Մելքոնյ, Ամերիկա: Նոյնպէս՝ Անդրանիկ Հալածեան, չորս տարիներ ուսանելէ ետք, քահանայական ձեռնադրութիւն ընդունած է Տէր Գառնիկ անուամբ Ամերիկայի մէջ, ուր և կը ծառայէ այժմ իրեւ ծխատէր քահանայ: Ասոնց ընկերներէն Հայաստան ներգաղթած Օնան Մորուքեան կը ձեռնադրուի և կը կոչուի Տէր Յովհաննէս, և տարդ կը ծառայէ Այրարատեան թեմէն ներս, վարելէ ետք Հոգեուոր Ճեմարանի տեսչութիւնը: 1947ին, Ժառանգաւորաց Վարժարանը աւարտած Մովսէս Ղազարեան կը ներգաղթէ Հայաստան և հոն՝ Մայր Աթոռի հոգեուոր Ճեմարանը աւարտելէ ետք, կը ձեռնադրուի Տէր Մովսէս քահանայ և այժմ կը ծառայէ Ս. Գեղարդի վանքին մէջ:

Նոյն տարիներու սաներէն Մտեփան Տէր Մտեփանեան 1946ին կը ներգաղթէ Հայաստան, ուր և կը ձեռնադրուի վերակոչուելով Տ. Կոմիտաս, Առաջնորդական Փոխանորդ Այրարատեան թեմին: Նոյն տարին Ժառանգաւորաց Վարժարանէն Հայրենիք ներգաղթած Տիգրան Մարտիկեան կը շարունակէ իր ուսումը էջմիածնի Ճեմարանին մէջ և կը ձեռնադրուի վերակոչուելով Տ. Ֆրայր: Այժմ Գերշ. Տ. Տիգրայր եպս. Մարտիկեան կը վարէ Առաջնորդական պաշտօնը Ռումանիայ և Պուէկարիոյ թեմերուն, իսկ 1947ին Հայաստան ներգաղ-

յաճ Փայլակ Անթագիւն ևս իր ուսումը նոյն ձեմարանին մէջ աւարտելէ հաք լ'ընդունի քանանայական ձեռնադրութիւն և կ'անուանուի Տ. Մերոպ, ոտկայն 1959 ին կը հրաժարի եկեղեցական ասպարէզէն:

Յազնապի օրեւ — Կիւրեղ Պատրիարք Խարյակինան

1944 ին, ժառանգաւորաց Վարժարանի և Ընծայարանի Ցեսարչ Հոգչ. Տ. Եղիշէ Վրդ. Տէրտէրեան կ'ընտրուի Լուսարարապետ և տեսչութեան կը կոչուի Հոգչ. Տ. Մերովիտ Վրդ. Մանուկեան: Մերոպ Պատրիարքին կը յաջորդէ Կիւրեղ Պատրիարք իսրայէլան:

Պատկեստինը խռովող քաղաքական անհանգարառութիւնը, որ յանդեցաւ 1948 ի դէպքերուն, քայլայեց Վարժարանին կեանքը: Շահան թ. Պէրպէրեան կը հրաժարի և կը մեկնի Անթիլիաս: 1948 ին յանկարծամահ կ'ըլլայ Յակոբ Օշական,

1949 ին, մի քանի սուներ մեացած էին խռովայոյզ Երուսալէմի Վարժարանին մէջ, երբ անակնկալ կը վախճանի Կիւրեղ Պատրիարք, բանալով Տեղապահութեան երկար տարիներ:

Տեղապահութիւն Աևեն. Տ. Եղիշէ Արքապս. Տեսեւեանի:

1950 ին, սակաւաթիւ սաներէն մին՝ Պետրոս Սրդ. Գաղանճեան կ'ընէ իր ուխտը և ձեռնադրութեան անունով կը կոչուի Տ. Գաւեցին: Պաշտօնավարելէ ետք Ս. Աթոռ մի քանի տարիներ, ան կը ծառայէ իր ծննդավայր Պոլսոյ մէջ իրրե Ս. Խաչ Դըպրեկանքի Տեսաւչ և այժմ Գերշ. Տ. Գարեգին եպս. կը վարէ Առաջնորդութիւնը Աւատրալիս Հայոց:

1951 ի Մայիս 27 ին, եկեղեցական աստիճան կ'ընդունին Գէորգ Սրդ. Զինչինան, վերականուելով Տ. Զաւեն, Եղիշ Սրդ. Զգլանեան՝ Տ. Անուատան և Վառաշապան Սրդ. Գապարանճեան՝ Տ. Վարուժան: Թէկ Ժառանգաւորաց չյաճախած և չկայուած Ընծայարանին, սակայն Ս. Աթոռին երկարորդէն ծառայած Գեղամ Սրդ. Գարիկն ոոյն օրը կ'ընդունի քահանայական ձեռնադրութիւն և կը կոչուի Տ. Կիւրեղ, Կիրիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեկանքի Սարկաւագներէն Ծովակ Սրդ. Մինասեան ևս կ'ընէ իր ուխտը և կը վերականուի Տ. Օտական:

Թէկ Տեղապահ ընտրաւած, սակայն տակուին Տ. Եղիշէ Վարդապետ ընդունած չէր եպիսկոպոսութիւնը Այս պատճառու, 1950 ի և 1951 ի ձեռնադրութիւնները կատարեցին Մամբրէ Սրդ. Սիրունեան և երկրորդը՝ Գերշ. Տ. Խորէն եպս. Բարյանան, այժմ Կաթողիկոս Մեծի Տանն Կիրիկիոյ:

Ձեռնադրեալ սերէն Գերշ. Տ. Զաւեն եպս. Զինչինեան տարիներ ծառայէլէ ետք Ս. Աթոռէն ներս, այժմ կը վարէ Եղիպասով Հայոց Առաջնորդական պաշտօնը: Հոգչ. Տ. Անուշաւան Մ. Վրդ. Զգլանեան երկար տարիներ վարելէ ետք Ամմանի Հայոց Կովուականութիւնը, այժմ վերադրած է Ս. Աթոռ, աւասուցչական պաշտօնով: Հոգչ. Տ. Վարուժան Մ. Վրդ. Գապարանճեան երկար տարիներէ ի վեր կը վարէ Կովուական պաշտօն Շիքակոյի մէջ: Գերշ. Տ. Կիւրեղ եպս. Գարիկն երկար տարիներէ ի վեր կը շարունակէ Ս. Թարգմանչաց Վարժարանի Տեսչութիւնը և Սրբաւողքաց Նորոգութիւններուն պատասխանառու պաշտօնը բժիշնդիր հոգածութեամբ: Խակ Հոգչ. Տ. Օշական Վրդ. Մինասեան մի քանի տարիներ հոգուական պաշտօն վարելէ ետք յԱմերիկա, արկածի հետևեանքով անշարժացած, կը շարունակէ Քաջարար ծառայէլ իրրե երգչախումբի ղեկավար:

1952 ին, Վարժարանի Տեսաւչը՝ Հոգչ. Տ. Մերովիտ Վրդ. Մանուկեան կը նշանակուի Կաթողիկոսական Պատուիրակ Արքմատեան Երազապայի, և մինչեւ այդ՝ պաշտօնը կը վարէ իմաստուն ձեռներէցութեամբ: Ժառանգաւորաց Վարժարանի Տեսչութիւնը կը յանձնուի Հոգչ. Տ. Հայկազուն Վրդ. Արքահամեանի, որ կը վարէ Պայն մինչև իր մեկնումը Մայր Աթոռ Ս. Էջմիածին՝ 1957 ին:

1954 Օգոստոսի 1ին, Վարդավառի Կիրակիին, Պատրիարքական Տեղապահ Տ. Եղիշէ Արքեպօս. կը կատարէ տառջին իր ձեռնադրութիւնը և քահանայութեան կը կոչէ Սիմոն Սրբ. Ավանեսնը զօր կանուանէ Տ. Եահան և Գէորգ Սրբ. Գրպրըսլեանը՝ Տ. Վազգէն:

Երկուքն ալ տարբեր տեսչութիւններ կը վարեն Վանքէն ներս, մեկնելէ առաջ մին՝ իր ծննդավայրը Պոլիս և միւրը՝ Ամերիկա: Գերշ. Տ. Եահան Եպօս. Ավտեան բոլորանուէր ծառայութեամբ կը շարունակէ քարոզչական իր պաշտօնը Պոլսոյ մէջ: Տ. Վազգէն Եպօս. Գըպրըսլեան կը թողու եպիսկոպոսական իր Կարգը, երբ Առաջնորդական Փոխանորդ էր Նիւ Եպօք:

Նոյն շրջանի ուսանողներէն Ենսվք Տէր Գալուստեան կը մեկնի իր ծննդավայրը՝ Գէյրութ և կը քահանայանայ Կիրիկիոյ Կոթողիկոսարանին մէջ, Վերակօշունուց Տէր Մուլեն:

1957ի Ցունիս 23ին, Կաթուղիկէ Ս. Էջմիածնի տօնին, քահանայական կոչում կը ստանան չորս ընթացաւարտներ Գերշ. Տ. Տիրան Արքեպօս. Ներսոյեանի ձեռքէն, Գրիգոր Սրբ. Սահակեան կը վերակոչուի Տ. Դաւիր, Արմենակ Սրբ. Շիրվանեան՝ Տ. Արիս, Վարուժան Սրբ. Արէկեան՝ Տ. Լեւոն և Կարապետ Սրբ. Գավագեան՝ Տ. Օհան,

Գերշ. Տ. Դաւիր Եպօս. Սահակեան Ս. Աթուսին ծառայելէ ետք, վարչական պաշտօններ վարեց Ամման և Կալկաթա: Յետոյ Հաստատութեացաւ Լիոն, ուր կը վարէ Միջին Ֆրանսայի հովուապետութիւնը, Գերշ. Տ. Արիս Եպօս. Նիրվանեան իր ուսուումը կատարելագործելէ ետք Անգլիոյ մէջ, ծառայեց Գալիֆորնիա, Ս. Էջմիածնին և Գանատաս, Հոգչ. Տ. Լեոն Վրդ. Արէկեան, նոյնպէս ուստանելէ ետք Անգլիոյ մէջ, կը պաշտօնավարէ իրքն հովիւ Օքլէնսի (Գալիֆորնիա) Ս. Վարդան եկեղեցիին, բազմաթիւ տարիներէ ի վեր: Խոհ Հորրորդ զրեց իր ուխտը, ծառայելէ ետք Հարաւային Ամերիկա:

1957ի դպրոցական վերամուտին, Ճեմարանի Տեսչութիւնը ստանձնելու համար Ս. Էջմիածնին մեկնած Գերշ. Տ. Հայկապուն Եպիսկոպոս ի եղ ժառանգ. Վարժարանի Տեսչութեան պաշտօնը յանձնուեցաւ Հոգչ. Տ. Թորգոմ Վրդ. Մանուկեանի, որ 1940 տկան թաւականներուն եղած է Փոխ-Տեսչութը Վարժարանին, Այդ պաշտօնը կը վարէ մինչև 1960ի սկիզբը:

1959, Նոյեմբերի 15ին, Գերշ. Տ. Սուրէն Արքեպօս. Քէմհաճեան կը ձեռնադրէ Սարգիս Սրբ. Պաղասաննը և կը վերակոչէ Տ. Ցուսիկ: Հոգչ. Տ. Ցուսիկ Ս. Վրդ. Պաղտասեան հոգեւոր հովուութեան պաշտօն կը վարէ Ամերիկա, իր ծննդավայրը, Երկար տարիներ ծառայելէ ետք Ս. Աթուսոյս իրքն հովիւ Խորայէլի հայոց: Նոյնպէս Ամերիկայէն եկած Արթը Պութերօ, երկու տարիներ ուսանելէ ետք Ընծայարան, վերադարձաւ իր ծննդավայրը, քահանայացաւ և կը ծառայէ իրքն հոգեւոր Հովիւ Միքայէլ անունով:

1960ի Փետրուար 7ին, Ընծայարանի շրջանաւարտներէն վեցը կը կատարեն իրենց ուխտը Սիմոն Սրբ. Խաչատուրեան կը վերակոչուի Տ. Արօսիկ, Վարդան Սրբ. Զաքարեան՝ Տ. Գեղամ, Դառնիկ Սրբ. Զավարեան՝ Տ. Սոնիկ, Յանուար Սրբ. Թաշճեան՝ Տ. Ֆիրայր, Յարութիւն Սրբ. Աւետիքեան՝ Տ. Փառէն և Զաւէն Սրբ. Գալայճեան՝ Տ. Վշրան: Զեռնադրութիւնը կը կատարէ Գերշ. Տ. Սուրէն Արքեպիսկոպոս:

Հոգչ. Տ. Արշակ Ս. Վրդ., Հոգչ. Տ. Գեղամ Ս. Վրդ., Հոգչ. Տ. Ժիրայր Վրդ. և Հոգչ. Տ. Փառէն Ս. Վրդ., տարիներ անցընելէ ետք Ս. Աթուսոյ զանազան պաշտօնակատարութեամբ, այժմ կը գտնուին Ամերիկայի զանազան քաղաքներ, ուր կը վարեն հովուական պատասխանառ պաշտօններ: Հոգչ. Տ. Արշակ Ս. Վրդ. Խաչատուրեան հովիւն է Լոս Անձէլըսի Ս. Յակոբ Եկեղեցիին, Հոգչ. Տ. Գեղամ Ս. Վրդ. Զաքարեան Գանատայի Սէրնի Գաթը Բրիստոլ Ա. Գր. Լուսաւորիչ Եկեղեցիին, Հոգչ. Տ. Ժիրայր Վրդ. Թաշճեան՝ Շիքակոյի Ս. Գր. Լուսաւորիչ Եկեղեցիին և Հոգչ. Տ. Փառէն Ս. Վրդ. Աւետիքեան՝ Տիթրութի Ս. Յակոբ Եկեղեցիին, Երկար տարիներ

բռւ բեղուն պաշտօնավարութեամբ: Տ. Վրթանէս Գալայցնեան ամուսնացեալ քահանայ է Ամերիկայի մէջ, իսկ Եղնիկ Զավտարեան լքած է իր ուխտը:

1940-1960, քսան տարիներու ընթացքին, ժառանգաւորաց Վարժարան ընդունուած են 172 սաներ: Ասոնցմէ տասնըհինգը ձեռնադրուած են կուսակրօն քահանաներ և ինը՝ ամուսնացեալ քահանաներ:

Ժառանգաւորաց Վարժարանի և Ընծայարանի ուսուցչական կազմը հաշուած է միշտ Միաբանութեան զարգացեալ դասը և փորձառու դասաւուներ՝ իսպէս Պր. Նռ Թամամեան, Պր. Պերճ Տարտագեան (Սանտրունի), Պր. Յովհաննէս Շէօնմէլեան, Պր. Ներսէս Խիւտագէրտեան, Պր. Յարութիւն Այվազեան, Պր. Պարգև և Պր. Արքանամ Եղիշեաններ, Պր. Օհան Տուրեան, ինչպէս նաև վեր Զարլզ Բրիջման, որ երկար տարիներ Անգլիերէնի դասաւուն եղած է:

1948-1960, աշակերտութեան թիւը շարունակարար եղած է 22-31 սաներ, առ հասարակ բաժնուած ժառանգաւորաց չորս և Ընծայարանի երեք դասարաններու վրայու

Նոյն թուականներու աշակերտութեան Տիգրան Մէթթեան 1957 ին մեկնեցաւ իր ծնողաց պնդումով և այժմ՝ քահանայացած Տէր Բարի անունով, կը ծառայէ Ամերիկայի մէջ: Փակ իր դասընկերներէն Ստեփան Մարոննան մեկնելով Անթիլիաս, կը ձեռնադրուի Տ. Զարեն անուամբ և կը քահանայագործէ Կիլիկիան թեմին մէջ:

Ցաջողութեան օրեր — Ամենապատիւ Տ. Նիկու Պատրիարք Տէրեւեան

Ամենապատիւ Տ. Եղիշէ Պատրիարքի գահակալութեան յաջորդող ամիսներուն, ժառանգաւորաց Վարժարանի տեսչութիւնը յանձնուեցաւ Հոգչ. Տ. Յակոր Վրդ. Վարդաններնի, իսկ ներքին տեսուչի և վերահսկիչի պատասխանատու պաշտօնը՝ ծանօթ մանկավարժ Յակոր Պուճիգաննեանին:

1961 Հոկտ. 1 ին, նորընտիր Պատրիարքը կատարեց իր պատրիարքական շըրջանի առաջին ձեռնադրութիւնը: Ի կարգ քահանայայտթեան հոչուեցան Յարութիւն Սրկ. Խնամատիսսեան, որ անուանուեցաւ Տ. Վաչէ, Յակոր Սրկ. Պատուէրեան՝ Տ. Կոմիտաս, Արամ Սրկ. Գագաննեան՝ Տ. Վահրին և աշխատաւոր Միաբան Մկրտիչ Սրկ. Խաչտառերեան՝ Տ. Վաղարշ:

Հոգչ. Տ. Վաչէ Մ. Վրդ. Խնամատիսսեան երկար տարիներէ ի վեր հոգեւոր հու վիւն է Հարաւային Ֆրանսայի Ս. Թագէսու Էկիդղեցիին, ուր և կը զրադի կրօնական գրականութեամբ: Իր օծակիցները՝ Կոմիտաս և Վահրին, ծառայութեան զրկուեցան Ամերիկա և նոյն ուխտադրութ՝ աշխարհականացան: Հոգչ. Տ. Վաղարշ Վրդ. Կաչառաւուրեան բոլորանուէր ծառայութեամբ կը վարէ Ս. Յարութեան Տաճարի Տէսչուաթիւնը:

Նոյն տարին, նախկին ժառանգաւոր Արամ Սրկ. Գագաննեան կը ձեռնադրուի Եղիպատոսի մէջ, Առաջնորդ Մամբէտ Արք. ի Կողմէ և կը վերակոչուի Տ. Ենորին:

1960-61 տարիշը ըլլալով Ընծայարանի դասընթացքը, կոչուեցան քահանայութեան Ամեն. Տ. Եղիշէ Ս. Պատրիարքի ձեռքավ, 1963 ի Յուլիս 21 ին, Վարդապատիտունին: Վարդան Սրկ. Շամշեան վերակոչուեցաւ Տ. Գանիկ, Պարոս Սրկ. Աղյուսան՝ Տ. Սամուել, Հայրապետ Սրկ. Թօվոլեկան՝ Տ. Վահրին և Յաջնաննէս Սրկ. Դարրիպեան՝ Տ. Տարեւ:

Հոգչ. Տ. Դամիէլ Վրդ. Շամլեան, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ ծառայելէ Կողք, այժմ կը վարէ հովիւի պաշտօն Աստիս-Ապէպայի մէջ, Եթովպիատ Հոգչ. Տ. Սամուէլ Վրդ. Աղյուսան կը գտնուի Ամերիկայի Արևմտեան թեմին մէջ, ուր հոգեւոր հովիւի պաշտօնով կը ծառայէ տարիներէ ի վեր Հոգչ. Տ. Վահրին Վրդ. Քափակեան հովիւի պաշտօնով ծառայելէ ետք Ֆրանսայի և Եթովպիայի մէջ, այժմ կը վարէ Ամանի եկեղեցւոյ և նախակրթարանի զոյլ տեսչութիւնները: Հոգչ. Տ. Տաթէ Մ. Վրդ. Ղարիպեան վարելէ ետք Փոխ-Տեսուչի պաշտօնը ժառանգաւորաց Վարժարանին,

մեկնեցաւ Հարաւային Ամերիկա, ուր կը շարունակէ պաշտօնավարել իրրե հոգեսր հովիւ ի Գորտոպա (Արժէնթին):

1965ի Օգոստա 1ին, Վարդավառի տօնին, Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարք ձեռնադրեց Յովհաննէս Սրկ. Արքապետանը և վերակոչեց զայն Տ. Արքին:

Հոգչ. Տ. Արչէն Վրդ. Արքապետան, վարելէ ետք Վարժարանին Փոխ-Տեսչութեան պաշտօնը, մեկնեցաւ Ամերիկա, ուր և կը քահանայագործէ Ֆիլատէլֆիոյ Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ մէջ:

Նոյն տարուան Հոկտեմբերի 10ին, Վարդավայ Խաչի տօնին, Ս. Յարութեան Տաճարին մէջ, Ամենապատիւ Պատրիարք Սրբազնանը ձեռնադրեց Ամերիկա ծնած և երեք տարի Ընծայարանի բաժնին յառուկ դասընթացքներուն աշակերտած Տիրան Սրկ. Սամուրեանը, վերակոչելով զայն Տ. Վեւոնի:

Հոգչ. Տ. Ղեսնդ Մ. Վրդ. Սամուրեան երկու տարիներ ծառայելէ ետք Ս. Ասթուոյ, կը կոչուի իր ծննդավայրը և ցարդ կը քահանայագործէ իրրե հոգեսր հովիւ Լովէլի (Մէսէչուսէկց) Ս. Վարդանանց եկեղեցիին:

1965ի Մետամբերին, Գերշ. Տ. Յակոբ Եպոս. Վարդանեան մեկնեցաւ Մարսիլիա, սահնձնելու համար Հարաւային Ֆրանսուայի Կաթողիկոսութիւն Պատուիրակի պաշտօնը և Ժառանգաւորաց Վարժարանի Տեսուչ կարգուեցաւ Հոգչ. Տ. Ներսէն Վրդ. Բապտիստեանը:

1966ի Մայիս 29ին, Հոգեբալուտեան տօնին, երկու ընթացաւարտներ ևս կոչուեցան Կատարեկու իրենց ուխտը: Ամեն. Տ. Եղիշէ Ս. Պատրիարքը կատարեց ձեռնադրութիւնը: Խաչիկ Սրկ. Երէցեանը վերակոչեց Տ. Պարէս և Յարութիւն Սրկ. Թօփալեանը՝ Տ. Զարեն:

Հոգչ. Տ. Պարէս Վրդ. Երէցեան համալսարանական աւսում սատանալէ ետք Երասուղիմի և Տիթրոյթի մէջ, այժմ կը քահանայագործէ Մոնթրէալի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ իրրե հոգեսր հովիւ: Իր ընկերը մեկնեցաւ Ֆրանսա նոյնպէս քահանայագործելու, ստկայն թողուց իր կարգը:

1967ի գպրոցական վերաբացումին, Ամենապատիւ Տ. Եղիշէ Պատրիարքի փափակին և հրահանգին համաձայն, Գերշ. Տ. Շահնէ Եպոս. Ամէմեան սահնձնեց Վերատեսուչի պաշտօնը Ժառանգաւորաց Վարժարանին և Ընծայարանին:

1968ի Յուլիս 28ին, Նորին Ամենապատուութիւնը ձեռնադրեց չորս ընթացաւարտներ Ընծայարանէն: Եզիս Սրկ. Պալիօզեան կը վերակոչուի Տ. Աղան, Յորութիւն Սրկ. Մխմեան՝ Տ. Սիփան, Մանուէլ Սրկ. Մարֆաղէլեան՝ Տ. Նարեկ Վրդ. Յարիպեան՝ Տ. Սիւան:

Հոգչ. Տ. Աղան Մ. Վրդ. Պալիօզեան եղած է Փոխ-Տեսուչ Ժառ. Վարժարանին, ապա մեկնած է Մայիս Հայրենիք, Կայագիտական իր ուսումը կատարելագործելու, իսկ այժմ կը գտնուի Աւստրալիա, իրը օգնական Կաթղ. Պատուիրակի: Հոգչ. Տ. Սիփան Վրդ. Մխմեան մի ժանի տարի ծառայելէ ետք Ս. Աթոռին, կը քահանայագործէ այժմ Ամերիկայի Արևմտեան թեմին մէջ: Հոգչ. Տ. Նարեկ Վրդ. Մարֆաղէլեան կը պաշտօնավարէ Փաստէնայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցիին իրրե հոգեսր հովիւ: Հոգչ. Տ. Սկան Վրդ. Կարիպեան նույրուեցաւ Ս. Աթոռոյ ծառայութեան, վարեց ու կը վարէ տեսչական և ուսուցչական պաշտօններ:

(Մնացեալը յաջորդիլ)

Ե.

## ԿՐՈՆԱԿԱՆ

### Ս. ՊԱՏԱՐԱԳԸ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՆ(1)

Ս. Հաղորդութեան Խորհուրդը հաստատուեցաւ նոյնինքն մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի կողմէ, իր մատնութեան գիշերը, իր մահուան յիշատակին համար, և նոյն ատեն իր հոգեոր սնաւնդ մեզի՝ հաւատացեալներուտ համար։ Առաքեալները երբ Հոգեգալատեան օրը Ս. Հոգիով լեցուեցան (Գործ, թ. 4)՝ սկսան քարոզել Յիսուս Քրիստոսը և Անոր պատուէրները սորվեցնել նորադարձներուն, նախ Հընուներուն անշուշտ և ապա հեթանոսներուն։ Նորագործները պէտք էր նախ մկրտուէին, որպէսզի կարենային մուտք գործել քրիստոնէական նոր համայնքին մէջ և ապա Ս. Հաղորդութեամբ միանային Փրկչին։ Ճեւ անոնք կը յարատեէին առաքեալներու ուսուցման, հաղորդութեան, հացի բնկման և աղօթքներու մէջն (Գործ, թ. 42); ճեւ ամէն օր միասիրոտ տաճար կ'երթային, և առներնին Հաց կը կտրէին և ուրախութեամբ կերպակուր կ'ուտէին (Գործ, թ. 46)։

Պօղոս առաքեալ Տրովագայի մէջ, կիրակի օր մը, Հաղորդութեան խորհուրդը կատարեց հաւատացեալներու ներկայութեամբ, ինչպէս կը կարդանք. «Եւ մէկշարթի (Կիրակի) օրը երբ աշակերտները ժողովուեր էին հաց կտրելու, Պօղոս անոնք կը քարոզէր» (Գործ, թ. 7)։

Անշուշտ, պէսք է ըսել, որ առաքելական շրջանին շատ նախնական ձև մէջ կը մատուցուէր Ս. Հաղորդութիւնը. Ս. Պատարագի խորհուրդը ճից կտրել բառով կը բացատրուէր։ Ասով կ'իրա-

գործուէր Ֆրիստոոի վերջին պատգամը. Անսիկա ըրէք զիս յիշելու համար (Ղկո., իմ. 19, Ա. Կորնթ., ԺԱ. 24): Ակիզբները ասիկա յիշատակի սեղան մըն էր, միւս կողմէ սակայն, ան ունէր իր մէջ հօգնութ մաս մը: Յիսուս ըսած էր. Անսիկա է իմ մարմինս և արինսօ: Ասոնք պարզ նմանութիւններ չէին, այլ խորհուրդ մը, իր ծալքերը խաչելութեան և յարութեան իմաստին մէջ բացող։

Հին կրօնքներու մէջ ալ կար վերակենդանութեան այս գաղափարը: Օրինակ՝ Ասիս Պահւոքական հեթանոս չասուուծ մըն էր, որ կը կենդանանար ամէն աարի գործնան, ընութեան հետ իսկ Օսիրիսի՝ որ եգիպտական չասուուծ մըն էր, մարմինը քառասուն մասերու կը վերածուէր, իրեւ խորհրդանիշ Եգիպտոսի քառասուն նահանգներուն, և յետոյ ի մի կը հաւաքուէր, իրեւ խորհրդանիշ Եգիպտոսի ամրողջական միացամբին։

Հաղորդութիւնը ունէր ուրիշ բարձրագոյն խորհուրդ մըն ալ, որ մարդը կը միացնէր Աստուծոյ՝ սիրով և տառապանքով. Ճիշդ է որ ճահուան յիշատակի ճաշ մըն է, սակայն նաև ուրախութեան տօն մը, ինչպէս Հրեաներուն Զատիկը, որ թէն կը յաւերժացնէր անցեալը, սակայն նոյն ատեն կ'իրականացնէր ապագան՝ մինչև Տիրոջ երկրորդ գտնուածը:

Ինչպէս ըսինք, առաքելական շրջանին Պատարագը իր ամենապարզ, նախնական ձևին մէջ էր, և կը կատարուէր նախնապազօթեայ (Գործ, թ. 42, 46): Ասկայն, քրիստոնեաները հետզեւէ ազդեւելով հրէից ձէսերէն՝ իրենք ալ իրենց համար կազմակերպեցին Պատարագի արտարկապետի Վենետիկի Ս. Պատարաց Տպանէն ի մօռյ լոյս առնենիք երրորդ դրբէն — Ս. Պատարագը խորագուած — Գլուխ մը, իր շահեկանութեան և այժմէականութեան համար։

ջին Եպիսկոպոսն էր, ներկայացուց անոնց իր Պատարագը: Եթե իրեն հարցուցին թէ ուրկէ՞ ձեռք ձգած է, պատասխանեց: Շինչպէս Տէրը կենդանի է, և ոչ մէկ բան եւ աւելցուցած եմ անոր վրայ կամ պակսեցուցած անկէ, այլ է՝ ինչ որ լսեցի Տիրոջմէնա: Այս աւանդութիւնը դրի տոնուած է ժբ. Պարուն, Ասորի գիտնական եպիսկոպոս Տ. Դիոնիսիոս Պար Սալիկի կողմէ:

Ցնառնեղրայր Յակոբայ այս Պատարագին մէծ մասը առնուած է Քրիստոնի ազօթքներէն, զորս առաքեալները գոց գիտէին և յաճախ կը գործածէին իրենց քարոզութեանց մէջ: Ուստի անոր մէջ կը գանենք նախնի քրիստոնեաներու Պատարագի իրական և հնագոյն օրինակը, սահմանուած Յրուսաղէմի Եկեղեցոյ գործածութեան համար, որմէ ճիշջաւորուելով՝ անցաւ Փոքր Ասիս և Յաւնական Եկեղեցիներուն մէջ:

Մեր Եկեղեցւոյ Պատարագի հիմն ու նախարիգը եղած է՝ Ս. Յոկիրայ Պատարագը: Այս Պատարագումատոյցէն զատ, Դ. Պարուն սկիզբը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Կեօսարիաէն վերադարձին իր հետ քերու հաւանաբար ուրիշ Պատարագումատոյց մը, որ իր ժամանակին միւս Եկեղեցիներուն մէջ կը գործածուէր:

Անշուշտ, այս շրջանին, երբ հայերէն տառելը չունէինք, յունարէն լեզուով կը գործածուէր այս Պատարագը: Սակայն երբ հայ գիրերու գիւտը տեղի ունեցու, այս տաեն շատ մը Պատարագումատոյցներ հայերէնի թարգմանուեցան, այսպէս՝ Ս. Բարսեղինը, Ս. Աթանասինը, Ս. Յովհանն Ասկերեանինը, Ս. Գրիգոր Նազիանզացիինը, Ս. Կիւրեղ Աղեքսանդրոցիինը, Ս. Իգնատիոսինը և լւ. և իսկ Գիւտ (461-478) և Ցովիան Մանդակունի (478-490) Հայրապետներու ջանքերով աւելի ճոխացաւ Հայկական Պատարագը:

Մեր Պատարագամատոյցը որոշ յաւելումներ կրեց նաև Ժ. Պարուն, Խոսրով Անձնացիի (Գրիգոր Նարեկացիի հայրը) կողմէ: Ս. Գրիգոր Նարեկացիի (950-1010) Ազօթամատեանի երկու գլուխներէն ալ (Հ. և Լ.) հատուածներ մուտք գործեն թին Պատարագամատոյցէն ներս: Իսկ ուր

օրհնես զայնոսիկ, որք օրհնեն զքիզ, Տէր ... գոհարանական ազօթքը գրած է Ցովիան Ասկերեան (347-407), ժք. դարաւն, Ցովհաննէս Վարդապետ Ասպակերն ալ որոշ փոփոխութիւն ըրաւ Այս պէս, մինչև տպագրութեան գիւտը, Ս. Պատարագի կանոնները գանացան ձևերով գործածուած են, իսկ անկէ ի վեր տպագրուած մէկ ձեւը պարտաւորիչ գարձաւ հայց: Առաք. Եկեղեցին համար: Մեր Եկեղեցին երբէք չէ ունեցած և այժմ ալ չունի կրթատեալ կամ յաւելեալ ձևով Պատարագամատոյցներ, այսպէս՝ կաթողիկոսական կամ պարզ քահանայական, մէծ, հանդիսաւոր կոմ պարզ, թիւ կամ մասնաւոր և այլ Պատարագամատոյցներ: Մեր Պատարագը կ'ըլլոյ միշտ ձայնաւոր, Թիւ Պատարագի գործութիւն մէր մէջ երբէք մուտք չէ գործած:

Մեր այսօրաւան Ս. Պատարագի արարողութիւնը, իր հիմնական ձևին մէջ, ոտար Պատարագամատոյցի թարգմանութիւն մըն է, և սակայն, դարերու ընթացքին իր կրած լեզուի կատարելագործութեամբ, ծիսական ուրոյն կերպով և մանաւանդ զուտ հայկական երաժշտութեամբ՝ վերածուած է ազգային գլուխործացի մը: Օրինակ մը տալու համար կը բաւէ ունկնդրել այսորինուրդ խորինը, Խաչատուր Տարօնեցի (ժբ. Պար) յօրինած զմայլիի այդ տաղը, որ Ս. Պատարագի սկիզբը կ'երգուի, և ուրիշ ոչ մէկ Պատարագամատոյցի մէջ կայ: Մեր Ս. Պատարագի Խորհուրդը հոգեպարար է ու առինքնուղ:

Մեր երջանկայիշատակ հայրապետները իրենց հոգիին ադտմանդը բիւրեղացուցած են՝ մեզի ժառանգ ձգելով հոգնոր և մշակութային ճռխ գանձ մը: Մեր Ս. Պատարագը միայն կրօնական գանձ մը չէ, այլ նաև մշակութային անփխառինելի արժէք մը: Ասոր համար բայր հաւատացեալները իրենց միտքը և խորհուրդը կեդրոնացնելու են Ասուութային Խորհուրդին, և անսայթաք հետեւելու են անոր բովանդակած ալզօթքներուն և մեղեդիներուն:

ՎԱԶԻ Ս. ՎՐԴ. ԻԳՆԱՏԻՈՆՍԵԱՆ

## Ա. ԳՐԱՎԱՆ

### ՏԻՐԱՄՈՐ ԾՆՈՒՆԴԸ\*

Աշնանավերջի պարտասած արևագունդը խաղաղ իր էջը կ'ընէր ամպակոյակը հազիւ ազատագրաւած երկնակամարի ուղին։ Անօրինակ թափիծ մը պատած էր մայր բնութեան հետ նուե որդերը երուսալէմի հիւսիսային աղքատ թաղամասերու բնակիչներէն իրենց օրերը տրամութեամբ անցուցած բարեպաշտ ամայի մը։ Երկինք անկարեկիր մնացած էր տասնամետակներու երկարութեամբ և հաւատքի յերմեանդութեամբ մատուցուած իրենց խնդրանքներուն։ Զաւակ մըն էր իրենց ուղածը, որ իր անմեղունակ ժպիտովն ու խօսքին կարկանդպը շերմութիւն պարզէր իրենց կեանքի արևին դէպի մայրամուտ թեքումովը ցրտիւ սկսող մթնոլորսին իրենց բոյնին։

Գիշերն համբուն Յովակիմի աչքերը չէին ընդունած բարերար այցը քունին, Զէր յաջողած ականջներէն վանել իր պաշտօնակից լէվիի անարգական տրայալաւթիւնը՝ իր անզաւակութիւնը խարսնող, Աննպտուղ Մառաւ եւ արդարեն, այդ շրջանին իսրայէլի ժողովուրդին մէջ տիրող ըմբռնումին համաձայն, Տիրոջէն անիծեալ էր անհատը՝ որ չէր արժանացած հոգեհատոր մը ողջունելու բախտին։

Առաւատեան կանուխ, իր քամուած ոյժերը հաւաքելով, Յովակիմ երր դուրս նետուիլ կը ջանար տանջարան մը դարձած իր անկողնէն, մերձակոյ սինակոկին մէջ արեածագի իր պաշտամունքը մատուցանելու համար Ամենակալին, պատուհեցաւ անակնակալը։ Տիրոջ հրեշտակը, ժպտագէմ ու լուսանզի, իր ամբողջ հասակը ցցեց անոր քնաթաթախ ու շմորուն նայուածքին դիմաց ու ըստւ։

(\*) Ներկայ գրութիւնը կը կազմէ Առաջին Ֆլուիլ Տիրամայրը, Խորագրաւած հեղինակին անտիպ մէկ գործին՝ որուն վերջնամասը երեսաւ Ամսադրիս 1978 Յաւլիս-Սեպտ. թիւմուլ,

«Մի վհատիր, Յովակիմ, Տէրը երկայնամիտ է ու բազումողորմ։ Հաւատքով իրեն մատուցուած ամէն խնդրանք, հոգ չէ թէ երբեմն ուշ, կ'արժանանայ ի վերջոյ Անոր հաւանութեան։ Հետեղական եղար ազօթքներուդ մէջ ու անտրառունջ կրեցիր ամէն զրկանք ու նախատիւնք։ Հասած է ժամը քաղելու պատուզ քու համբերութեան, Աւետ Աննային քաղցր աւետիսը մօտալուտ մայրութեան։»

Յովակիմ աշխանակար ծառի մը նժամն կը սրսփար, կարծես թէ հրեշտակը եկած էր իր հոգին պահանջելու իրմէ։ Դալուկ իր դէմքը պրկուած էր ցաւագինորէն։ Ոչ քառերը կը համարձակէին գուրս գալ կարկամած իր շրթներէն և ոչ աչ արտօսրի կայլակները՝ խունացած իր աչքերէն։ Ապշած՝ տեղն ու տեղը քարտցած էր։ «Օրինեալ ըլլայ Տիրոջ կամքը, հաւզիւ կրցաւ մրմջել Աննա, երբ իր ամուսնէն ստացաւ հրեշտակէն բիրուած անսպասելի որքան հրճուագին աւետիսը, Աստուած միշտ ալ այդպէս ըրած է մեր պակերուն, մեր բովանդակ պատմութեան ընթացքին, Ամէն անգամ որ քաղաքականագէս գանգուած է մեր ժողովուրդը, Ան հրաշքի մը միջամտութեամբ է որ փրկած է մեզ օտարի լուծէն։ Մօտ է օրը իսրայէլի փրկութեան։ Երանի զայն ողջ ջունելու բախտը ունեցողին։»

\* \*

Մայրանալու բախտին արժանացած ըլլալու հրճաւագին աւետիսը ընդունելէ ետք գտուար եղու Աննայի համար ուրախ գուրը կրել միամինակ, առանց գարձնելու զայն նաև սիփականութիւնը ուրիշներու, առանց երբեք նկատի առնելու թէ այդ ուրիշները ինչպէս պիտի դիմաւորէին զայն, Աինդն ու վիշտը, իրար հերքող բնեւներու վրայ կենուլով հանդերձ, երբմն իրենց յատկանիշերով, իրենց հասարակաց գիծերով — ճիշդ ինչպէս երկարագունդի զոյլ բևեռներու պարագային — կը մատենան, կը միանան իսկ իրարու, հիւսելու համար սրտառուչ տուամը, քերաթուածը մարդկային կեանքին։ Զանոնք միսմինակ կրելը, մեր մաքի ու օրտի միսմինակ կրելը, մեր մաքի իրարու, փիրաւան պատերուն վրայ անոնց ճնշումը

առանձինն զգալը անկարելի կը գառնայ յաճախի իրենց վտիս ոյժերուն լոկ ապաւինած մարդերուն։ Ու մեծ հոգիներուն իսկ երբեմն։ Արդարե, ինչ քաղցր է տասնամեակներու լոյսնքով հետապնդուած ու միշտ ալ իր հմայքին զօրութիւնը պահած մեր երացին նուանումք մեր կեանքի մայրամատին, մանաւանդ երբ զուգորդուած ըլլայ մեր մեղքերու լուսցաւմովը պայմանաւոր Աստուծոյ առջև շնորհ գտած, Անոր հաճելի եղած ըլլայու քաղցր ու սփոփարաք զգացումքին։ Օրը կէսօր չեղած, թաղի ընակիչները արդէն բաժնեկից դարձած է ին անհաւատուի այդ լուրին, որ յաջորդ օրերուն շրջանը պիտի ընէր օտարքին բիրու ու բռնի լուծին առ հետապա Սաղէմին։

\* \*

Ս. Քաղաքի հասակաւոր ու հպարտ ծառերը դեռ չէին զգացած առաջին հիւանդ համբոյրները աշտանին, անոնց աերեններուն մուգ կանաչը տակաւին հեռու գեղնութեան, գալկութեան բիծեր ընդունեան վախին, աշխատուկը։ Աղջիկ էր ծնածը, ու հաօկնալի՝ զեղչը, զոր կրեց ծերունազարդ ամոլին բնրկրանքը, իրրե տուրքը ժամանակի սխալ ու ամբողիչ ժամայնութեան ու բարքերուն, անդ տեղ իրենց անհանոյ գոյութիւնը մինչև օրերս զգացնող։ Գեղեցիկ էր ան — երկսայրի սուր մը գեղեցկութիւնն ալ, աղամորդիներուն շնորհուած բոլոր բարիքներուն նման — աւելի քան մարդու մտքին երեւակայածը, քան ամէնէն փորձ արաւեստագէտի վրձինէն պաստորին յանձնուածը։ Կլոր ու համաշխաֆ դէմքի մը վրայ բացուած նշածե ու ասմաղուն աշուշներ կը դրաւէին համակրանքն ու հիացումք բոլոր այցելուներուն։ Խուլ ու խոնաւ յարկը կը խոյտար թարմատի աշխակին լաց ու ճիչով։

\* \*

Բնրկրապարգե այդ ծնունդէն շարաթ մը անց, զով իրիկնադէմին, երբ իրենց տան ընդարձակ բակին մէջ, իրենց բեռէն ու բնրքէն թիթեցած բայց գոյնն աւ թարմութիւնը պանած սրթառունկի տերեներու քաղցր հովոնիին տակ հաւաքուած էր, Յովակիմի ու Աննային կողքին, աշխաֆի մը լոյսի եկած ու ամէն սեռէ ու ասրիքէ բաղկացած խառնիճաղունն զումար մը ճանչուարներու, դրկից ցա-

տօքը, նախանդում Սենեգրիոնի և ամէնէն ասրէցն ու զարգացածը խումբին, տիկիառ ու ծաւալուն իր մօրուքը շոյելով ու մարգարէական շունչ մը հազցնին լով իր բառերուն, ըրաւ մօտաւորապէս հետեւալ հոգեյոյզ ճառը. —

Կը զգամ թէ կը գտնուինք մեծ ու ծակատագրական գէպքերու նախօրենիցին։ Տէրը մեր ընառնակուատակ մեղքերուն համար մեր երկիրը ըրճած է ոտքի կոխան Հոռվմէցացի լէգէոններուն։ Բայց մեր մեղքերէն աւելի մեծ է Անոր զորդութիւնը համար Համաձայն չեմ երբեք մեր ապրեներէն սմանց ու օրինապահ Փարիսներու այն կարծիքին՝ թէ մեր գլխուն նկած այս փորձութիւնները արդիւնք են մեր բարեպաշտութեան, իրրե թէ Տէրը կը փորձէ իր պատուէրներուն հաւատարիմ զաւակները, անոնց հաւաքը փորձաքարի զարնելու և ամրապնդելու համար զանոնք իրենց արդար համոզաւմներուն ու հաւատալիքներուն մէջ։ Մեսիան պիսի գայ մօտ օրէն փրկելու խօրայէլը։ Եւ Ազատարարը կու գայ այն ատեն միայն երբ համայն ժողովուրդը կարիքն ու կարօռը աւնենայ Անոր։ Փառքի ու բարգաւաճման շրջաններուն՝ ոչ ոք խօսքը կ'ընէ Մեսիային։ Բայց հիմա, երբ Հերովդէս, նենդամիտ այդ աղուէսը, գերազանցած է իր նախօրդները մեր ազգին հանդէպ սնուցած իր ատելութեամբ ու քամանրանքով, երբ Հոռվմէցացիներ, ձգած իրենց բարեկիր ու ընդուրձակ երկրամասերը, սիրուկալական ախորժական ախորժական իշխացած եկած են սեղմ ու անջրդի մեր երկիրը, արիւնաքամ ընելու Տիրապաշտ մեր ժողովուրդը, Մեսիային գալուստը կը թուի աւելի մօտալուտ։ Պատուհաններ են հարկաւոր՝ զգաստութեան հրաւերը կարդալու համար ապերաստն մեր սեռունդին։ Վերջին մեր մարգարէներու լուռութենէն դարենք ետք, սկսած է այլիս դարաշրջանը հրաշքներուն։

Գլուխներու հաստատական շարժումները բացարձակ համամտութիւն յայտնեցին թաղամասի պատկառելի նահապեալին։

Ցովակիմ ալ կը պատրաստուէր ընելու քանի մը խօսք, բայց մուրթը կոխած էր արդէն, ու զգաց որ իր ըսածները ծատօքի խօսքերուն կրկնութիւնը պիտի ըլլային լոկ։

ԳէՈՐԳ Ս. ՃԻՆԻՎԻԶԵԱՆ

## Գ Լ Ա Ր Դ

(Հեղինակին «Հայրենականք» անժապ հատուեն)

Կը քալէի աւնան մէջէն  
 Դէպի Գեղարդ,  
 Որ լեռներու ծոցը նստած  
 Ըղձանի մ'ինչպէս անդիմաղիր  
 Կուրուազրծէր իր զմբէրին  
 Սալաւարը միակտուր:  
 Շուշը իր ծառեր քաղցրահայեաց,  
 Կ'ըմպէին լոյսն որ կը հօսէր  
 Ամպերէն վար:  
 Եղինիկ մ'անդին, ժայռի կոււսին,  
 Այժերովն իր բաւախորհուրդ  
 Լուռ կը նայէր հորիզոնին:

Գեղարդն ահա,  
 Լուսաւորչի սուրբ ձեռակերս,  
 Որ խաւարին դէմ ներքանոս  
 Վառեց ճրազն քրիստոնեայ  
 Եւ Գեղարդովն արինավառ.  
 Փորեց, կոփեց կուրծքը ժայռին,  
 Կերտեց տաճարն այս արտակարգ,  
 Երեւ քանդակ եւ կաղապար  
 Մեր նոգիին:

Գեղարդն ահա,  
 Երգեհոնի նման բացուած  
 Երկնին դէմ.  
 Ստեղնաւար քարերն իր սուրբ  
 Կը քրըռան  
 Ժամանակի մատներուն տակ,  
 Ներշնչման պէս այն մարդերուն  
 Որոնք երկինն իշեցուցին  
 Մեր սիրերուն:

Գեղարդն ահա,  
 Քարայր մ'ինչպէս խորախորհուրդ,  
 Մինչեւ երէկ մեծ դպրատուն,  
 Կրակարան խոկումներու,  
 Տեսիլներու ոուրբ կարկեհան,  
 Մուրը վանող  
 Բիբին ներեւ անքար մոմին:

Ճգնաւորներ,  
 Խոկումներովն իրենց լրդի,  
 Մարմինն իրենց վերածեցին  
 Մեղրամոնի, միտքն՝ հուրայի,  
 Որոնց մատները նըրեղին  
 Հիսեցին լուս,  
 ըՄտեղելով հրացն անհուն  
 Մեր արուեստին,  
 Փոխելով նիւթը նոգիի:

Դամբարան պերն  
 Եշխաններուն մեր Պըռուսեան,  
 Մարդեր, մուրնի եւ անսուրչի  
 Անդունդ խոկի,  
 Որ ոսկիովն իրենց աննիւթ,  
 Գիցցան հիւսել  
 Երազն անսուս ապագային,  
 Մարմիններէն իրենց անդին:

Կը զատուի ան, Գեղարդն հրաց,  
 Կառոյցներէն մեր վաներուն,  
 Այլախորհուրդ եւ այլակէն,  
 Սըլաքին տակ հայ նոգիին  
 Հազած մարմին:  
 Ո՞վ սորվեցուց մեզի ըլլալ  
 Ուրիշներէն այստան տարեր:

Հոգիները կեցած յակնիռ,  
 Կը նային դեռ որմերէն գորէ,  
 Հըրեսակներ լուռ կը բալեն  
 Կամարներուն ներքեւ աղօս:  
 Զուրի թել մը, սըրինզ անլուռ,  
 Ժայռի ծոցէն կ'առնէ ըսկիզբ,  
 Երգելու տալն յաւերժութեան:

Գիւղակներէն, ոստաններէն,  
 Երիտասարդ, կին ու աղջիկ,  
 Շուշը են վանքին,  
 Ծառերու լայն, բաղցը ուրին  
 Մատաղելու գառ ու ոչխար:

## AUTUMN GARDEN

Do not grow pale, autumn garden,  
 Don't gather yourself (to bid goodbye),  
 Retain your flame and hues golden,  
 Falling -leaf -time, come not yet nigh.  
 Clear brook, passing the garden through,  
 Do not become choked by ice,  
 Do not efface the pear-trees red hue,  
 You careless wind by sly device.  
 Still under these fiery trees  
 My heart will be waiting for love,  
 Will yet open its deep abyss  
 With untold words its love to prove.  
 And mix still with the water's voice  
 Its happiness with clapping cheer,  
 Autumn brook, still sing and rejoice,  
 Defoliation, come not yet near.

Trans. MANOUKIAN

SILVA GABOUDIGIAN

## Փ Ա Ր Ե Ա Կ Ն Ե Ր

Ու պահ մը դեռ պիս' ըզմայիմ սա ծառերով վարսագեղ,  
 Պիս' ունկընդեմ նըրաւէրին բարձունեներուն սրաքաց.  
 Պիսի բախծիմ սա արեւուն նոգեվարենվը ըրբեղ,  
 Պիսի անոյշ - անոյշ սրգամ երազներու անցքն անդարձ:

Յամենալ դեռ պահ մը սա ցուց մայրամուտին,  
 Կանչել մէկիկ - մէկիկ յոււերդ վայրավատին՝  
 Ու զան հեռուներէն, ժեզի թեւեր բերեն,  
 Ազատագրեն հօգին մուրէն այս անդունդին:

## Մ. ՄԱՆՈՒԿԻԿԵԱՆ

Ուիս, պատարագ,  
 Եւ նոգիներն մեր լիուներուն,  
 Թախծոս, զուարք,  
 Բունած մումեր, նիւղեր կանաչ,  
 Կ'երգեն երգը մեր աշխարհի  
 Նորաստեղծման:

Զանգակներու անձեւին մէջ,  
 Դրած անտես բազն Աստուծոյ,

Վանքը հրաց, տես, կը բաղլիէ,  
 Գաւազանովն աղամանդէ,  
 Երկինքներու կապոյս դրան,  
 Աղերսնելու խաղաղութիւն  
 Ու բարութիւն  
 Վըրան արեան հեղեղներուն,  
 Մուր սիրտերուն,  
 Վըրան համայն հայոց երկրին:

## Մ Տ Ո Ր Ո Ւ Մ Ն Ե Ր

Իրարու նման, իրարմէ տարբեր,  
Օրերը կ'անցնին հեւքու, հապօսապ,  
Իրենց անիւին տակ յարաբաւալ  
Կոխուսելով մեր երազն ու իղձեր:

Կարաւանը ձիգ օրերուն,  
Անկարեկիր բայց նըդապահ,  
Ուս կամ կանուխ պիտի աւոչ  
Մեր սրտերէն այգ ու գարուն:

Օրերուն դէմ մաքառելու  
Պանեսը նօխ մեր ոյժերուն  
Կը նուազի ու կը սպառի  
Արեւին տակ զերթ ճալող ձիւն:

Զեմի կրնար կեցնիլ վազքը օրերուն,  
Անոնի պիտ' առնեն մեր ոյժն ու աւիւն,  
Վայ անոր սակայն որ տէր չի կանգնիր  
Եր բարիներուն ու արժէներուն:

Ու եղո՛ւկ մեզի երթ անմօրէն,  
Փախչող օրերու հղանցին կառշած,  
Կը պաղատին որ մեզ ես դարձնեն  
Այն՝ զոր կամովին իրենց ենի յանձնած:

Օրերուն տուած մեր տուրքը չըլլայ  
Թող այնքան առաս, այնքան ցաւառիք.  
Մեր քանքարները չցրուեն նովին,  
Խոզերուն տրուած ինչպէս մարզարիս:

Գ. ՃԱՐՏԱՐ



## ԶՐԱԿԱՆ

### ԱՆԿԱՐ ԽՈՀԵՐ

**ՄԵՆՔ — Զորս տառերէ բաղկացած միավանկ բառ մը, որուն մեր հագուստած իմաստէն ու նշանակութենէն կախեալ է սակայն մեր նկարագիրն ու հայեցակէտը հանդէպ կեանքը յուզող, կեանքին էտառը բաղմող հարցերուն.**

ԱՄԵՆԻ նահատակ չաւնինք», ըստ էր Ապրիլ 24ին սինիքաբոր այլասերած հայ մը, երբ կը հրաւիրուէր մասնակցելու Մեծ Եղեռնի զոհերու յիշատակը յարգելու կոչուած հաւաքոյթի մը: «Ամենքը ըսկելով միայն իր անձը, իր ճշճիմ ևոյ հասկցող սղորմելի մարդերու գասակարգէն տիպար մը սա անտարակյա, որուն համար աշխարհը կը սկսի ու կը զերջանայ իրմով, շինձէտ եաք ջրեղեղը յայտարարդ ֆրանսայի վերջին արքային նման: Որ իր անձէն զառ ոչ ոք կը սիրէ և ո՛չ ոքի վրակով կը հետաքրքրուի, և որ երջանկութիւնը գտած ըլլալ կը կարծէ երբ հետու է առողջական և նիւթական մտահոգութիւններէ:

Կայ ուրիշ դատակարդ մը մարդերու, որ մենի իմաստը քիչ մը կ'ընդարձակէ, անկէ ներս առնելու համար քանի մը հոգիներ հաշուող անդամները իր ընտանիքին կամ մերձաւոր պարագաներուն,

Կայ տարրեր դատակարդ մը մարդերու, քիչ մը ևս ընդարձակող իմաստը փոքր այս բառին, ընդգրկելու համար իրենց պատկանած կազմակերպութիւնը կամ համայնքը միայն: Ինչ որ գոյութիւն ունի անոնցմէ գուրու՝ պարտէք է և չ'արժեր հետաքրքրուիլ անոնցմզ, Ազգայնամոլ կոչուածներն են առոնք, արուեստական պատուարներ կանգնող իրենց և տարրեր ազգութիւններու պատկանող մարդերու խմբաւորումներուն միջն: Եեղապաշտամիամբ, ծայրայել ովկինիզմով ախտավարակ գաղափարաբանութիւններ ծնունդն են այս տիպի մարդոց

ուղեղներուն, գաղափարաբանութիւններ՝ որոնք տակաւին իր տարատէն հեռու մեր գարուն ատար տարիները ներկեցին աշխարհակործածած աշխարհութեալու ծովախովով ու հրդեհով, աշխարհի ամենէն քաղաքակիրթ երկրամասի սրատէն իսկ հոսեցնելով արեան աւզնահաս գետակներ:

Գոյութիւն ունի նաև քիչ մը աւելի լայնամիտ դասը մարդերու, իրենց դաւանած կրօնքին (գաւանական պատուարներու անտառաւովը երբեմն) հետևորդները ես ընդունելու համար այդ բառի ետին: Տարբեր կրօնքի հետևող խմբաւորութիւններու պատահած աղյտներ զիրենք անտարբեր թողելին զայ երբեմն գոհու նակութեան սմենեղուկ զգացումով կը գոհացնեն իրենց սրատերը: Մինչ այս վերջինսներուն որձանագրած ամէն յաջող ու դրական արարք՝ նախանձի այրող զգացումներով կը մըրկէ գծուած իրենց նոդին: Ասոնք աւ համամարդկային հղբայրութեան գաղափարին անհաշտ մարդեր են, հոգ չէ թէ ոչ իրենց սեփական պատեանին մէջ ամփոփուած:

Ու վերջապէս կայ փաղանգը (տռանց վարանումի չէ որ ընդարձակ ասրողութիւն ունեցող սա բառը կը յանձնեմ թուղթին) մարդ կոչումը իր արքանավայել բարձրութեան վրայ բռնող, վէս այդ կոչումին լիրվին արքանի էակներու, համայն մարդկութիւնը տեսնող փոքրամարմին այդ բառին մէջէն: Ցոլոր ազգերու ու ժողովութեներու մէջ կարելի է հանուիպիլ անոնց, գիտութեան ու աժան հանոյքներու միայն հաւատացող, անոնց ետևէն վազող չխիլագարած ամբախներու ահազնութենէն տառապող սա դարուն: Որոնց համար մենի մարդկութիւնն է ամբողջ, այլազանութեամբը իր գոյութուն ու ցեղերուն: Որոնք չեն կրնար չըրեկրիլ ի լուր աշխարհի խուլ ու հեռուոր մէկ անկիւնէն եկած ուրախ պատահարի մը, և չվշտանալ անծանօթ երկրի մը աննշան մէկ աւանին մէջ իսկ պատահած արկածի մը կամ մարդկային զոներ խլող բնութեան ազէտի մը հաշուույն: Որոնք պատրաստ են զոհելու և մինչեւ իսկ զոհուելու, անիրաւուած ժողովութէի մը անտառաւած դատին պաշտպանութեան ի

## ԲԱՆԱՀԻՐԱԿԱՆ

### ԿՈՄՐՈՒԿ ԹԱՇԻ ԴՊՐԱՏՈՒՆԸ

Ժէ. Դարս ռառջին քառարդին փայլուն շրջան մը կը բաւորէր Կ. Պոլսոյ կամրուկ Թազի Ս. Նիկողայոս Եկեղեցին Դպրատունը: Խարինէի գրան մօս դանըւող այդ եկեղեցին պէտն Ֆանագոց էր և կէտն մեր Հայոց ազգին ի հնաց հնաէց. — Ժամ., Գր. Դարսանազնէցի, էջ 185:

Այդակ մեծ գործունէութիւն կը ցուցնէին մասնաւորաբար զբիչներն ու ծաղկողները, որոնցմէ ժամանակագրական կարգով կը տիշենք շարք մը՝ հանդերձ իրենց գործերով:

Ա. — Պօլսոս Երէց, օրինակած է Մաշտոց մը՝ 1603ին. Սատազ Խոճայ Մինաս. — Յիշտ. Ժէ. Դարի, Ա. Համոր, թիւ 121. Կրկնաւած է թիւ 132:

Բ. — Ստեփանոս Երէց Թախարցի, որդի Ստրգոսի, 1603ին ամբողջացւած է

խնդիր, իրենց լաւագոյնը արամագրելու մարդկային ցեղի բարերաւթեան նպաստող գիտով մը յաջողութեան և իրենց հանգիստն ու երջանկութիւնը կ'որոնեն իրենց եղբայրներուն — և կամյ մարդկային արարած մը զոր իրենց եղբայրը չնկատեն — հօնգիտուին ու երջանկութեան մէջ, զուգահեռական մը քաշելով իրենց նշնչիմ եսին և մարդկային մեծ ընտանիքի համայնական շահերուն միջնէ, իրենց վախու սրաբին տրոփի ներդաշնակող մարդկութեան մեծ սրաբին առաջ արոփին հետո:

Առանց են կեանքին համ ուռող, Լեռան Քարոզին մէջ աշխարհի աղը կոչուած մարդերը: Մեր հանուպազօրեայ աղօթքը պէտք է ըլլայ որ Տէրը անպակաս ընէ զանոնք երկրագունդի երեսէն, որովհետեւ անոնք անհասացումը համազօր պիտի ըլլայ մարդկային կեանքին ալ անհասացումին՝ գեղահրաշ այս մոլորակէն:

(Դար.՝ 4)

Գ. ՃԱՐՏԱՐ

Շարտկնաց մը, որ կիսուա մնացուծ էր իր եղբօր՝ Յակոբ Երէցի մահավ (1601). — Յիշտ. Ժէ. Դարի, Ա., թիւ 154:

Դ. — Առաքել Բարերդցի, Գրիչ, աշտէրու Հիգոնցի տէր Մարտիրոսի, և առաւցի Պաղուանա գրչի. 1608—1617ին որինակած է:

1. — Տօնացոյց, 1608ին, որ ինդրոյ տէր Աստվածածառուր քահանային: — Յիշտ. Ժէ. Դարի, Ա., թիւ 381:

2. — Մեկնութիւն Թերականի՝ Վարդանայ Վարդապետի, 1614ին. — Ն. Ա-դանց, Ար. Դիրոն. Քերականի, էջ XIV-XV:

3. — Մեկնութիւն Գառարագի, 1617ին, Ելափիրի որդի Յակոբ Արենցայի համար. — Յիշտ. Ժէ. Դարի, Ա., թիւ 831:

Դ. — Միքայէլ Թոխտացի, Գրիչ, 1609ին օրինակած է,

1. — Մաշտոց, որ վայելումն իսանկուցի տէր Միքայէլին: — Յիշտ. Ժէ. Դարի, Ա., թիւ 424:

2. — Աւետարան, Մաղկող՝ Ղազար Քահանայ. որ վայելումն Մինսու Վարդապետին Թէղողուզունեցույր. — Յիշտ. Ժէ. Դարի, Ա., թիւ 439:

Ե. — Սրապիոն Գրիչ 1615ին օրինակած է Աւետարան մը. — Յիշտ. Ժէ. Դարի, Ա., թիւ 728:

Զ. — Պաղուանա Գրիչ, աշակերտ Բարերդցի Առաքել Գրչի, 1615ին օրինակած է Աւետարան մը, որ ինդրոյ բորհեմիս և հեղանոցի Խորայէլ քահանային: — Յիշտ. Ժէ. Դարի, Ա., թիւ 747, Զեռ. Արմաշի, թիւ 223:

Է. — Սիմէոն Դպիր Լեհացի 1615—1618ին օրինակած է.

1. — Շարակնոց, 1615ին, Կամախեցի Յովհաննէս քահանայի ցանկութեամբ. — Յիշտ. Ժէ. Դարի, Ա., էջ 746:

2. — Գրիք Առակաց Սողոմոնի, ևն., 1618ին, որ վայելումն ... բարեմիտ, հեղանոցի ... կուսակրօն տէր Յակուլը ... կրաւնաւորին: — Յիշտ. Ժէ. Դարի, Ա., թիւ 883: Զեռ. Նոր Ջուղայի, թիւ 7 (Մասունք Աստվածաշնչի):

Ը. — Պետրոս Գրիչ օրինակած է Մեկնութիւն Քերականութեան Վարդան Վարդապետի, 1616ին, որ ինդրոյ բարեմիտ գեղանոցի և ընթերցատէր տէր Սահակ և հեղանոցի և ընթերցատէր տէր Սահակ

արեղայինք. - Յիշտ. Ժէ. Դարի, Ա., թիւ 790. Զեռ. Ս. Յ. Թիւ 657:

Թ. - Յակոբ Դպիր օրինակած է Կեսարական գիրքերը, 1616-1620 ին.

1. — Մաշտոց, 1616 ին, Ստացող՝ Սելլըն ծեր. - Յիշտ. Ժէ. Դարի, Ա. Թ. 794:

2. — Աւետարան, 1618 ին. ծագող՝ Ցովհաննէս. - Զեռ. Ս. Յ. թիւ 2573:

3. — Քերականութիւն-Բառդիրք, 1620 ին. ծաղկող՝ Խաչառուր Արզ. Կեսարացի: Ստացող՝ Կարապետ Վարդապետ. - Զեռ. Երեւանի, թիւ 8537 և 8563:

4. — Աստուածաշունչ, 1620 ին. ծաղկող՝ Խաչառուր Արզ. Կեսարացի: Գառուիրատու. Միլիքադա. - Զեռ. Ս. Յ. Թ. 428:

Յիշտակարանին մէջ կը կարդանք ստ տողերը. «... յիշեցէք ի Տէր, Նաև Վարդապետն մեր և զմանկունս դպրատանս, որ համակամութեամբ կամք ի գաւկիթ ու եկեղեւոյ, ընդ հովտնեաւ Ս. Նիկողայոսի»: - Ցուցակ Զեռ. Ս. Յակոբեանց, Բ. Հատոր, 1967, էջ 386:

Ժ. - Միմէսն Երէց Տիւրիկցի, որդի աէր Ցովաննէսի, աշտկերտ Բարեկրցի Առաքել ստրկադի, օրինակած է Մեկնութիւն Սազմուսց՝ Վարդապետի, 1619 ին. - Յիշտ. Ժէ. Դարի, Ա., թիւ 924. Զեռ. Երեւանի, թիւ 1182:

ԺԱ. - Խաչառուր Արզ. Կեսարացի ծաղկած է 1620 ին.

1. — Աստուածաշունչ, օրինակուած Յակոբ Դպիրի կողմէ, Սպահաննէն Մելիքիքառ Դայի պատուէրով. - Զեռ. Ս. Յ. թիւ 428:

2. — Քերականութիւն-Բառդիրք: Գրիչ՝ Յակոբ Դպիր: Ստացող՝ Կարապետ Վարդապետ. - Զեռ. Երեւանի, թիւ 8537 և 8563:

3. — Աստուածաշունչ: Գրիչ և Ստացող՝ Գրիգոր Վրդ. Դարանազեցի. - Զեռ. Ս. Յ. թիւ 3043:

ԺԲ. - Յուհաննէս Դպիր Լևիցի, 1621 ին օրինակած է.

1. - Ժողովածու, խմբագրող՝ Աստր Սերաստացի, «ի վայելում տէր Խաչառուր սրբանունդ կրօնաւորին»: - Յիշտ. Ժէ. Դարի, Բ. Հատոր, թիւ 9. Զեռ. Երեւանի, թիւ 3982:

2. - Ժողովածու, «ի դպրատանն Ս. Նիկողայոսի Սքանչելագործին», «ի խըն-

## 2ԵՌԱԳՐԱԿԱՆ

### ՀԱՅԵՐԵՆ ՆՈՐԱՅԱՅՅ ԶԵՌԱԳԻՐ

Թէլ-Ավիվում է ապրում Սքանչելական նրանք և արդար այսուղ ներդաշնակ Պր. Խօսէն Վոլֆոնը (Eugène Wolffson): Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանին առջնթեր Հայ մշակոյթի և արուեստի նորարաց թանգարանն այցելած ժամանակ նու Թանգարանի պատասխանատառ Պր. Գ. Հինդլեանին յայտնեց, թէ ինքը Հայերէն մի ձեռագիր ունի և պատրաստ է այն տրամադրել Թանգարանին:

Հաճէլի այս լուրը առնելուց յետոյ, Պր. Գ. Հինդլեանի հետ ամենի ջապար փութացինք Թէլ-Ավիվ: Պր. Վոլֆոնի բնա-

դրոյ աստուածընկալ և սրբանեալ Խաչառուր Կոչեցեալ կրօնաւորին Կեսարացոյ, լցեալ չնորդիւ իմաստութեամբ և առաւելեալ ամենայն գործովք պատրինութեամբ: - Յիշտ. Ժէ. Դարի, Ա. թիւ 21. Զեռ. Երեւանի, թիւ 1246:

ԺԴ. - Պօղոս Արզ. Տիւրիկցի, որդի Ստացայի, աշտկերտ Խաչառուր գաջ բարունապետի (Կեսարացի), և գրիչ Նազարէթ քառանայիք. ըբէնակած է ժապավածու մը 1621-1624 ին. ԱՍկիզը գրականութեան սորին եղեւ ի մայրաքաղաքն Բուգունդիիայ, ի դուռն Ս. Նիկողայոսի Զմիւռնոյ Հայրապետին ... և յեա չորից ամեց ապա աւարտեալ եղեւ ի Ուզի Թիւն յԱսպահան, սի դուռն սուրբ մենաստանին, որ Կոչի Ս. Փրկիչ, առ ասոն ...

րարունապետին Խաչառուրին: - Յիշտ. Ժէ. Դարի, Բ., թիւ 195. Զեռ. Երեւանի, թիւ 2370:

ԺԴ. - Խաչառուր Արզ. Սերաստացի, Գրիչ, որդի Յակոբի և Սարիամի, 1623 ին օրինակած է Վարդապետ Վարդապետի Սալմուաց Մեկնութեան «Տէր ապուէն» և «Ալուստովան» կանոնները: - Զեռ. Ս. Յակոբիանց, թիւ 3098, էջ 651:

կարանը մի գողորիկ թանգարան է, ինքը՝ բազմակողմանի գորդացած անձնաւորութիւն, Ձեռագրի մասին նաև մեզ յայտնեց, որ այն իրեն նուերել են Լեհաստանում, 1946ին, պատերազմից անմիջապէս յետոյի:

Այս առիթով շնորհակալութիւն ենք յայտնում Պր. Վոլֆսոնին, իր ինքնառուխ արժէքաւոր նուերի համար:

\* \*

Տեղ՝ Լեհաստան (Լվով): Ժամանակ՝ 1757: Գրիշ Տէր Աստուածատուր, որդի Օվանէսի, Սաազող՝ Գրիշ Քոյրը Ս. Պէնէտիքթիթոսի ուլուսի Կոյսիրից՝ Անդոնինոյ: Թերը՝ 170 (Զգրուած՝ 1-5-ր, 105-ր, 166-ր, 124-ր, 125-ր, 165-ր, 168-ա-170-ր), Գօնկի՝ 13, իւրաքանչիւրը՝ 12 թերթ: Թուղթ: Մեծուրիւն՝ 19 × 15.5, Գրե՛նուրդիր: Խորագիրը և սկզբնատուրը կարմըրդիկող: Գրուրիւն՝ միասին: Կազմ՝ լոթապատ ստուարաթուղթ: Առաջին փեղկի վրայ՝ դրոշմատիպ խաչ: Վիճակ՝ գոհացուցիչ: Քիչ խունացած է և եցակրութեան հետքերը բարական չատ են:

Թերթ 1ից առաջ ունի 2 ձեռագիր և 6 տպագիր թերթիկներ կազմից անջատ: Ձեռագիր թերթերը այլուստ են: բովանդակում են ըստ ձայների և շաբաթուայ օրերի բաժանուած Օրհնաւթիւնների ու Հարցերի հայերէն ցանկեր: Տպագիր թերթերից նի վրայ կան սրբապատկիններ, 3ը՝ միներէն, 2ը՝ հայերէն մակագրութիւններով: Տպագիրներից երեք էջիրը հնատիպ Ստղմուարանից, մէկ էջը հնատիպ Խորհրդամատերից պահպանուած հատուածներ են պարունակում:

ԲՐՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ(\*) . —

1ա-1ա, Մանկունք ի մեջ ուրօքեի մարմնոյ Տեառն — Մառ կենաց ի մէջ եկեղեցւոյ ։ զի օրհնեցուց զքեզ այժմ և յաւիտեան:

7ա-7թ, *Hymn do Swirli Anni* (Լեհարէն) — Wof jerguk amusnagani ... Sch- [նորհիեց ին Հիսուս Դեր իմ:] (Լեհաստան հայերէն):

(\*) Համեմատիր Հ. Ակիմեան, Ծուցակ Հայերէն թեսարաց ի Լոնզ և ի Ստանիւլանդ, Վիեննա, 1961, էջ 38-40:

8ա-8թ, *Astudzow dacuk kohutiuն. Dah zdzynnyntian Diarn.*

Manug dzynaf և Piedlehem ... Ortiescuk surp zierortutiun: (լեհատառ հայերէն):

9ա-9թ, Երգի տօնից Տերունականաց: Ճշագալուցից Տեառն ի Դիկսեմերի ին (24): Հայրըն գըթած անգուգական ... [Եւ զանհանգէտ խոնարհութիւնդ]:

9թ-10ա, [Ի ճագալուցիցի] Դու բէթլէէմ տուն եփրաթայ ... Սփոփանաց լրամմ լեր:

10ա-11ա, Մննդեան Տեառն Յիսուսի Քրիստոսի ի Դիկսեմերի ին (25) — Անմայր Մնունդ Հօր անսկզբան ... Այժմ և յաւէտ ալէլուիայ:

11ա-12թ, Թիվատուրիւն Տեառն ի Յունկարի Ա (1) — ի ըսկզբան անօրէնութեանդ ... Զանօրէնութիւնդ վերայարգեմ:

12ա-13թ, Յայնուրիւն Տեառն ի Յունկարի 6 — Ցնծացութ արդ ամենեքիան ... Բանից, գործոց, նաև՝ մտաց:

13թ-14թ, Կիւալէի Արմաւենեաց Ուրախ ի Սիօնի ... Զարչարանացդ երկրպագեմ:

14թ-15թ, Մեծի Հինգամբու Ընթեաց Տեառն Այսօր զրաւ օրինակաց ... Գթու Քրիստոս և ողորմեաւ:

16ա-17թ, Մեծի Աւրբարուն Գուշակութիւնք տեսանողաց ... Մահուամբ քով զիս կենագործեաւ:

17թ-18թ, Մեծի Ծաբարուն կենդանատուն ամեններուն ... Լուսոյդ փառաց արժանա արաւ:

18թ-19թ, Պասէի Յարութեան Տեառն Յարեաւ Քրիստոս ի մասելոց ... Յարեաւ Քրիստոս Ալէլուիայ:

19թ-20թ, Համբարձման Տեառն Յեսուս Փառաւուրի Յարութեան ... Խնամեաւ, տածեա զքոյս օրինաբանաւ:

20թ-21թ, Գովասեան ովոյս սրբյ Ամենասուրբ Ասուութ ոգի ... Զուուր սիրոյդ վառեա ի մեզ:

21թ-22թ, Ալենաւորբոյ Յեռուղութեան Սրբանաւուրբ Երրորդութիւն ... Տածեա, կեցա և ողորմեաւ:

- 22բ-23բ, Եվլաւրիս Տէի մարմնոյ եւ արեան Տեան Տեառն  
Արդ, օրհնեսցուք ամեննեցեան ...  
Եւ զգութիւնդ վերառացեմք:
- 23բ-24բ, Պածառակերպութեան Տեառն  
Յայտնէ Յիսուս աշակերտաց ...  
Տեսանել ի քեզ ի փոռա քու:
- 24բ-25բ, Արյոյ Խաչին Վերացրցման  
Ի սկզբանէ Խախոսպեցեկը ...  
Յընդդիմութիւնս պատապարեա:
- 25բ-26բ, Տէրութիւնականաց Խելիցեւոյ  
Գուարճացիր Կարսն Քրիստոսի ...  
Գղերը, նաև՝ Խողովրդավ:
- 26բ-27բ, Յըղազման Ամենեանուհեւոյ Կու-  
սին Մարիամ[ու]
- Յաւիմենից Ասուած ընտրեաց ...  
[Յղացեալդ այսօր առանց մեղաց]:
- 27բ-28բ, Մննդեանն Ասուածածնայ. Na-  
rodzenia Nay. Panny
- Մազկեցաւ արդ արմատն Եսոնեայ ...  
Տուր ինձ զուժ ընդդէմ թշնամեաց:
- 28բ-29բ, Ընծայեցման Ասուածածնայ  
Ընտիր նուէր Երրորդութեան ...  
[Զիերժմեռանդ միշտ ժառույ քո]:
- 29բ-30բ, Աւեմանն Ասուածածնայ  
Աղերս քո, ո՞վ կոյս սրբազգեաց ...  
[Զի տէր լիցի ինձ զորսմած]:
- 31ա-31բ, Ալյօլութեան Ասուածածնայ.  
Nawidzenia V. Nay. Panny  
Անհամեմատ խօնարհութիւն ...  
[Ներկայութեամբդ կակացոյ]:
- 32ա-32բ, Մաքրութեան Տեառն՝ Տեառն-  
ընդառաջին. Gromiezny nay Panny.  
Միայն մաքուրդ ի մէնջ կանանց ...  
Մաքրեա զիսորհուրդս, գործ և ըց-  
բան:
- 33ա-33բ, Վերափոխման ամենաերանուհ-  
ւոյ կուսին. Wniebo wziecia nay Panny.  
Վերնականացըն սէնջ փառաց ...  
[Զսկրտ իմ ընկալ քեզ գերեզման],
- 34ա-34բ, [Վասն Յովսկիվայ]. Na S. Jozefa  
Յովսէփ, որդի մէծի Դաւթի ...  
ի ժամ մահուան հոգեկարին:
- 35ա-35ա, Մանկունք. Mankunk i Ham-  
parci Na S. Jozefa  
Պարծանք տումինն Արքանամու ... առ  
նու լեր միշտ բարեխօս:
- 35ա-35ա, Մանկունք. Na S. Kajetana  
Պըսակացեալ հարսին ... [ի մէր անձ-  
կութիւնս]:
- 35բ-35բ, Մանկունք. Na S. Wawrzynca  
Քաջ նահատակ Քրիստոսի սուրբ Լաւ-  
րէնաիրս միշտ բարեխօսեա:  
(34ա-35բ նիւթերը գրուած են այլ  
գրավ՝ ձեռագրի վերանորոգութեան  
Ժամանակ զետեղուած նոր թիրթերի  
վրայ):
- 36ա-36բ, Մրգ նրեօտակաց. Suretych An-  
iotow  
Դասք իննեկի սգեղինաց ...  
ի մահուան խնամակալեա:
- 37ա-37բ, Մարգարեից. Na S. Prorok.  
S. Jana  
Նախընտրեցեալք ի սկզբանէ ...  
ի հնութենէն զմեզ նորոգեա:
- 38ա-38բ, Առաքելոց. S. Apostolow  
Նախքան զակ[ի]զրն Արարածոց ...  
Որդւոց ձերոց խնամածեցէք:
- 39ա-40ա, Պատրոսի եւ Պօղոսի Առաքելոց.  
S. Piotra y Pawla apostolow  
Կաթոլիկէ եկեղեցի ...  
Հայցմամբ սոցա ի մեզ գթա:
- 40ա-40բ, Մատքիրոսաց. S. Menczenikow  
Na S. Wawrzynca  
Ով երանեալք գունդք վկայից ...  
[Եւ յասոխացս ազատեցէք]:
- 41ա-41բ, Քահանայապետաց Վկայից. S.  
Byskupow  
Փառք և պատիւ և զօրութիւն ...  
Եւ առ տէր բարեխօսեցէք:
- 42ա-42բ, Միոյ Բահոնայապետի վկայի.  
Jednego Byskupa  
Տօնէ այսօր եկեղեցի ...  
Զի մասնակիցք լիցուք վարուց:
- 43ա-43բ, Միոյ Բահոնայապետի խոստվա-  
նողի. Jednego Byskupa Konfesora.  
Na S. Kajetana  
Հոգուոյն սրբոյ նախընտրեցար ...  
ի փառա գոյս վերակոչեա:
- 44ա-44բ, Բազմայ Բահոնայապետաց խոս-  
տվանողաց եւ ի տօն սրբոց ձողովց.  
Wiele (?) Byskup Konfesorow  
Ծննդութեան ժայն այսօր նէչեաց ...  
Զեկեղեցիդ անրիծ պահեա:
- 45ա-45բ, Մըրոյն Գրիգորի Լուսաւորչին  
Եսանելոյն ի Վիրապին, մասնելոյն ի  
Վիրապն. do S. Grzegorza  
Որպահութեամբ այսօր առնէ ...  
[Կէր բարեխօս միշտ վասն մեր]:

- 46-48թ, Գիտք նօխարաց Մրգոյն Գրիգորի  
Լուսաւորչի. Znalezienia Relikwy S.  
Grzegorza  
Վաշ երջանկութեան Արամեանց ...  
ի յանցանաց զմեզ մաքրեաւ
- 47-48թ, Մրցոց Վարդապետաց. S. Dok-  
torow  
Նախառահեման կոմի Աստուծոյ ...  
Զի բանից քոց եմ աշակերտաւ
- 48-49թ, Մրցոց Թագաւորաց. S. Krolow  
Հրաշակերտօղդ բոլորից ...  
[Եւ անվրդով զմեզ պահեաւ]:
- 49-50թ, Անապատարաց եւ այլոց կրօ-  
նուորաց. S. Pustelnikow  
Հնարիւոց խումք երջանկաց ...  
ԶԱստուծած ընդ մեզ հաշտեցուցէք:
- 50-51թ, Կուսից վլա(լ)ուհեաց եւ խոսն-  
վանուինեաց. S. Panien menezeniezek  
եկեղեցի կաթուողիկէ ...  
[Միրով զըտաւ բորբոքեցէք]:
- 51-52թ, Այրեաց եւ այլոց սրբուինեաց.  
Wdow y innnych  
Հնարի որոջդ Քրիստոսի ...  
Արժանիս առնել իւրոյ տեսոյն:
- 52-53թ, Համօրինաց Մրցոց. Wzysklich  
swietych  
Այսօր մայր սուրբ եկեղեցի ...  
Մաքրեա զմեզ յախափ մերոց:
- 53-54թ, Համօրինաց ննջեցելոց. Za  
wzysklich zmarmycz  
Աստուծած գթած և եկշտալուր ...  
[Ճայոյ փառաց նոցա շնորհնաւ]:
- 54-54թ, Վասն զանազան տօնից ասելի և  
այս եկ ողորմեան  
Աստուծածին ամէնօրհնեալ ...  
Սուրբ Աստուծածին բարիխօսեաւ:
- 54-55թ, Խոչչին Քրիստոսի  
Գովկալ ես գույտ փրկութեան ...  
ի գիշերիս աղջամդջին,  
(Այսօքս յաջորդաբար՝ Առաքելոց,  
Մարգարեից, Ցովհանոս Մկրտչին,  
Ս. Մտեփանոսին, Գրիգոր Լուսա-  
ւորչին, Մարտիրոսաց, Ճիշտառ-  
րաց, Կուսանաց, Հրեշտակաց, Առ  
Աստուծած, Խաչին Քրիստոսի, Հայ-  
րապետաց նուիրուած և Տէր ողոր-  
մեաների):
- 55-59թ, [Գրիգորի Անաւարգեցոյ] Օրի-  
նուրին Թղթաւորեան Տեան. Ակ
- Որ խոստացար աէր ի թեզ ... օրհնուու-  
թիւն քեզ տէր երգեսցն մանկունք:  
59-61թ, Հարց Դկ - Անըօկիպըն Աս-  
տուծած բարձր արարէք ըզնա յա-  
ւիսեան,
- Մեծացուցիկ - Խընդառ բերկրեալ Աս-  
տուծածին ... զմայրըդ Քրիչին մե-  
ծոցուցանեմք
- Ողորմեա - Բոտեալ զնըզովուզն ...  
Կոյս Մարիամ Աստուծածին
- Տէր յերինից - Զօրաց երկնից օրհնա-  
բանեալ ... կեցա զմեզ ծնող Քրիս-  
տոսի:
- [Ճայոյ] - Կամաւ յանձն առեր ...  
[Բուլմ երկիրպագանեմք]: (Տհմ թ.  
54թ-58թ),
- Համբարձի - Դասք երկնաւորացն ...  
զմեզ գրբկել ի յանչէջ հրոյն: (Ոսյն  
Հարցի ծայրակապը (ակրոստիկոս)  
կողմում է՝ Արքայն խնդրեաց զրանու-  
կոստանդիինսոս):
- 61թ-65թ, [Գրիգորի Անաւարգեցոյ] Ամե-  
նաւորոյ Երեսոգուրեան. Օրինուրին.  
Դկ - Յերիս անձինս բաժանեալ ...  
ցուցեր զոր ազատեալ նախկին:
- Հարց - Անսկիզբն լոյս սկզբնական ...  
բարձր արարէք ըզնա յաւիսեան  
Մեծացուցիկ - Մայր և Կոյս ազախին  
Քրիստոսի ... քեզ երանեն ամենայն  
ազինք:
- Ողորմեա - Ասորհրդաբար ի գիրս Մօվ-  
սէս ... խնային ի մազ սուրբ Երրոր-  
դութիւն:
- Տէր յերինից - Բամից դասուց Մերօ-  
քէից ... մաղթեա վասն մեր:
- Համբարձի - Բամեալ ընդ զօրս ...  
խնային ի մեզ սուրբ Երրորդութիւն:  
(Սոյն Օրհնութեան ծայրակապը՝  
Յոհաննէս, Հարցինը՝ Արքայն իւեն-  
գըրեաց):
- 65-68թ, [Գրիգորի նաւարգեցոյ] Ամե-  
նայուրը մարմնոյ եւ արեան Տեան  
Օրինուրին - Գերահրաշ խորհրդոց  
անդին ... պատիւ տացուք յաւէտա-  
գին:
- Հարց - Որ չհրաշալի սորբազնութիւն  
... բարձր արարէք զնա յաւիսեան:
- Մեծացուցիկ - Աւրախ լիբ Մարիամ  
... ըզքեզ օրհնութեամբ մեծացու-  
ցանեմք:

Ողօրմեա — Ո՞վ որբազան խրախճա-  
նութիւն ... [ճաշակել զքաղցրութիւն  
քա և ոզորմեա]:

Տեր երկնից — Օրհնեմք ըզքեղ հայ-  
րըդ ... և հրաշագործողին տուք  
զփառու ի փարձունըս:

Համբարձի — Բանն ի չօրէ ... պար-  
գեստ յարբայութեան:

68ա-73ա, [Գրիգորի Անաւորգեցւոյ] Ամե-  
նայն Սրբոց Օրհնութիւն — Անձառ  
խորոց ... Աստուածածին առ քոյդ  
միածինն:

(Տուները սկսուամ են յաջորդաբար  
Ա. Բ. Գ. ... Ք-ով,)

Հարց — Ձշմարտապէս զախտ քո  
[բարձր արարէք ըզնու յաւիտեան]:

Մեծացուցէ — Ուրախացիր Աստուա-  
ծածին ... կեցաւցանել զզմեց:  
Ազգաւեա — Զարչարանօք ընտրեալքն  
քո ... Ողորմեա մեզ որդի Աստուածոյ:  
Տեր երկնից — Սուրբ ի սըրբոց ... և  
մեք զփառու ի բարձունս:

Մանկունք եւ Համբարձի — Փարատե-  
լով զիւանդութիւնս, ... զանձինս  
մեր բըժշկեա:

(Նոյնպէս առուները սկսուամ են յա-  
ռ Հորդաբար Ա. Բ. Գ. ... Ք-առով,)

73ա-78ա, [Գրիգորի Անաւորգեցւոյ]: Ըն-  
ծայեցման եւանուելոյ Կոյսին Օրհնու-  
թիւն՝ Գովեմք զհայրք ... յերկ-  
նից տաճարք պարիլ (քերի):

(Մայրակապ գիրերը կազմուամ են  
«Գրիգորի Է երգո»: Այսահզ գըր-  
ուած է աւելի ուշ ժամանակի մի  
կիսաթերթի վրայ լինատառ հայե-  
րէնով. Antranik arjal aysor ... սիր-  
ութ արակած 74ա-74բ):

Հարց — Որ զխոսուամ առ հարսն ...  
սրբութնան իւրոյ:

Մեծացուցէ. — Աստուածածին բար-  
ձրագոյնն առ բոլոր հնչմամբ այսօր  
զքեղ մեծացուացանեմք:

Ողօրմեայ — Որ զին տաճարն ...  
վասն անձանց մէրպոյ:

Տեր յերկնից — Ցընծայ այսօր ...  
զփառու իւր փեսայի, Ա. Յ.

Համբարձի — Այսօր երկին ... զմեզ  
միշտ սրոգել:

78ա-80բ, [Գրիգորի Անաւորգեցւոյ] Անտ-  
րահի լրջութեան ամեն[այ]երանութիւնը  
Կուսին Մարիամու՛ Օրհնութիւն — Կո-  
րողաբար զօրութեամբ ... Հայցետ  
մեզ ձիր քաւութեան:

Հարց — Այսօր ի Հարցն ... բարձա-  
բարէք [զնա] յաւիտեան:

Մեծացուցէ — Հրեշտակն ամսւէ ...  
Աստուածածին հոյոյ:

Ողօրմեա — Որ զին կատակն ... որի-  
նիշըն Յղութեան:

Տեր յերկնից — Գանդ հրեշտակաց ...  
Որդւայդ մաղթող լեր:

(Օրհնութեան և Հարցի առւներուն  
ծայրակապը՝ կոստանդին արքայ  
Հայոց է Գրիգորի):

81ա-85ա, [Գրիգորի Անաւորգեցւոյ] Այցե-  
լուրեան Եւանելոյն Կուսին Մարիամոյ  
Օրհնութիւն — Օրհնեմք զօրհնեալգ ...  
անհնանկիստ հայցմամբ:

Հարց — Որ զխոսուամն առ Աբրահամ  
... [անձառ բանին զմիշտ կոյս]:

Մեծացուցէ — Անարատ կոյս ... մեծ-  
ացուցանեմք:

Ողօրմեա — Զքեզ ողջունեմք ...  
քաղցր կոյս Մարիամ:

Տեր յերկնից — Դշխայ երկնից ...  
Փառք ի բարձունս:

Համբարձի — Ողջոյն քեզ ասաղ ...  
երիցըն մի՛ պարտութիւն:

85բ-89ա, [Մերոււոյ Կուսին Խօօաստիկեալ]  
Օրհնութիւն — Խնդա քաղաքն ... ի  
պատրանաց բանսարկուին:

Հարց — Ընտրեալ յորովայնէ ...  
ըզնա յաւիտեան:

Մեծացուցէ — Աստուածածին մայր  
... զմիածին քո զորդին:

Ողօրմեա — Բազումողորմ տէր ...  
քում ողորմութիւն:

Տեր յերկնից — Ընդ անթիւ կրօնոզ-  
եաց (?) ... գովելով ասեմք փառք:

Մանկունք եւ Համբարձի — Նոր գրախա-  
զարմանալի ... երկնաւորէն ընկալ-  
եալ:

90ա-90բ, ի օօնի սրբոյ հօրն Պենեփիքոսի  
(Զկնի Զարթուցեալքին երգ) —

Երանելեաց երանագոյն ...  
Որպէս ասուցիւ երանեալ հայրդ:

89բ - 94բ, [Մրբոյն Պենետիքոսի] Օրհնութիւն - Յագւոյն սրբոյն նախընտրեցեալ ... բարիկիօս մեր առ Քրիստոս: (Վերոյգրեալ չափածոյ երգը (90մ - 90բ) հետագային ընդմիջարկուած է այսակղ. այլ թուղթի վրայ է և այլ գիրով գրուած):  
 Հարց - Հրաշակերտողդ համայնից ... [ըգնա յաւիտեան]:  
 Մեծացուցէ - Դշիոյ պանծալիք ... մեծացուցանեմք:  
 Ողորմեա - Բանդ Պետրոսի հրամայեցէր ... [և մեզ ողորմեա]:  
 Տեր Երկնից - Սրբազնասրբով աղօթիւ ... ի վեր առափեցութ:  
 Մանկունք - Ով բարութեան ոգւոյդ ... իւրովք Սուրբ Եկեղեցի:  
 Համբարձի - Արդիւնամին հաւատարիմ ... զեկանն անվաղճան:  
 95մ - 97բ, Մրբոյն Նիկողայոսի Զմիռնացոյ Եպիսկոպոսի՝ Օրհնութիւն - Խնաճամոց քոց միշտ ... հայցեա վասն մեր:  
 Հարց - Հին աւուրց Աստուած ... զրիխումն ի հօրէ և սրբոյ:  
 Ողորմիա - Հօր բան բանիւ ... մեղաց ապատեա:  
 Տեր Երկնից - Որ զթշնամին մեր ... երգեմք զօրէ[ն]ութիւն:  
 Համբարձի - Այսօր հրեշտակաց ... Հայցեա վասն մեր:  
 Մանկունք - Երկնայնով մոքքութեամբ ... վասն մեր, ո՞վ կոյս: (Օրհնութեան և Հարցի տուներուն ծայրակապը՝ մենգը ... Հայոց Հեթումն արքայն ... եացը):  
 98մ - 101բ, Մրբոյն Լեօնի մեծի հանանայակետն Հռոմոյ՝ Օրհնութիւն - Սրբազնասուրբ Երրորդութիւն ... սիրոյ զինուք վասիլ:  
 Հարց - Օրհնաեա ես տէր Աստուած ... բարձր արասցութ:  
 Մեծացուցէ - Աստուածածին մայր ... երկնի դշիոյն:  
 Ողորմեա - Արդ թէպէտ յայնժամ ... հաւատ սիրեա:  
 Տեր Երկնից - Եռաշար աղանդ ... զեր երեխութ:  
 Մանկունք - Հերքեցելոյ չարափառին ... իրական զերածիցիմք:

(Տուներուն ծայրակապը՝ Սրբոյն Լէսնի մեծի քահանայապետին  
 Հոս (?) երգի:)

102մ - 105ա, Մրբոյն Բարսեղի Եպիսկոպոսին Կիսաւու՝ Օրհնութիւն - Այսօր ցնծութեամբ ... Աստուածածին երանեալ:

Հարց - Որ զնախնաց Հարցն ... զնա [յաւիտեան]: (Մեծացուցէ չի):  
 Ողորմեա - Որ կրկնակի ոգւոյդ ... վասն մեր ով կոյս:  
 Տեր Երկնից - Այսօր ընդ անմարմոց ... ի բարձունա գրուատէ:  
 Մանկունք - Լուսապայծառ իմաստունք ... սորտ խնդրեցուք:

107մ - 124ա Պատօն Ննջեցելոց  
 Քեզ վայելէ Աստուած օրհնութիւն զմելի ի պատրանաց բանսարկուին: (Սոյն ընդպարձակ հատուածը ընդպարձակ է Հայաստանեաց Եկեղեցւոյ Հանդստեան շարտկանները, բաժանուած ըստ 8 ձայների՝ ԱԶ, ԱԿ, ԱՋ, ԱՇ: Իւրաքանչիւր բաժանում ունի պայտան ննջեցելոց խորագիրը:)

126մ - 128ա, [Ալորէ առ. Աստուածածին] - Տէր ողորմեայ ... Որդւոյ քոյին կամացն. ամէն:

128բ - 133ա, [Ալորէ առ. Աստուածածին] - Տէր ողորմեայ ... Քրիստոսի տէրամբ մերով. ամէն:

133բ - 140ա, [Ալորէ առ. Սուրբս] - Տէր ողորմեայ ... հանգիցն ի խաղաղութեան:

140բ - 144բ, [Ալորէ առ. Հրետակս] - Տէր ողորմեայ ... Ուղղաւորեաց և կառավուեաց:

145մ - 148ա, [Ալորէ վասն Հայորդութեան] - Տէր ողորմեայ ... Հանդերձելումն յաւիտեան յաւիտենից:

148բ - 151բ, [Ալորէ վասն Խոգւութեան] - Տէր ողորմեայ ... հանգիցն ի խաղաղութեան. ամէն:

152մ - 154ա, [Ալորէ առ. Սուրբն Յովսէփ] - Տէր ողորմեայ ... Աստուած ընդ ամենայն յաւիտեան յաւիտենից. ամէն:

## ԱՎՏԵՆԱԳՐԱԿԱՆ

### Ը. — Ի ԿԻՆՆ ՊՈՌՆԻԿ

Երանելոյն Թէսփիլսահ Աստուածաբան եւ բանիքուն Վարդապետի ասացեալ յաւետարանական պատմութենէ, և կինն պոռնիկ, որ արդարացաւ աւծմամբ իւղ(ւ)ոյն:

Եւ արդ ինծ ապաստան լինել պարտ է յանքաւ մարդասիրութիւնդ քո, որ վասն իմ զայս ամենայն կրել հաճեցար. զի ոչ առնես անտես զեղկելիս եւ զթշառականն, ոչ անտես առնես զժանքացեալս զանազան մեղաւը. ոչ առնես անտես զաղտեղացեալս պէս պէս յանցանաւը, ոչ անտես առնես զողորմելիս յիշեալ յանքաւ ողորմութիւնդ քո, մարդասէր Տէր, ոչ անտես առնես զաղախին քո զյանցաւորս, որ վասն յանցաւորաց անհամեմատելիդ համամատեցար մարմնով:

Իրրեւ զայս ամենայն աղաւթեաց պոռնիկն երանելի՝ համարձակեցաւ մտանելի ի տուն Սիմոնի բրոտին: Որպէս եւ ասէ աւետարանին Դուկաս. Իրրեւ գիտաց եթէ բազմեալ է Յիսուս ի տան Սիմոնի փարիսեցոյն, թթեալ զիշ մի իւղոյ նարդան ագնրի մեծագոյն, կայր յատոյ առ ոտս նորա, լայր եւ արտասաւաւթն թանայր զոտս նորա, եւ համբիւրէր եւ աւծանէր իւղովն եւ ասէր. ընկալ, Տէր, եւ մի անտես առներ եւ մի մերժեր զիս, Տէր Աստուած իմ. զի լրւայ ի թէն թէ՝ զեկեալն առ իս ոչ հանից արտաքար: Ընկալ եւ մի մերժեր զաղախին քո, անոնակալ Տէր, զի լւայ ի թէն ասելով, թէ ոչ եկի կոչել զարդարս այլ զմեղաւորս յապաշխարութիւն: Ընկալ եւ մի մերժեր զաղախին քո, բազմագութ Տէր, զի լրւայ ի թէն թէ՝ մարսաւորք եւ պոռնիկը մտցեն յարցայութիւնն երկնից: Ընկալ Տէր, եւ մի անտես առներ զաղախին քո, ողորմած Տէր, որ ոչ անտես արարեր զաղախան կնոջ բանանացւոյն: Ընկալ Տէր, եւ մի անտես առներ զաղախին քո, մարդասէր Տէր, որ ոչ անտես արարեր զեկեն տեռատես, առ ի թշկել զհոսումն արեան նորա: Ընկալ եւ մի մերժեր զաղախին քո, զթած Տէր, որ զիւս այլ պոռնիկն մատամբ գրոյ քո ջնջեցեր զմեղս նորա: Ընկալ եւ մի մերժեր զիս, բազումողորմ Տէր, որ ընդունեցար զմաքսաւորն աշակի[ր]տ քեզ: Ընկալ եւ զիս Տէր,

154բ – 157բ, [Աղօրք առ Տէրն մեր Յիսուս] – Տէր ողորմեայ ... այսմյատէ մինչև յաւիտեան:

158ա – 161բ, [Աղօրք առ նահապետ Պէտեսիքրոս] – Տէր ողորմեայ ... ոգւոյն սրբոյ ընդ ամենայն յաւիտեանս յաւ լիտենից. ամէն:

162ա – 162բ, [Նշաւական ի վերայ Մրբոյ Լորենտիոսի] – Քաջդ նահատակ ... միշտ բարեկիս[սայ]եայ:

163ա – 164բ, Ցանք Գիլոց (միայն լեներէն), 166ա – 167բ, Յիշաւակարան (լեներէն),

Յիշաւակարան

6ա, Յիշաւակ է Երգարանս այս ձայնաւոր ազօթից, ընդ որում գրեցի ես՝ Տէր Աս[ա]յածատուր՝ որդի Օվանիսի պարօնը (ջնջւած է գիտաւորեալ – Փ. Ա.) յիշաւակ քրոջ իմոյ Անդօնիսային՝ կոյսոյ Մրբոյն Գէնէտիքթոսի Հայոց, ի փառամհնասուրբ Երրորդգութեան և ի պատիւ Վերափոխման Կուսոյն Մարիամայ և ամենից սրբոց: Բայց քանիցս որ անգամ կարդացէք, զանառ ժանս ոչ մոռացէք ազօթից ձերոց: Ցամի Տետոն 1757, լարինացւոց օրն՝ 8-ին Հոկտեմբերի:

(Երկու տող՝ լեներէն, ստոցողի մասին, ինչ որ հայերէնում է):

ՓԱՅԼԱԿ ԱՆԹԱՊԵԱՆ

որ ընկալար զիինն Սամարացի, ոինել վարդապետ բազմաց, եւ բարողել զքեզ կենաց եւ մահու Աստուած:

Ողորմեայ Տէր եւ ինձ, որ ընկալար զպոռնիկն Բախար վասն Յեսայ ժառայի քո եւ անւանակցի: Ողորմեա Տէր, եւ ինձ մեղաւորիս, որ ընդունիս մեղաւորս արարի զրազմութիւն մանկանց անմեղաց: Անյիշաչար Տէր, ողորմեայ ինձ պարտելոյս ի խարողէն, որ զրազում երիտասարսն պարտեցի մեղօր: Ընկալ, ամէնախնամ Տէր, զծերացնալու մեղաւոր, որ զրազում մարդիկս ծերացուցի պոռընկութեամբ իմով չարաչար: Ընկալ Տէր, զանառակս, որ զրազում իմաստունս անառակեցի, եւ ի գործս անառակութեան յիմարեցուցի: Ընկալ Տէր, զծանրակիրս մեղաւոր, որ զթեթեւացնայսն ի յանցանաց ծանրացուցի չարաչար: Ընկալ Տէր, զանաւիթս աստանայի, որ յանօթից ընտրելոց զրնտրեալաւն դատարկեցի ի գործոց բարեաց: Ընկալ Տէր, զվիրաւորեալու ի նետից սատանայի, որ զրազումս վիրաւորեցի ի յարծակմանէ լրացնալ զեղոյ իմոյ: Ընկալ զիս Տէր, զմեռեալ ի բազմախոց սուսերաց բանսարկւին, որ պատերազմեցայ անդամաւորս զրդարեալ, եւ սպաննի զրազումս ի հակառակաց թշնամւոյն Աստուծոյ:

Լայր դառնապէս եւ արտաւաւեին թանայր զոտս արարչին, աղաչէր եւ ասէր. Լուսաւորեա զախ իմ՝ լուսոյ տրէիչ կուրաց, զիսաւարեալս մեղաւոր, զի սորաւոր ցանկացայ բազմաց, եւ ի ծեռն զեղոյ սորայ գայթակղեցուցի զծերս եւ զմանկուն: Սրբա բարերար Տէր, զիեր գլխոյ իմոյ, զորս դիզացուցանէի ի վերայ պատկերաց իմոց, ի տեսակս գործէի, լարեալ պատրաստեալ չի որոգայթ, եւ որսայի զազգակիցս եւ զընտանիս, արկանելով յուոկանս սատանայի: Մարրեայ զայտս շփոթող, որով բոլորեալ գեղեցկացուցանէի զեղոյվ: Զակիզրն յարին պայծառացուցանէի ի յաչս մարդկան, մինչեւ բորբոքէի զցանկութիւն նոցա մտանել առ իս. զկամողս շփոթէի եւ զակամայս՝ ի հաղրս աղտից իմոց:

Զայս ամենայն դէպ էր ասել նմայ, զոր ընդունեցաւ մարդասէր Տէրն մեր. բանզի յայտնապէս խոստվանեցաւ անդամաւորն ամենայն, զորս ածեալ էր ի սպասաւորութիւն մեղաց իւրոց: Աչաւէրն. զոր ցանկացեալն էր բազմաց, եւ ի ծեռն զեղոյ նորայ զրազումս արարեալ ցանկացող մեղաց. եւ վասն այսորիկ աղրիւրացոյց առատարուխ արտաւորն, եւ թանայր զոտս Տեառն, զի փարատողն արտաւացն եւայի եւ զնակեցուցանէր: Եւ հերոզն մարրէր, զի գեղեցկացուցեալ էր զնա ի վերա երեսաց իւրոց: Խոստվանէր զի ի ծեռն նոցա զրազումս զայթակղեցուցեալ էր, ածէր ի սպասաւորութիւն զի սրբսցէ զնա. վասնորոյ լրւաւ զրանն թէ՝ թողեալ իշին սմա մեղք իւր բազում:

Եւ արդ՝ զի վայելեաց զրաւութիւն եւ զթողութիւն, եւ արժանաւորեցաւ արքայութեանն երկնից, եւ գովի ի երեշտակաց եւ ի մարդկանէ. լուր աւետարանին զինչ ասէ յորժամ զայրանային նմայ աշակերտքն, եւ խաւսէին չար զնմանէ, եթէ ընէքր եղեւ կորուստ իւղոյդ այդմիկ. մարդ էր վաճառել զիւղդ զայտ աւելի բան զերեք ձ դինարի եւ տալ աղքատաց: Ցայնժամ ասաց Յիսուս. Ամէն ասեմ ծեզ, ուր եւ բարողսցի աւետարանս այս ընդ ամենայն աշխարհս, զոր արար զա խօսեսցի վասն դորա:

Տես, ով սիրեի. թէ զիարդ ի վեր բարողեաց զկինս զայս, զի գործ մի բարի գործեաց դա յիս ասէ. զաղբատս յամէնայն] ժամ ընդ ծեզ ունիք, եւ յորժամ կամիք կարաւողդ էք նոցա աւգնել, այլ զիս ոչ յամենայն ժամ ընդ ծեզ ունիք: Ոչ ապաքէն ասէ Մատթէոս՝ Ահաւասիկ ես ընդ ծեզ եմ զամենայն աւուրս մինչ ի կատարած աշխարհիս. եւ նա ասէ. Աստ զաղբատս յամենայն ժամ ընդ ծեզ ունիք, այլ զիս ոչ հանապազ ընդ ծեզ ունիք: Զի՞նէ իցէ ասացնալս, միթէ հակառակէին միմենաց բանք աւետարանչաց. ո՛չ, քաւ լիցի: Ապա զի՞նչ իցէ այս: Ինձ այսպէս թուի թէ յաղագս անճառելի տնաւրէնութեանն իւրում ասացնալ է զայս: Զիս ոչ յամենայն ժամ ընդ ծեզ ունիք այս մարմնովս զոր զեցնալս եմ, իսկ յորժամ համբառնամ աւեցնալ մարմնովս, զաղբատս ընդ իս ոչ վերացուցանեմ, զորս եղբառս անւանեցի. եւ զրարիս առնել նոցա ինձ համարեցայց: Թէպէտեւ զալութեամբ աստուածութեան իմոյ ընդ ծեզ եմ, զամենայն աւուրս մինչեւ ի կատարած աշխարհիս, այլ առեցնալ մարմնովս իս ոչ տեսանէք զիս:

Եւ յորժամ ասեմք զբան Տեառն թէ ո՞չ զիս հանապազ ընդ ծեզ ունիք, բաժանեմք յԱստուածութիւննէ, իրը թէ այլ է Աստուածութիւնն եւ այլ է մարդկութիւնն, եւ այնպէս ասեմք: Քաւ լիցի. չար է յոյժ ներձւածդ, ի բաց տար զանտրէնութեան բանդ գայդ. այլ զի խնումք զայդպիսեաց բերան ներձւածողաց՝ բերաթի ի մէջ զբանս զայս. զի յորժամ ասաց Տէրն թէ զադքատս յամնայն ժամ ընդ ծեզ ունիցիք, այլ զիս ոչ հանապազ ընդ ծեզ ունիք, յաղագս տնաւրէնութեանն ասաց:

Այլ մեր յառաջ ի բանս դարձեցուք, եւ տեսցուք թէ զի՞նչ ասաց Քրիստոս ցկինն այն, եւ կամ թէ որպէս ընդունեցաւ զայն, որ աշակերտք եպերէին եւ Սիմոն փարիսեցին, եթէ ընդէ՞ր եղեւ կորուստ իւղոյդ այդորիիկ: Եւ Յիսուս ասէ ցՍիմոն առակաւք. Սիմոն, ունիմ ինչ ասել քեզ: Եւ նա ասէ, Ասա, Վարդապետ: Ասէ Յիսուս: Բ պարտապանք էին ումենմ փոխատրի, մինն պարտէր եծ դահեկան, եւ միւսն Ծ: Իրեւ ոչ գոյր նոցա հատուցանել, երկոցունցն չնորհեաց: Արդ ասա ինձ, ո՞ առաւել սիրեսցէ զնա: Ասէ Սիմոն. ինձ այսպէս թրի թէ որում զրագումն չնորհեաց: Ասէ Յիսուս. Ուղիղ ետուք զպատասխանիդ: Ես մտի ի տուն քո, զուր ոտից իմոց ոչ ետուք, իսկ սա արտասւաւք իւրավք եթաց զոտս իմ, եւ ներով իւրավք չնշեաց, համբոյր մի գու ոչ ետուք ինձ, սա աւասիկ ոչ դադարեաց ի համբուլքիլոյ զոտս իմ. իւղով զզլուխ իմ ոչ աւծեր, սա իւղով անտուշիւ աւծ զիս: Վասնորոյ ասմեն քեզ՝ թողեալ լիցին սմա մեղք իւր բազում զի յոյժ սիրեաց. զի որում շատ թողուցու շատ սիրէ, եւ որում սակաւ սակաւ:

Մեծ էր շնորհն այն զոր ընկալաւ կինն այն յԱստուծոյ: Մեծ էր պարզեւք նորա ի պարզեւատողէն: Մեծ էր բարեբախտութիւն կնոջն: Մեծ էր բարեգթութիւնն Աստուծոյ առ յանցաւօրն այն: Մեծ էր երախտիք Փրկչին առ արարած իւր: Մեծ էր թողութիւն դատաւորին մեղանչականիս այս: Մեծ էր զթութիւն բարեբարին առ մեղաւորս այս: Մեծ էր անոխակալութիւն արարողին առ բազմամեղս այս:

Վասն այնորիկ պարտ է նախանձել նմայ եւ ասել. երան(ան)ի է քեզ, ով կին գու, զի ի շնորհեաց արարչին թ լոյս ծագեցաւ ի վերայ քո. մին զի արժանաւորեցար նամբրւել զոտսն Աստուծոյ. եւ թդ զի լոյս շնորհեաց առաջնորդեցաւ քեզ. երանի է քեզ, ով կին դու, զի պարզեւ թս վայելեցէր. մին զի ծեռաւեք թս շաւշափեցեր զանշաւշափելին, եւ թդ զի սիրաւզ նմայ կուշեար, որպէս եւ ինքն ասաց թէ յոյժ սիրեաց զիս: երանի է քեզ, ով կին գու, զի թ ընձեռւման արժանաւորեցար. մի՛ որ ներով քո մասքեցեր զոտսն, որոյ աթոռն երկինք է եւ երկիրս պատւանդան ոտից նորա. եւ թդ զի գործ մի բարի ընդ Տեառն գործեցեր, որպէս եւ ինքն աս(ա)աց: երանի է քեզ, ով կին դու, զի թ անոն մարգարէութեան ընկալար. մի՛ զի իրը զեղեալ գիտացեր զթողութիւն յանցանաց քոց, եւ այնպէս համարձակեցար մերձենալ ի մարմին Աստուծոյ. թդ զի զթաղումն նորա գուշակեցեր, զոր եւ ինքն ասաց թէ առ ի թալելոյ զիս նշանակեաց: երանի է քեզ, ով կին դու, զի թ գովս ընկալար ի բերանոյն Աստուծոյ. մի զի սուազի Սիմոնի եւ աշակերտացն իւրոց գովեաց զքեզ. եւ զմիւսն այն թէ՛ թւր եւ բարողեցի աւետարանս այս ընդ ամենայն երկիր՝ խաւսեսցի վասն յիշատակի դորայ:

Երանի է քեզ, ով կին դու, զի թ ուրախութեամբ ուրախացար. մի զի փոխապարտն, զոր ոչ ունէին հատուցանել՝ թողաւ քեզ, եւ թ զի լրւար յարարողէն թէ՛ հաւատ[թ] քո կեցուցին զքեզ, երթ ի խաղաղութիւն: երանի է քեզ, ով կին դու, զի յից դաստին հուչակեցար, մի յերկնային զօրացն, եւ թ ի մարդկայինս ազգաց: երանի է քեզ, ով կին դու, զի թ զարմանալի զգեստ զգեցար. մի զի մերկացար զպատմունան միւսոյ, եւ միւս զի զգեցար առժամայն զթողութիւն մնաց:

Հնդէ՞ր ոչ էր երանելի կինս այս, որ այնպիսի հաւատ զգեցեալ էր՝ աւտար պոռակի տարապայսն: Զի մինչ աշակերտքն Յիսուսի, որ ընդ նմայ էին, կորուստ համարէին զթափումն եւղոյն(\*): եւ կինս այս գիտէր որ իրեւ զլստուած կարող էր թողել զմենս

(\*) Զեռու եղաւոյն:

**իւր բազում:** Որք ոչ էին գնեալ զիւղն՝ ափսոս համարէին, եւ գնաւզն յաւժարութեամբ թափէր, եւ առ սրտագէտն իւր Աստուած՝ աղաջանս մատուցանէր, յորմէ ընկալաւ զանանցական ուրախութիւնն եւ զկեանսն յաւհտենականս, եւ վայելեաց զանուն գովասանաց մինչեւ Սկիթացիք, Եթէովպացիք(\*), Բարելացիք, Գամրացիք, յազգս խուժադուժ բարբարոսաց բարողեացի անուն նորա, եւ ի բերանոյ ամենայն հաւատացելոց երանեցի:

Ընդէր ոչ էր երանելի կինս այս, որ երէկ ի դիւաց գովէր եւ այսաւը ի հրեշտակաց բարերանիք: Ընդէր ոչ երանելի էր կինս այս, որ երէկ սպասաւորէր սատանայի եւ ծանրացուցանէր զբոյինս մեղաց, այսաւը սպասաւորեաց Քրիստոսի, եւ թեթեւացոյց զծանրութիւն բերին մեղաց իւրոց: Ընդէր ոչ երանելի էր կինս այս, որ երէկ դիվացնեալ էր զիազդս մեղացն ծանրագունից, եւ այսաւը իրբեւ զփողի հոսիալ ցրըւեաց զամենայն: Ընդէր ոչ երանելի էր կինս այս, որ երէկ ցորեանն նշմարիտ ծածկեալ ընդ յարդովն, եւ այսաւը Աստուածային երանաւն երանեաց՝ քամովն հաւատոյ, եւ յրստակեալ զցորեանն յուսոյ հոսելեաւն, եւ արկանէ յիշանմարանս Տնառն: Ընդէր ոչ երանելի էր կինս այս, որ երէկ աշակերտէր սատանայի եւ կամարար դասուց նորա, եւ այսաւը աշակերտեալ Քրիստոսի, հրաժարեալ ի խաւարային վարդապետէն, դասաւորեցաւ ընդ վարդապետն լուսոյ, եւ լուսաւորեցաւ լուսով նորա:

Ընդէր ոչ էր երանելի կինս այս, որ մինչ մտանէր ի տուն Սիմոնի բորոտի՝ լի էր բազում յանցանասաւը, եւ մինչ ելանէր՝ առժամայն լի եղեւ արդարութեամբ: Եմուտ մեղաւը եւ ել (ան) անմեղ: Եմուտ ազուա եւ ել աղաւնի: Եմուտ սան եւ ել սպիտակ: Եմուտ պեղծ եւ ել սուրբ: Եմուտ մեղաւոր եւ ել անմեղ: Ընդէր ոչ էր երանելի կինս այս, որ մինչ մտանէր առ Քրիստոս՝ խաւարաւ աղջամղջն ծածկնալ լինէր, եւ յորժամ ել, ի նմին ժամու իրբեւ զարեգակն պայծառացաւ հոգովն:

Եւ արդ պարտ է մեզ նախանձաւոր լինել նմայ, ոյք զնա երանիցեմբ, զի եղեւ նա աւրինակ բազմաց: Եւ առաւել յօս էր տարայուսից, իթէ բարոզ միայն լսէաք թէ որ մեղանչէք՝ դարձիք յապաշխարութիւն եւ Տէր ընդունիք զծեզ եւ զզումն արտասաւց ծերոց, եւ արդարանկաք: Պարտ էր հաւատալ Տնառն եւ յուսով մծաւ. զիմել յապաշխարութիւնն եւ արդարանալ, թող թէ եղեալ լրւաք՝ զծանրացնեալն մեղաւը որ զերմ հաւատով դիմեաց յապաշխարութիւնն եւ յական թաւթափելն արդարացաւ: Եւ մեք դեռ եւս հեշտանամբ եւ մնամբ յուսահատութեան, ի տիղմն խոզից թաւալիմբ եւ ոչ ստրցնանամբ, եւ զայս յայտնապէս ասեմբ, զի յորժամ զաւրինակս տիսաք, եւ յապաշեմբ յապաշխարութենէ, պատրաստեալ է մեզ զենանս անշէզ՝ առաւել քան այնոցիկ որոց աւետարանս այս ոչ է բարողեալ, քանզի ահ մեծ է անկանել ի ծեռու Աստուծոյ կինդանւոյ:

Զի կնոզս այս թէ ո՞րքան մեղաւը լցեալ էր՝ ոչ եղեւ պէտս ամս բազումս եւ ոչ ամիսս եւ ոչ շաբաթս, ոչ աւուրս եւ ոչ ժամս բազումս, այլ ի միում պանու եմուտ բազում մեղաւք լցեալ, եւ առ ժամայն ել արդար: Եւ այլ եւս ասացից. տես զաւագակն, որ յական թաւթափելն արդարացաւ ի վերայ խաչին, քանզի յամենայն ժամ պէտս էր ասելոյ, թէ յիշեալ զիս Տէր յորժամ զաս արդարութեամբ բով, եւ կամ ի սուր ժամանակի: Եւ քանզի ծերմ յուսով պապաւինցաւ ի Քրիստոս, ասել զդուզնարեայ բանն փութապէս, եւ պատասխանի լըւալ բանին զանքաւ եւ զմնամնծ պարզեւսն. եթէ այսաւը ընդ իս իցես ի դրախտին:

Ո՞ւր, ասես, գտանեմ զՔրիստոս, ի տան կամ ի խաչին, եւ կամ ուստի՞ մատուցանեմ նմայ եւզս մեծագինս առաւել քան զերեք զ դինարի, եւ առից զթողութիւն: Եւ կամ ո՞ արասէզ զիս խաչակից Քրիստոսի, զի ասացից՝ Յիշեալ զիս, Տէր, յարցայութեան բում, եւ արժանացայց այնպէս պատասխանւոյ: Կարի յոյժ, ասէ, եթէ կամցիս գտանել զնա, ոչ է բեզ պէտս գնալ ի հեռագոյն նանապարհ, եւ կամ հեռանալ

(\*) Թէովպացիք:

յանձանօթ տեղիս, այլ յամենայն տեղուց եւ յամենայն փողոց եւ յամենայն բաղարս եւ յամենայն հրապարակս, եւ ոչ թէ ի տունս աւտարաց, այլ ի տան քում գայցէ բազում անգամ: Եւ ոչ թէ ի պէտո է իւղոյ մեծագնի, այլ կոտոր մի հացի եւ բաժակի միոյ ցուրտ ջրի: Եւ թէ ասիցես թէ զիարդ գտից զնա ի տան իմում: Լուր եւ ասացից բեզ, հաւատա՞մ զինչ ասաց նա, որ զիինս զայս արդարացոյց, զի ինքն զաղբառ եղբար իւր անուանեաց:

Քանզի յառաջ քան զաւծանելն կնոշն այն զոտս նորա իւղով ասաց. եկայք աւրմնեալը Հաւր իմոյ, ժառանգեցէք պատրաստեալ ծեզ զարբայութիւնն երկնից: Վասնզի, որովհետեւ արարէք միում յեղարց իմոց՝ ինծ արարէք: Եւ որպէս ասացի թէ ոչ է ի պէտո իւղոյ մեծագնի այլ պատառ մի հացի, եւ բաժակ մի ցուրտ ջրի: Զի եթէ կինս այս մեծագնի իւղոյ էաւծ զոտս Տեառն եւ արդարացաւ, զու լրւայ զոտս աղբատին աշխատելոյ ջրով եւ արդարանաս: Եւ մինչեւ ի բաժակ մի ցուրտ ջրոյ իջուցանէ Աստուած զոռուրս ողորմութեանն. զի ոչ հայի Աստուած ի տուրս մեծամեծս, այլ ի բարս յաւժարութեան տրւողին:

Ցորժամ տեսանիցես զարբատն անկեալ ի փողոցս մերկ եւ քաղցեալ եւ ոչ ունիս ինչս զի լուս զկարաւատութիւն նորա, ապաշաւեցես ի սրտի քում, եւ աւաղեցես ի կամաց քոց, եւ ասիցես՝ վայ ինծ, որ չունիմ ինչս առ ի լուուլ զկարաւատութիւնս քո. այնպէս համարի Աստուած թէ լցեր զկարաւատութիւն նորա: Խոկ եթէ ապաշաւես միայն, եւ կարող ես լուուլ(\*): զկարիս նորա եւ ոչ լուս, դատապարտիս. որպէս եւ Քրիստոս ասէ. Որ ցանկայ կնոշ՝ անյ շնացաւ ընդ նմայ ի սրտի իւրում: Խոկ եթէ կարող է եւ կամի, եւ ոչ կատարէ զցանկութիւնն իւր, վասն երկիւղին Աստուածոյ նախատակի: Ապա թէ յաւժար է ի կատարել զգործ ցանկութեանն, եւ ոչ հանդիպի, դատապարտի ըստ արժանեացն: Այնպէս եւ առ աղբատս լիցի:

Եւ գու յորժամ լրիցես, մի համարձակիս շատ առ բաժակ մի ջրոյն, եւ ունիս կարողութիւն լուուլ զամենայն պէտս նորա, եւ զծարաւան միայն յաւժարիս լունուլ, եւ զայլն անտես առնես. ոչ գիտես եթէ ի շատէն շատ խնդրէ Աստուած, եւ ի սակաւուն սակաւ. որպէս եւ ասաց ցիմոնն բրորոտն վասն կնոշն, թէ որում շատ տրւաւ՝ շատ սիրէ, եւ որում սակաւ՝ սակաւ: Նոյնպէս եւ աստ, որ շատ ունի՛ շատ խնդրէ Աստուած ի նմանէ, եւ որ սակաւ՝ սակաւ. եւ հաւասար համարի զսակաւն ընդ շատին: Զի թէ միումն [որ] ունի ծ դահեկան, եւ անտի զյիստունն կարաւատելոյ տա, եւ այլ ունի տասն դրամ փողոյ, եւ զինքն աղբատաց տացէ, հաւասար են առաջի Աստուածոյ:

Զի որ շատ ունիցի եւ սակաւ տացէ աղբատաց՝ դատապարտի, եւ որ սակաւ ունիցի, եւ ի սակաւուն տացէ աղբատաց, ընդունելի են առաջի Աստուածոյ, որպէս այրին այն, որ զի լումայն արկ ի գանձանակն եւ արդարացաւ. քանզի կամաց սրտին ընդունելի են տուրքն, որպէս եւ կնոշս այս համարեցաւ: Գիտէր կինն այն թէ Քրիստոս ոչ ունէր պէտս աւծանելոյ զոտս իւր, այլ զյաւժարութիւնն սրտի նորա ընկալաւ, եւ բազում մեղաց նորա շնորհեաց զթողութիւն: Նոյնպէս եւ յոր իրս յաւժարի սիրտ մարդոյն գործել՝ զայն արասցէ, եւ հանոյ է Աստուածոյ:

Եթէ կամենայ եկեղեցի շինել, մի ասել թէ լաւ էր աղբատաց բաշխել: Եւ թէ յորտորի որ աղբատաց ողորմութիւն առնել, մի ասել թէ լաւ էր գերիս գնել: Եւ թէ կամիցի որ նէրս մատուցանել Աստուածոյ, մի ասեր թէ պարտ էր լուուլ զորովայնս կարաւատելոց: Քանզի յի՞նչ բարի եւ յաւժարի սիրտ տրւողացն, այն է ընդունելիթիւն կատարեալ առաջի Աստուածոյ. որպէս եւ կնոշս այս համարեցաւ, եւ արժանացու թողլութեան մնաց եւ արբայութեան երկնից. որում եւ զմեզ արժանիս արասցէ Քրիստոս Աստուածն մեր, Ամէն:

(Տար. 15)

Հրատ. Ա. Յ. ՄՐՁՈՒՆԻ

(\*) ԶԵՐ. ՀԱՌԱ.

## ՀԱՅԿԱԿԱՐԱՆ ՎԱՐՄԱՉՈՒ ՎԱՆՔ

### ԱՐՄԱՉՈՒ ՎԱՆՔ

**ՏԵՂԱԳՐԱԿԱՆ.** — Արմաշու վանքը կը գտնուէք Փոքր Ասիխյ արևմտեան կողմը, Նիկոմիդիայ շրջանին մէջ, շրջապատուած հայկան գիւղերով և աւտոններով, Եկեղեցին կառուցուած էր յանուն օջարիափան։ Ս. Աստուածածնի, և դարձած էր կարեւոր ուխտատեղի մը մօտիկ գաւառներու և կ. Պոլսոյ հայութեան համար։

**ՊԱՏՄԱԿԱՆ.** — Արմաշու վանքը հիմնը աւ է ժի. Դարսուն սկիզբը, Գրիգոր Դարանաղեցին, 1612 թուականին վերաբերող գրուագի մը մէջ, կը գրէ. «Որ էաք մնք յայնժամն ի նորաշէն վանսն յԱրմաշու՝ մէր ձեռակերտին» (Ժամանակագրութիւն, էջ 351)։

Այս գրութեան մէջ համառօտակի պիտի ներկայացնենք Արմաշի վանքին պատմութեան երկրորդ շրջանը (1786-1865)։ Այդ շրջանին յիշատակութեան արժանի վանահայրերը եղած են։

1. — Բարբալիմես Արք. Կապուտիկեան, 1786-1809, ձեռնասուն կաղզուանցի Զաքարիոս պատրիարքի։

2. — Պողոս Արք. Կարախոչեան, 1810-1824, նոյնպէս ձեռնասուն մը Զաքարիոս պատրիարքի։

3. — Ստեփանոս Արք. Աղաւելի, 1825-1853, ձեռնասուն Պողոս Արք. Կարախոչեանի։

4. — Ստեփանոս Արք. Մաղաքեան, 1855-1865, ձեռնասուն Ստեփանոս Արք. Աղաւելի։

5. — Պողոս Վրդ. Թաքրակեան, 1820-1825, ձեռնասուն Պողոս Արք. Կարախոչեանի։

6. — Պողոս Վրդ. Թաքրակեան, 1825-1830, ձեռնասուն Պողոս Արք. Կարախոչեանի մը Կրկերը։

7. — Պողոս Վրդ. Թաքրակեան, 1825-1830, ձեռնասուն Պողոս Արք. Կարախոչեանի մը Կրկերը։

3. — Մուրատ Վրդ. Բերիացի, 1830-1841։

4. — Յովհաննես Մավեան, 1841-1855, աշոկերտ Յ. Տէրոյենցի, գրած է Արմաշի վանքին համառօտ պատմութիւնը։

5. — Գեորգ Վրդ. Ալեքսաննեան, 1855-1865, ձեռնասուն Ստեփանոս Արք. Մաղաքեանի. — Հմեմ. Արմաշու Դպրկվանքը, 1914, կ. Պոլիս (էջ 5-20)։

**ՄԵԱԿՈՂԻԹԱՅԻՆ.** — Արմաշու վանքն ալ ունեցած է իր մշակութային փայլուն կեանքը, մանաւանդ ժմթ. Դարուն, և որ շարունակուեցաւ նաև ներկայ դարու սկիզբը, մինչեւ առաջին համաշխարհային պատերազմը և անոր ընկերացող ընդհանուր աւերածութիւնը։

Այստեղ կը ներկայացնենք Արմաշի պատմութեան երկրորդ շրջանը միայն։ Այդ շրջանին կատարուած են զանազան թարգմանութիւններ և ընդօրինակութիւններ։ Յիշատակելի են հետևեալ գրիչներն ու թարգմանողները։

Ա. — Գրիգոր Վրդ. Համբարձումեան, կ. Պոլսիցի, 1824-1834, օրինակած է։

1. — Անտառ Նորազոյն Սամամանց, 1824 ին. — Զեռ. Արմաշի, թ. 81։

2. — Ալբիւր Բացեալ, Պետրոս Վրդ. Աղամալիանի, 1824 ին. — Զեռ. Արմաշի, թ. 114։

3. — Քարոզիրք, Զմիւռնացի Գէորգ Եպիսկոպոսի. — Զեռ. Արմաշի, թ. 112։

Բ. — Թադէոս Վրդ. Խումէթեան, 1826 ին օրինակած է մէկ Քարոզիրք, Պետրոս Վրդ. Աղամալիանի. — Զեռ. Արմաշի, թ. 113։

Գ. — Յովհաննէս Դպիր Տէր Կարապետեան, Տէրոյենց, Պրուսացի, 1827 ին օրինակած է։

1. — Քննուրիւմի, Ֆրոնկիսկոս Սամէի. — Զեռ. Արմաշի, թ. 80։

2. — Հոգիբանուրիւմ, Ֆրանկիսկոս Սոուէի. — Զեռ. Արմաշի, թ. 84։

3. — Ուսումն Խարուց, թ. Առաւէի. — Զեռ. Արմաշի, թ. 139։

4. — Տեսչուրիւմ Հովուական, Մարտունիկոս Վահանայ. — Զեռ. Արմաշի, թ. 141։

5. — Օրինակ Հրահնազար Բարուց, ֆ. Սոուէի. — Զեռ. Երևանի, թ. 9817։

**Դ. — Յակոբ Սրկ.** Յարութիւննեան, 1829ին օրինակած է մէկ Անտառ Նորագոյն Մամանց. — Զեռ. Արմաշի, թ. 56:

**Ե. — Ղազարոս Տէր Կարտպետնեան,** 1831ին օրինակած է մէկ Օթինակի Հրահնացաց Բարուց, Ֆ. Ասաւէի. — Զեռ. Արմաշի, թ. 122:

**Զ. — Յովհաննէս Զէնկիլէրցի,** 1831ին օրինակած է մէկ Գանձարան Նամակոց, Գրիգոր Փէշարմալճեանի. — Զեռ. Երևանի, թ. 9820:

**Է. — Սարգիս Փոկաննեան,** 1833ին գրած է Թուղր առ Եփեմ Կրդ. ամ. Հայոց. — Զեռ. Արմաշի, թ. 155:

**Ը. — Սարգիս Դպիր Ժամակոչեան,** 1837ին օրինակած է մէկ Աշխարհագիտութիւն, Թէսդորոս Սրկ. Երզնկացւոյ (1791). — Զեռ. Արմաշի, թ. 63:

**Թ. — Յովհաննէս Դպիր Մավեան, Արմաշցի,** 1839ին օրինակած է մէկ Մեկնուրիւն Ծննդոց, Գետրոս Արք. Աղամալեանի, ատացող՝ Սաեփանոս Արք. Աղաւնի, Վանահայր Արմաշի. — Զեռ. Արմաշի, թ. 68:

**Ժ. — Եփիրեմ Վրդ.** Յարութիւննեան, 1851ին օրինակած է մէկ Գարողազիրք, Գ. Պոլսեցի Կարտպետ Արքեպիսկոպոսի, — Զեռ. Արմաշի, թ. 79:

**Ճ. — Գալուստ Դպիր Թորոսնեան,** 1853ին օրինակած է մէկ Քննուրիւն Նզովից, Փէշարմալճեան Գրիգոր Վարժապետի (1820). — Զեռ. Ս. Յ. թ. 1146:

**ԺԲ. — Սերոբէ Սրկ. Աշրկինեանց,** 1862ին օրինակած է մէկ Ֆողովածոյ. — Զեռ. Արմաշի, թ. 132:

### Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ



## ԳՐԱԿԱՆՈՒՄԱԿԱՆ

### “ՀԱՄԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍՈՒՐԲԵՐ”

Հեղինակ՝ ՇՆՈՐՀՔ ԱՐՔԵՊՈ. ԳԱԼՈՒՍՑՆԱՆ

(Շարանակուած Ամսագրիս նախօրդ բիւէն)

Էջ 114, Գուրգ Զօրավար — Նշանակուած թաւականները Հիշգ են, բայց ո՞վ ըստ թէ Ս. Գէորգ Անդրեայ պաշտպան ուուրբն երս (ընդգծուած մեզմէ՝ Գ. Ճ.): Արգեօք այսօք գագրամծ է կամ գագրեցաւած՝ իր այդ գերէն:

Էջ 116, Թեոդորոս Սուրանեան — Կրկնել Ադրիանոսի առթիւ մեր ըստածները: Միշտ միտուին կը տօնուին: Խսկ Սրբազն Հօր արձանադրածը նկատի առնելով, ևլյա Քէոդորոսը մեր Եկեղեցին կը տօնէ Վարդապետի է. Կիրակիի յաշորդ Հիմշարինս, պիտի ուզէինք յայտնել թէ վկարագալիք է. Կիրակիս մը գոյութիւն կրնայ աւնենալ միմիւն Տարեգիրը Ա, Բ կամ Գ եղած պարտգային: Թողլ թէ անոր յաշորդող եօթնակը Ս. Աստվածածնայ պահոց եօթնեակը Ա. Աստվածածնայ պահոց եօթնեակը Ս. Աստվածածնայ պահոց եօթնեակը:

Էջ 117, Գաղղիս Հարիւրապես — Առպայից աօներէն է:

Էջ 118, Քառասուն Մանկունք — Լառինք կը տօնեն Մարտի 10ին և ոչ 9ին:

Էջ 119, Քառասունինք Մանուկներ՝ Պէտք է աւելցուէր թէ երբ Տորեգիրը Տէն աւելի ըլլայ՝ կը տեղափոխուի Առաջաւորէն առաջ, որովհետեւ այդ պարագային Վարդապետի յաշորդող Բ. եօթնեակը նոյն առաջ կ'ըլլայ Ս. Աստվածածնայ պահոց եօթնեակը:

Նոյն էջ, Սեւերիանոս Սեբաստոցի՝ Լոտինք Փետր. 21 և ոչ Սեպտ. 9, խսկ մերոնք՝ կ. Խաչ Գլ. և ոչ Բ. Խաչ Գլ.՝ Խսկ Երբ Խաչվերացէն Յիսոնակ Երկարող միջոցը 9ի առջ ըլլայ 10 եօթնեակ, կը փոխադրուի Երկու օրեր ետք, Խայն եօթնեակի Ել. օրը:

Էջ 127, Խեզինե եւ Կղօդիսս — Ապասից առներէն է: Երբեմն միայն կը տօնաւի՞ն չ՛ե. Վարդ. Գլ.», Տարեգիրը թ-Մ եղած տարիներուն:

Էջ 128, Սովիտ, Պիտիսի, Ելափիս եւ Ազափիս — Լատինք Ազրիի և ոչ թէ Սեպա. ի 30ին, որ մեր Ս. Գրիգոր Լուսուսուրչի (ինչպէս նաև Ս. Յերոնիմոսի) յիշտատկին նուիրուած օրն է իրենց ժօտ: Յոյնիրն է որ հոս կը տօնեն անոնց յիշտատկը Սեպա. 30ին (Հ. Տ. 17 Սեպա.): Իսկ մեր ժօտ Գ. Վարդ. Ել. նշանակուածը ճիշդ է այն տարիներուն միայն՝ ուր Տարեգիրը Ուն աւելի չէ: Այլապէս կ'անցնի Առաջտորը կանխող Ել. օրը:

Էջ 129, Քրիստինե — Կը տօնուի քիչ վերը յիշտատձ 45 Մանուկներու հետ, Յաջորդ էջին վրայ յիշտատկուած Յուսիհանեկի յիշտատկն ալ կը տօնուի միասին:

Էջ 131, Պեղագիտ — Լատինք կը տօնեն 26 Հոգտ. ին և ոչ թէ 9 Յունիսին:

Էջ 132, Ղամպ(բ)էունի — Ոչ թէ Գ. այլ Գ. Խաչ Բչ.:

Նոյն էջ, Խօրն Կուսանե — Գրուած է Հոգ. Ել. միայն: Հոգեգալստեն յաջորդող քանիներորդ Կօթնեակի Ել. օրը՝ չէ ըսուած: Ճիշդն է չորրորդ, այսինքն Ս. Լուսուսուրչի շարաթապահոց Ել. օրը: (Հեղինակը շփոթութիւն յառաջ բիրած է Հոգեգալստէն Վարդապատ երկարող միջոցին տօնուած սուրբերու պարագային, Կօթնեակի օրը յիշած ատեն նկատի ունեցած ըլլալովդ կանխող Կիրակին: Այսպէս Թերլինեմի Մանկանց տօնին համար ըսած է Բ. Հոգ. Բչ., ինչ որ ենթադրել կու տայ թէ Հոգեգալստեն յաջորդող Բ. Կօթնեակի Բչ. օրը կը տօնուի (այսինքն Հոգեգալստէն 8 օր ետք), մինչդեռ կը տօնուի Գ. Կօթնեակի Բչ. օրը (այսինքն Հոգեգալստէն 15 օրեր ետք):

Էջ 133, Խեփինե — Կրկնել քիչ վերը, Յուստիսնէի և Քրիստինէի մասին մեր ըսածները, քանի որ երեքն ալ, Ս. Կիրարիանոսի հետ, միշտ կը տօնուին միասին:

Նոյն էջ, Յուղիսա — Ապայից տօներէն է և չ'ենթարկուիր հաստատուն տօներու դրութեան:

Էջ 134, Անաօլա — Կրկնել Ադրիանոսի առթիւ մեր ըսածները:

digitised by

Էջ 135, Գոմենա — Աւելցնել բացաւարութիւն մը, թէ Յեսնակի Բարեկենագոնը ամէնէն ուշ (Նոյմ. 21) եկած տարիներուն՝ կը տօնուի Ա. Յեսնակի Կիրտկին յաջորդող օրը՝ Բչ., Յուլիանէ և Վասիլիունի կոյսերուն հետ, Յիսնակի Դ. Կիրակին յաջորդող Ել. օրը գրաւուած ըլլալով Աւագ Յօներուն առաջինով (Դաւելիթ մարգարէ և Յակոբոս Տեանոնեղբայր):

Էջ 137, Ակիլիինե եւ Կալինիկէ — Յոյնք՝ Յունիս 13ին և ոչ Մայիս 9ին:

Էջ 139, Խւպրանուն — Յոյնք՝ Մայս. և ոչ թէ Յուլիս 25ին:

Էջ 141, Արեւելիան Վկաներ — Կրկնել Պողկարպոսի առթիւ մեր ըսածները: Գ. Յիս. և ոչ Բ. Յիս. Գչ.:

Նոյն էջ, Պրատոս եւ Յակինքոս — Յոյնք՝ Յուլիս և ոչ Ծննդիան մըրագաւոյցի օրը: Ապայից տօներէն է:

Էջ 142, Տրիփոն — Ապայից տօներէն է: Նոյն էջ, Ելեւերեիսու — Կրկնել Ագրիանոսի մասին մեր ըսածները:

Էջ 143, Կոդրատիոս — Յոյնք՝ Մայս. 21 և ոչ Մայիս 7, Երեման Խաչի օրը:

Էջ 145, Կիրակոս Մանուկ — Կրկնել Սբրունի Յուղիստայի առթիւ մեր ըսածը: Նոյն էջ, Վալերեիսու, Կանճիփոս, Ակիւլսու եւ Խեզինեսու — Ապայից տօներէն է:

Էջ 146, Տարագոս, Գրեսոս, Անդրենիկոս — Յիսնակի Ա. Կիրակիին յաջորդող Գչ. և ոչ թէ Բչ. օրը կը տօնուին:

Էջ 147, Յւսուատիոս, Օգսենթիոս եւն. — Յոյնք՝ 14 Փետր. և ոչ 13 Դեկտ.:

Էջ 148, Կովկաս եւ Գամիանոս շանածարք բժիօնեներ — Ադրիանոսի նման յաճախակի տեղ փոխող տօներէն են:

Էջ 149, Կալինիկուն և, յաջորդ էջին վրայ, Դիօնիսէս (Շոնմետեայ ձեռվ նշանակուած մեր Օրացոյցին մէջ) — Նոյնն է առնց պարագան նախորդներուն հետ:

Էջ 150, Խրաւափառ — Աւելցնել պէտք է թէ Յիսնակի Բարեկենագոնը ամէնէն կանուխ (Նոյմ. 15) եկած տարիներուն, այս սուրբը, Յակովիկին հետ, կը տօնուի յաջորդ օրը, այսինքն Յիսնակի Բ. Կիրակիի յաջորդող Գչ. և ոչ թէ Բչ. օրը բարեկի յաջորդող Գչ. և ոչ թէ Բչ. օրը:

Էջ 151, Թեունիսա — Կրկնել Թէսպան-պայտի առթիւ մեր ըսածները:

\* \* \*

Վերջացուցած ըլլուզվ սրբոց տօնակատարութեան թուականներու մասին մեր ըսելիքը, ծրագրած էինք անդրադառնալ հատորին բովանդակած քերսկանական, ուղղագրական, ապագրական և նմանօրինակ վրչաներուն, սակայն նկատելով որ մեր գրութիւնը, մէկ կողմէն, գրախօսականի մը ընթացիկ սահմաններէն յարդելով վերածուեցաւ յօդուածաշարքի, և, միւս կողմէն, անօրինակ առատութիւնը նման թերիներուն, ստիպուեցանք փախել մեր օրոշումը և բաւարարութիւ քանի մը քննանաւոր նկատողութիւններով, մատնանշելով լեզուական այն խօթութիւններն ու կանոնական զանցումները՝ որոնց կտրելի է հանդիպիլ, խնդրոյ առարկայ հատորէն բացի, առաւել կամ նուազ համեմատութեամբ, սփիւրքի գրիթէ բոլոր ծայրամասերէն յայտնուող հրատարակութեանց մէջ, թերթ թէ գիրք։ Տրամաւրիւն է մանաւանդ հաստատել այդ թերիներուն գոյութիւնը այսօրինակ բազմութա հատարներու էլերուն վրայ։

Բայց, այդ ընելի տառջ, և մեր խօսքերուն հաստատ կուռաւ մը ճարելու համար, առնենք, պատահմամբ, էջ մը յիշեալ հատորէն, և փորձ մը ընենք թուելու ու գարմանելու անոր թերիները։

Էջ 21, 13րդ տող, 363—ին, Գծիկին պաշտօնը երկու գոյականներ իրար կապելն թ, և ոչ թէ բառ մը և հորվումնով իր վրոյ առած մասնիկը։ Օրինակներ՝ գորգէտ-քննադատ, կամար-գոտի, յուշիկ-յուշիկ, և ոչ թէ ծամր 8—ին։

Գծիկը կը գործածուի նուե կամրջելու համար երկու թուականներ, երբ այս վերջինները թուականներով գրուած ըլլուն, փոխարինելով բացառական հոլովի ևն մասնիկը, օրինակ՝ օՅ0—70 (Յ0էն 70) տարիքին մարդիկ հանգստան կը կուռին կամ «Գահակալած» է 1931—39։

15րդ տող, Գալիլիացի, Արժան է Գավիլիի, ինչպէս որ կ'ըսնենք Անդիացի և ոչ Անդիեացի, նոյն պէս պէտք է ըսուեր Գալիլիացի և ոչ Գուլիլիացի։

15րդ տող, սկիզբները, և պատճ բաներուն միջն զգալի է երբ բառի պակասը։

Յաջորդ տողին վրայ գտնուող տանը բառը պէտք է սկսէր գլխագրով, քանի որ Պարսից արքային է որ կ'ակնարկէ և ոչ թէ մեր սովորաբար հսուկցած շանուն։ 20րդ տող, վարէն, երկու բառեր փակած են իրար, առանց միջոցի (space)։ Հաւանաբար չմատնանշէինք գրիթէ անշան այս թերին, եթէ ան չկրկնուէր յաճախտիկիորէն, գոյացնելով երբեմն 30տակերու միաձոյլ կարաւաններ։

13րդ տող, վարէն, էջ. 200։ Զենք գիտեր թէ միջակէտը ինչ գործ ունի հոն, երբ չէ Կոչուած կատարելու իրեն վստահուածումը և զոյգ գիրերէն մին, ոչ փոքր դադար մը կը մատնանշէ և ոչ ալ բառի մը կրծախումը կը նչէ։

Վերջընթեր տող։ Այս և յաջորդ տողերուն մէջ ալ ինդրոյ առարկան միջակէտն է, որով զատուած են կործ նախուգասութիւններ։ Ստորակէտ կոմ վերջակէտ այս գիրջանը այսիի պարտգուներուն նախընտրելի պիտի ըլլոր։ Յետոյ, ինչո՞ւ գլխագրով սկսիլ նախուգասութիւնը, երբ նախորդը վերջակէտով չէ փակուածում։

Տպագրական վրէպներէն կ'արքէ յիշել բացակայութիւնը տողագրաբանուուն շատ մը կիսուած բառերու պարագույին և էջարթիւերու անհետացումը կարգ մը էջերու անկիւնէն։

Դասնանք մեր ընդհանուր նկատութիւններուն։

Մտոնիկի միացումը միավանկ բայրին, երեք են այդ բայրեր՝ զալ, լալ և տալ, որոնց սահմանական եղանակին յահախ կը հանդիպինք կուգայ, կուլար կամ կութային ձեւերու առակ։ Երբ կըն միշտ ալ կը զանենք բայրէն՝ պատճառ մը չունինք չզատելու նաև կուն։ Աւելի տարօրինակ է տողագրածի գործածութիւնը կուէն ետք, բառը կիսելու պարագային։

Չոյզ բազմաձայն տառերով սկսող և առաջին տառը Զ կոմ Ս եղած բառերու սահմանական եղանակի պարագային, իին ապաթարցով միացումը բայրին, օրինգում, կ'զբանէր, կ'սպասենք, որպէս թէ ձայնաւորով սկսող բայր ըլլոային, Զ և Ս ձայնաւոր տառեր չեն, ուստի պէտք է որ գրէինք կը զգամ, կը զբանէր, կը պայ-

սենք, հոգ չէ թէ հնչարանութեան մէջ  
զգալի ըլլայ սուղ ըի մը գոյութիւնը,

կարելի չէ լոռւթեամբ անցնիլ նաև  
քառերու կրծաման առթիւ կիրարկուած  
տարօրինակ ձեւերու մասին, մանաւանդ  
երբ միջակէտը կու գոյ գրաւել տեղը  
յապաւուած միակ տոտին, Այսպէս, բազ-  
մից կը հանդիպինք Գործ բառին տեղ  
(«Գործք Առաքելոցին համար») Գործ. ձեւ-  
ւին, Յետոյ, որպէսզի կրծամուածը արդա-  
րանար, լուսադյոյն պիտի ըլլար Մարկոս,  
Ղուկաս անունները կրծաման Մրկ., Ղիւ.,  
ձեւով Տակաւեն կայ, Ա. Գրական ազրիւր-  
ներու նշումի պարագային, ասորտէտի  
զեղչման հորցը, երբ, օրինակ, կը գրենք  
Խայի, Լզ. 14 և Երեմ. Լզ. 14, առաջինը  
ասորտէտով և երկրորդը առանց անոր,  
որպէս թէ միջակէտը առած ըլլար իր  
վրայ կրծաման և գողարքի զոյդ իր  
պաշտօններու Նախընտրելի ի նմանութիւն  
Պարու և Տիկին բաներու կրծաման ձեւ  
իրրե ընդունիլ Պր.ը և Տկ.ը, փոխան  
Պր.ի և Տկն.ի կամ Տիկ.ի: Խոկ գալով  
Օրիորդ բառին, մասամբ Կ'արդարանայ  
սովորաբար կիրարկուած կրծամաել իր  
Օրդ. ձեւը, քանի որ այդ պարագային ու է  
երկուք աւելի է թիւը արմատ բառէն  
յապաւուած տառուն Մնաց որ Օր. ձեւը  
կը գործածուի իրը կրծամատու օրինակին:

Նկատողութեան արժանի ուրիշ կէտ  
մըն ալ յատուկ անուններու մէկէ աւելի,  
տարբեր ձեւերով գրուած ըլլաւու պարա-  
գան է (Մագդաղենացի - Մագդաղինացի,  
Ելզիս - Ելզիս, ևն.): Եանկալի է «որ  
միօրինակութիւնը պահուէր»:

Կայ տակաւեն հաւաքական անուննե-  
րու յոդնակի գիրանունի գործածութիւ-  
նը, օրինակ՝ «Կը կեղեքին ծովովուրէր»,  
որոնց պարագլուխները ...», «Կը ներկա-  
յացնէին եպիսկոպոսական դասը, որոնց  
մէջ չէին պակսեր» ...:

Նկատելի է նմանապէս, հաւաքարար  
արդիւնք անտեղի աճապարանքի և ան-  
խնամ գրաշարութեան, բառերու տպեղ  
կիսումը տողագործի ատեն, մանաւանդ  
երկվանկ, քառասառ բառերու պարագա-  
յին, ինչպէս՝ բարի, պիտի, զըւել,  
Տողագործը արդէն մէկ տառի ժաւալունի  
Այսքան դժուար է միւսին համար աեղ

ճարել նոյն տողին վրայ, մասնաւորաբար  
երբ երկար է տարածքը տողին: Յետոյ,  
ձայնաւորներու յաւելումը, զեղչումը կամ  
փոփոխութիւնը նման ասիթներով, որի-  
նոկ՝ խը-բախոյս, արտա-շընչել, որպէս  
թէ ենջել ինքն իր մէջ ամրովի, արմատ  
բառ եղած ըլլար կամ ըրով գրուէր ա-  
ռանձին եղում ատեն, Նը-ւազած, բառը  
կիսել կարելի է միայն նոււազած ձեռվ,  
թէն այդ պարագային իսկ ոն ըի վիրա-  
ծողներ կան: Կատարւած, ոն չնչուելուն  
համար իրը թէ, կարծես թէ պիտի հընչ-  
ուէր միակատար գրուած ըլլալու պարա-  
գային: Եղն-գիր. երբ ըին և աղջտաբ-  
ձին վերացումով աեղ պիտի բացուէր դին  
և իին, և կը մար ըն տեղաւորելու հարցը:  
Եւ, հուսկ ուրեմն, կախման կէտերու  
հարցը: Պէտք է քչիկ մը հեռու պահել  
զանոնք վերջին բառէն, քանի որ անոնք  
տեղը կը բանին չգրուած բառերու, ո-  
րոնցմէ առաջինը, եթէ գրուած ըլլար,  
անշուշա թէ կպցուած պիտի չըլլար նա-  
գասութեան վերջին բառին:

\* \* \*

Մատնանշուած բոլոր վրէպներն ու  
թերիները ստկայն (որոնց պատուիսանա-  
տըւութեան կարեսը մէկ բաժինն ալ կ'իյ-  
նայ տպագրիչ-բատուրակիչներու ուսին)

ոչինչով կը նուազեցնեն այս գրքին բե-  
րելիք բարիքին ու օգուած անոր ընթեր-  
ցողներուն: Միը ցաւը Կ'երթայ որքտն  
գրքի անփոյթ աւ անխնամ հրատարակու-  
թեան, նոյնքան ընթերցողներու — մա-  
նաւանդ այս կարգի համարներու — պա-  
կասին: Պիտի բազմայինք որ գիրքը ար-  
ժանանար երկրորդ տպագրութեան, ան-  
թերի ու կակւած, յաւելեալ նոյսացումով  
գրքին վերջին բաժնին, ուր Ամեն. Հե-  
ղինակը յայտնած է թէ աեղի սղութեան  
պատճառաւ գուրու ձգուած են կարգ մը  
մեծ սուրբերս: Պիտի մազթէինք նաև որ  
ժրաշան ու չնորհաշատ Պատրիարքը նոյ-  
նասեն հրատարակութիւններով շարունա-  
կէր պնազարդի ամայացումի ու ամլա-  
ցումի սպառնալիքին ներքեա պարող կրո-  
նական գրականութեան մեր անդաստանը:

Գիլրդ Ա. Ճինիկիջեան

## «ՍԻՌՆ»Ի ԼՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Երրուսաղէմաքնակ Յ. Յակոբեան կը հարցնէ. —

Քրիստոնեայ քոյր Եկեղեցիներ ունին արդեօք մեզի նման Տէրունի կարեոր տօները մէկէ տւելի օրերու վրայ երկարաձգելու սովորութիւնը.

Ոչ. Սակայն Օրթոսոք Եկեղեցւոյ մօտ սովորութիւն է կարգ մը կարեոր տօներու յաջորդ օրերուն նշել յիշատակը այդ տօնին հետ տոնչուտծ գէպափերու Այսպէս, Յ. Ծննդեան տօնին յաջորդ օրը մէկն է Տիրամօր տօներէն, Մկրտութեան յաջորդ օրը՝ Մկրտութեան դէկտակատար Յովին. Կարապետի յիշատակին է նուիրուած, Տեառնընդառանջի վաղորդայնին՝ Սիմեօն ծերունիի և Աննա մարգարէւունիի յիշատակը, Աւետման վաղորդայնին՝ տւետաբեր Գարբիէլ հրեշտակապետին, Պետրոս և Պօղոս առաքելոց տօնի վաղորդայնին՝ Երկատասան առաքելոց, իսկ Յ. Կոյսի ծննդեան տօնի վաղորդայնին՝ անոր ծննդաց՝ Յովակիմոյ և Աննայի յիշատակները: Բաց աստի, Հոգեգալստեան տօնը կը կատարուի երեք օրեր, երկրորդ օրը ևս նկատելով իրեն երամայուած տօն, իսկ բացի իրենց երկարատեև պահեցողութեան շրջաններէն, որոնց մոսին խօսած ենք հանգամանորդէն «Սիրոնայի նախորդ թիւերէն մէկուն մէջ, Յօյներ ունին կարգ մը տօներու նախօրեակի օրը պահեցողութեան սովորութիւնը: Այսպէս, Տեառնընդառանջի, Այլակերպութեան, Խաչվերացի, Յ. Աստուածածնայ Աւետման, Ծննդեան և Ընծայման տօներու պարագային: Մինչ Աստուածայայնութեան կամ Մկրտութեան տօնը կանխող չորս օրերը պահեցողութիւններ օրեր են, սկսեալ Ամանորի վաղորդայնէն: Նաև Յօյն: Կարապետի իստաման յիշատակի օրը (29 Օգստ.):

Կաթոլիկ Եկեղեցւոյ մօտ, միւս կողմէն, առ ի զգայէ նման պահեցողութիւններու, սրգեգրուած է տարբեր, մերինին ճիշդ հակառակ սովորութիւն մը, որով կարգ մը մեծ տօները կանխող Ց (Ասխապէս 9) օրերուն մասնաւոր տարարողութիւններ կը կատարուին և ի մօտոյ կատարուելիք տօնին յատուկ մեղեդիներ կ'երգուին առ ի նախապարտասարթիւն, Այսպէս են, օրինակի համար, Տիրամօր Վերափոխման և (Աստրատ) Յղութեան, ինչպէս նաև կարգ մը լայն ժողովրդականութիւն վայելող ազգային մեծ սուրբերու Յարանչիսկոս Ասսիզացի, Անտոն Փատուացի) տօները կանխող օրերը: Իսկ Յ. Ծննդեան տօնը կանխող շրջանը մասնաւոր արարողութեանց կը մնայ ըստ նախնուոյն, 9 օրեր (15-23 Դեկտ.), որոնց ընթացքին սակայն չեն երգուիր բուն Ծննդեան մեղեդիները, ինչպէս է պարագան Բաղդականներու մօտ: Այդ մեծ տօներու թուականը անցնելէ անմիջապէս կաք, յաջորդ օրն իսկ, ոչ մէկ յիշատակութիւն կ'ըլլայ անոնց մասին եկեղեցական արարողութեանց ընթացքին, որովհետեւ իւրաքանչիւր օր իրեն յատու սուրբը մը կամ սուրբերու յիշատակը կը պահէ: Բացառութիւն կը կոչմէն անշուշտ մեծագոյն տօները Յ. Զատկի և Յ. Ծննդեան, որոնցմէտ սառչինին շրջանը կ'երկորի մինչեւ Հոգեգալստեան յաջորդող Կիրակին (զոր կը կոչեն Ամենասուրբ Երսրուդութեան Կիրակի - Trinity Sunday - իսկ ամբողջ շրջանը՝ «Զատկական Շրջան» - Tempore Paschali), իսկ երկրորդը՝ մինչև Յայտնութեան տօնը (6 Յունիուար): Նոյնիսկ, Վատիկանի Բ. Փողովէն ետք, գանց առնուեցաւ Հոգեգալստեան Բ. օրուան յիշատակութիւնը, զոր Բաղդականներ մինչև օրս կը տօնին Whit Monday անուան տակ:

## ՅԻՄՈՒԽՆ ՃԱՐԻ ԱՌԱՋԱՁ

### ԴՐԻՔԵԱՆ ՑՈՐԵԼԵԱՆ ՅՈՒՆԻՆԱՎԱՆ ՀԱՆԴԻԾԱՆԵՐ

Յոբելինական կեդր. Յանձնաժողովը կարգադրեց որ Յոբելինական հանդէսները երկարին Հոկտ. 25, Աւրբաթ երեկոյէն մինչև Հոկտ. 28, թշ. կէսօրէն եաքը, դրեթէ երեք օր, Այս կարգադրութիւնը հղաւ որպէսզի թէ՛ Սրբազն Յոբելեարը շողնի և թէ՛ պէտք եղածին չափ ժամանակ տրուի հանդէսները վայելէօրէն կատարելու համար:

Աւրբաթ օր դադրեցան դասերը Ժառանգաւորաց Վարժարանի և Հնծայարանի մէջ, և տղաք զբաղեցան իրենց երգերուն փորձերով: Ամէն կողմ՝ հանդէսին պայծառութեան համար եղած պատրաստութիւններ գլուխ ելած են: Պատրիարքարանը պատրաստուած է վայելէօրէն հանդիսական ընդունելութեանց համար՝ Պատրիարքարանի պաշտոնեայ Հայր Սահակի խնամքով և հոկողութեամբ: Մեծ գանձին ճակատը կը բարձրանայ պատրանդան մը երկու աստիճաններով, ծածկուած գեղեցիկ օթոցով մը, որոն վրայ պատրիարքական աթոռը, սոկնզօծ և ծիրանի պատառուով: Աթոռին ետև խորքը, ոսկեթել, մետաքսահիւս, մութ կարմիր սրահակ մը ձգուած, որուն վերև եպիսկոպոսական խոյրը՝ հովուական և վարդապետական գտապաններով խաչաձեռնաւած: Որմերը դաշիճին զարդարուած են վեհապետաներու, հին և նոր պետական անձնաւորութեանց, կտթողիկոսներու և պատրիարքներու պատկերներով, որոնց շարքին Յոբելինը Սրբազնի պատկերը, շըրջանակուած մշտագլաւը սաղարթներով: Պատրիարքարանի ճեմելիքի գուռն ու մուտքը կանաչ և ծաղկաւէտ թաղարներով և գորունի փոխակերպած են աշունը Նոր հաստատաւած ելեկտրական լուսերու սարուածքը անոյշ լոյսով մը կ'ողոնէ քառուկիր, գեղակեր կամարները գանձիճին: Ս. Յակովը շրջանակին մէջ կը տիրէ ու գերութիւն մը:

Աւրբաթ երեկոյ, ժամը 3ին, աւագ

զանգակին զօղանջը հոչակած է արդէն Յոբելինական հանդէսներուն բացուածը: Հետաքրքրութեամբ լարուած ժողովուրդը փութացած է խմբուիլ Ցամարի նախադրունքին և բակին մէջ, երկիրակած ու պշնած:

Իսկ Մ. Յակոբեանց Ցամարը, ողջուն նելու համար Դուռիեան Յոբելեանը, հագած է ճոխարսոր իր առնական օրերու յատուկ պերճանքին որպավայրին: Կը կարծին ժարդարմական պատճառը լսել հոն. — Ալառ Թիւն, Տէրը իր սուրբ տաճարին մէջն է» (Ամբրակում, թ. 20):

\* \* \*

Հրաւափառի թափօրը, ի պատիւ Յոբելեար Սրբազնին, կազմուեցաւ ուղղակի Պատրիարքարանի ճեմելիքին մէջ, փոխանակ վարը՝ տառիճաններու դրան առջև կազմուեցաւ: Միարան և հիւր եպիփառուուններ, վարդապետներ, քահանաններ, ամէնքն ալ իրենց պանոկներն ու խաչերը լանջիքին ու ծաղկեայ փիլռնները հագին, սարկաւագոււնք և ժամանակաւորք սքեմասը, կուրծքներնին Սրբազն Յոբելեարի դիմանկար-կոճակներով զարդարուն, մաժակալ մանկունք, բուրգվառուկիր սորկաւագոււնք, աւետարանակիր վարդապետք և քահանայթ, խոչով և խաչվառներով կազմ ու պատրաստ են Սրբազն Յոբելեարը առաջնորդելու եկեղեցի: Եւ ահա՞ն. Ամեն: Սրբազնութիւնը կը կանգնի Պատրիարքարանի ճեմելիքին սաղարթազրդ գրան առջուածքով, կուսարարապետ Սրբազնը կը ծանրաբռնէ դրեթէ եօթանսուն տառիներով արդէն կը ուն կանակը Յոբելեարին: Պարուսէրի ծանր շուրջառով, կու տայ ձեռքը պատճական արծաթ սոկնզօծ գաւագան մը Արքակերտ, և մին խաչ մը սոկնզօծ և ականակուու: Թափօրը երգելով կը շարժի վար, դէպի Կոտուծոյ Տունը:

(«Արև», 1979, թ. Յար, Հոկտ.-Նոյեմբեր, թիւ 10-12, էջ 295 և 296:)

## Հ Ա Ր Ա Բ Դ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ադրբեջանի Հայոց թեմի Առաջնորդ Տ. Յուսիկ Արքեպիսկոպոս Սանթոսրեանի, Պաքու Հայոց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու պատաւորժան Թեմական Խորհուրդի հրաւերով, Սեպտեմբերի 15ին՝ Նարաթ օրը, Հայոց Հայրապետը հովուական այցելութեամբ մեկնեց Պաքու:

Այս ամիսով Հայոց Հայրապետին ուղեկցում էին Վրահայոց թեմի Առաջնորդ Տ. Գևորգ Եպիսկոպոս Սէրայտարեանը, Տ. Անանիս Վրդ. Արքաշեանը, Վաշագան Աւետիքեան և իսկ շեկ Խարազեան սորքաւուները:

Պաքու օգանաւակայանում Հայոց Հայրապետին հանդիսաւորապէս գիմաւորեցին Թեմական Առաջնորդ Սրբազնենը, Տ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու հոգիոր հովիք Տ. Վարդան Վարդապետ Դիմանեանը, Թեմական և եկեղեցական խորհրդի անդամները, քայլ եկեղեցիների ներկայացուցիչները և հաւատացեալների բազմութիւնը:

Օդանաւակայանում Հայոց Հայրապետի ժամանամբ ողջունեցին նաև Ադրբեջանական ՍՍՀ Մինիստրների Սովետին առընթեր Կրօնական Գործերի Լիազօր Տիար Արդոււլա Ախագովը և տեղակալ Միմէտ Խէլզոյովը:

Վեհափառ Հայրապետը հանդիսաւորապէս առաջնորդուեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, որ մատք քործուեց Առաջախառավուով:

Առաջնորդ Տ. Յուսիկ Արքեպիսկոպոսը յանուան թեմական Խորհրդի և Պաքու հայ հաւատացեալ ժողովրդի, ողջունեց Հայոց Հայրապետի օրինարեր ժամանամբ Պաքու և ինդրեց նորին Սրբազնեանը տուլու իր օրինարինը ներկայ հաւատացեալներին:

Եկեղեցական արքարողութիւնից յետոյ Հայոց Հայրապետը առաջնորդուեց Պաքու ԱՄսունաւ հիւրանոցը, որը նրան յատկացուել էր մասնաւոր յարկարագիրն:

Սեպտեմբերի 10ին, Կիրակի օրը, Վեհափառ Հայրապետը Պաքուի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում մատուցեց հանդիսական Գործերի ներկայացեալներին:

Ս. Պատուրագին ներկայ էին բազմաւազար հայ հաւատացեալներ:

Ս. Պատուրագի աւարտից յետոյ, ժամը 17ին, նորին Սրբազնեւնը թւու Պրավոսլաւ եկեղեցու հրաւերով այցելութիւն է տալիս Պաքուի Ս. Ծննդեան Ռուսաց Եկեղեցուն, որը աղ և նազազ դիմաւուում է քանանայից դասի և հազարաւոր ուսւ և հայ հաւատացեալների կողմից նեսաց Եկեղեցում ի պատիւ Վեհափառ Հայրապետի տրւում է հոգիոր համարդ:

Նոյն օրը երեկոյեան ժամը 20ին, ԱՄսունաւ հիւրանոցի հաշասունամբ ի պատիւ Վեհափառ Հայրապետի, Ադրբեջանի Հայոց թեմը տուեց պաշտօնական ճաշկերթ, որին հրաւերուել էին քոյր Եկեղեցիների, ինչպէս նաև Պաքուի Կրօնական այլ գուանանքների ներկայացուցիչների:

Ընդունելութեանը հրաւերուել էին նաև Կրօնական Գործերի Լիազօր Տիար Արդոււլա Ախագովը և տեղակալ Տիմանի Տիմանի Խէլզոյովը:

Սեպտեմբերի 17ին, ժամը 12ին, Հայոց Հայրապետը այցելութիւն տուեց Ադրբեջանական ՍՍՀ Մինիստրների Խորհրդի նախարարի Տեղակալ Տիար Ք. Ա. Հուսէյնովին: Հայոց Հայրապետի և նախարարի Սնծայարգ Տեղակալի միջև անկի առարկամական շերմ զրոյց: Նոյն օրը, ժամը 15ին, Հայոց Հայրապետը այցելութիւն տուեց Կրօնական Գործերի Լիազօր Տիար Արդոււլա Ախագովին: Հայոց Հայրապետի և յարգելի Գր. Լիազօրի միջև, չերմ մինուրտում տեղի ունեցաւ հետաքրքիր զրոյց:

Սեպտեմբերի 18ին, ժամը 13ին, Հայոց Հայրապետը այցելութիւն տուեց Ադրբեջանի Ելիյ Աւելամ Հաջի Միջ Ֆեզեն Ֆիր Նիրակիմովին: Մրկու Կրօնապետների միջև անկի ունեցաւ հանձեան զրոյց բարեկամական մինուրտում:

Սեպտեմբերի 19ին, Զօրեցչարի օրը, Վեհափառ Հայրապետը հրաժեշտ առնելով, Մայր Աթոռ Վերագարաւ լաւագոյն տպաւութիւններով:

Հայոց Հայրապետի հովուապետական ոսյն այցելութիւնը Պաքուի Հայոց թեմին հանդիպացաւ հոգիոր միիբարութեան և ուրախութեան սրբազան առիթ Պաքուի հայութեան համար, ինչպէս նաև մի նոր ներգրաւմ ադրբեջանից և հայ Եղբայրական ժողովուրդների բարեկամութեան ամրապնդան հանապարհն:

Դիման ՄԱՅՐ ԱԹՈՌԻ

## ԱՄԵՆԱՊԱՏԻՒ Տ. ԵՂԻՉԵ ՊԱՏՐԻԱՐքի ԱՅՑԸ ԺԸՆԵՒ

Զուիցերիոյ Հայ Առաքելական Եկեղեցւոյ Խորհուրդի յատուկ հրաւէրով Ս. Ա. Թոռիս Ամենապատիւ Պատրիարք Սրբազնը նախագահնեց Ժրնեւի Ս. Յակոր Եկեղեցիի տասնամեակի տօնակատարութիւններուն:

Սեպտեմբեր 16ին, նկերակցութեամբ Գերշ. Յ. Ճահէ Արքեպիսկոպոսին եւ Հոգչ. Տ. Նուրիհան եւ Տ. Վիգէն վարդապետներու, Պատրիարք Սրբազնը մեկնեցաւ Ժրնեւ, ուր եկած էր նաև Արևմտեան Եւրոպայի Կաթողիկոսական Պատուիրակ Գերշ. Տ. Սերովիք Սրբազն. Մանուկեանը եւ Ս. Յակոր Եկեղեցւոյ պատուական բարերար՝ Տիար Յակոր Թօփալեանը:

Սեպտեմբեր 16ի Կիրակի առաւօտ, հայկական գեղեցիկ ոնով կառուցուած Եկեղեցին մէջ Ս. Պատարագոյ մատոյց Ամեն. Պատրիարք Սրբազնը եւ Եկեղեցի զինութեան տասնամեակին առթիւ խօսեցաւ բանաստեղծական իրն յատուկ Թոհիքով քարոզ մը, որ երկար ատեն պիտի արծագանգէ Ս. Յակորի պատերէն եւ հաւատացեալ հայերու սիրտերէն:

«Երանի Եկեղեցի զինողաց ...» բնաբանով, քարոզի Սրբազն Պատրիարքը խօսեցաւ Հայ Եկեղեցիի մասին եւ ըսաւ. «Եկեղեցին տունն է Աստուծոյ, տաղաւարը հայ հոգիին եւ կոռուանը մեր գոյութեան:

«Ինչ որ Հայ Եկեղեցին ցարդ կատարած է եւ կը կատարէ, պահանջքն է իր հոգիին: Վասնզի Աւետարանը մագաղաթ եւ հայ զիր ըլլալէ առաջ, հայ սիրտ է մեր կուրծքերուն տակ: Մեր տաճարները բարէ կառոյցներ ըլլալէ առաջ, մեր սուրբերուն եւ հերոսներու տապանները ամփոփու բարէ կայլակներ են, կթուած մեր երկրի այբերէն:»

«... Հարուստ ժառանգութիւն մըն է Հայութիւնը իր Եկեղեցիով: Պահեցէք զայն ծեր մէկ հատիկ հարազատին պէս: Հայ հոգին ժանգ չի բռներ երբ իրեն իրեւ պատեան ունենայ Հայ Եկեղեցին, որովհետեւ ան Հայկի սացող նետն է, Մերգութի ոսկէ փետուրը, Վարդանի անխորտակելի վահանը: ...»

«... Դժմդակ օրեր համբայ ելած են զէպի մեր հաւաքական գոյութեան մերձաւոր ապառնին: Մեր Եկեղեցիի, մեր լեզուի եւ մեր նուիրական սրբութիւններու աննահանգ ու վայրագ պաշտամունքը գրաւականն է մեր գոյութեան:»

«Եկեղեցին այն միակ գետինն է, ուր զինադույի կրնան կանչուիլ մեր հաւատածական սուր տրամադրութիւնները: Այդ միութեան մէջն է մեր ոյժը եւ մեր Եկեղեցիի սրտառուչ հանգամանքը: Ուրիշ ազգերու համար, կրօնը կրնայ խոնի խոնի ըլլալ, մեզի համար մեր գոյութեան մանրաթիւնն է: Կրօնը միացած է մեր ազգային եւ ընկերայն կնանիքն հնուտ եւ կազմած անքանտնի թնգանը, հիւսքը մեր գյուտնան: Շնյու է պատառառը որ մեր Եկեղեցւոյ մեծ դիրքակատարները, հաւատթի ախոյիաններ ըլլալէ վերջ մեր ինքնութեան, անքակակիրներ եղած են, իրենց վրայ միաւորելով մեր ազգին ու կրօնին անքաժանելիութիւնը:»

Մեծաթիւ արժանաւորներ մօտեցան Ս. Սեղանին, սուանալու համար Ս. Հաղորդութիւն Պատրիարք Սրբազնի ծծոքէն:

Յաւարոտ Ս. Պատարագի, Ս. Յակոր Եկեղեցիի տասնամեակը տօնախմբուեցաւ նաեւ գեղեցիկ ճաշկերոյթով մը Ռիշմոնտ պանդոկի սրահին մէջ:

Բարի գալուստի խօսք ըրաւ Ս. Յակոր Եկեղեցւոյ Խորհուրդի Ատենապետ Տիար էօժէն Փափազեան եւ խօսք առնելու հրաւիրեց Արևմտեան Եւրոպայի Կաթողիկոսական Պատուիրակ Գերշ. Տ. Սերովիք Սրբազն.ը, ծանօթ ազգային եւ Գույշերիահայ գաղութի անխոնչ կազմակերպի Տիար Մարտիրոս Հէլլէ Ֆնանը եւ պապ՝ Պատրիարք Սրբազնը:

Գեղեցիկ այս հանդիսութեան ներկայ էր Եկեղեցւոյ բարերար եւ գաղութին վաստակաւոր նախագահ եւ նահապետ Տիար ժան Փիյիպանեան:

Գեղարքունիատական կոկիկ յայտազիր մը աւելի մթնոլորս տուա հանդիսութեան, որ անդամ մը եւ Եկեղեցին շուրջ հաւաքան Զուիշերիահայ գաղութի իր անխոնչ եւ բազմամասակ հոգեւոր նոփու Հոգչ. Տ. Վագգէն Ս. Վրդ. Պաղոյեանի շաներով:

«Եինոն կը շնորհաւորէ Ս. Յակոր Եկեղեցին եւ Զուիշերիոյ պատուական հայութիւնը՝ իր նախանձախնդրութեան համար, մաղթելով որ բազմաթիւ տասնամեակներ կանգուն մնայ գեղեցիկ Եկեղեցին, իր հայութեամբ:»

## Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

Հ Ե Ռ Ա Գ Ի Բ

Նորին Ս. Օծութիւն Ամենայն Հայոց Հայրապետի Օծման 24րդ տարեդարձին առթիւ, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը հետեւեալ հեռազիրը յղեց Վեհ. Հայրապետին.

Նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Ա.

Կաթողիկոս Ամենայն Հայոց

Ս. Էջմանակին

Երուսաղէմ, 2 Հոկտեմբեր 1979

Զերդ Ս. Օծութեան Գայակալութեան և Օծման բարերաստիկ տարեդարձին առթիւ, կը ներկայացնալ մեր և Ս. Յակոբեանց Միաբանութեան սրտագին շնորհաւութիւնները, հայցելով Ամենակալէն որ չնորիէ Զեկ երկար և բեղուն տարիներ, հանգերձ տոկուն առողջութեամբ:

Եղիշէ Արքեպո. ՏէրՏէրեան  
Պատրիարք Հայ Երուսաղէմի

ՇԱԲԱԹՈՐԵԱԾ ԵՐԵԿՈՑԹՆԵՐ ԺԱՌԱՆԳԱՆՈՐԱՅՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ

Ա. — Դասախոսութիւն՝ «Վաղարշապատ» էջմիածին»

Սեպտեմբերի 22ին, ժառանգաւորաց Վարժարանի Տեսուչ Ծիար Փայլակ Անթապեանը պատմական հակիմից ակնարկով մը սաներուն ներկայացաւց Հայաստանի երթամի մայրաքաղաքի նշանակալից անցեալն ու ներկան հայոց պատմութեան, հեղինական կեանքի, հայ գպրութեան, գպրոցական կեանքի ու մշակոյթի և Հայաստանի ճարտարարութեամի մարգերան մէջ: Առանձնապէս չեշտեց անոր եկեղեցապատմական յուշարձաններով հարուստ և Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան աթոռանիստ քաղաք ըլլալու եղակի հանգամանքը:

Դասախոսութեան աւարտին, յարգելի բանախօսը ցուցադրեց Մայր Հայրենիքն Քեն Գերշերս իր բերած էջմիածնի տեսարաններով պայմաները:

Բ. — Դասախոսութիւն՝ «Սեւանայ լիճն ու իր բարիքները»

Հոկտեմբերի 6ին, այս շահեկան ու զգացական նիւթին շուրջ Տեսչին բանախօսութիւնը մեծ հետաքրքրութեամբ ունկնդրուեցաւ սաներուն կողմէ: Բանախօսը մանրամասն բացարութիւններ առւած Հայաստանի գիւղատնտեսութեան, ճարտարարութեան, եկեղեցա-արդիւնաբերութեան, կլիմայական պայմաններու, ժողովուրդի առողջութեան և հանգիստի համար Սեւանի ունեցած բացարիկ նշանակութեան մասին:

Բանախօսութեան աւարտին, յարգելի դասախոսը ցուցադրեց Հայրենիքն բերած սլայսներ՝ Սևանի տեսարաններէն,

Գ. — Ս. Քարգմանչաց տօնի առթիւ գեղարուեատական երեկոյ

Հոկտեմբերի 27ին, ժառանգաւորաց Վարժարանի և Ընծայարանի Վերատեսուչ Փերշ. Տ. Շահէ Արքանս. Անէմեան խիստ շահեկան մեկնարանութիւններով բացայացեց Ս. Թարգմանիչներու արդիւնաշատ երախտիքները եկեղեցական, գրական, կրթական և մշակութային մարգերէն ներս, որոնք ստեղծեցին Ե. գարսւ մտաւոր և սարցական հրաշք-զարթօնքը:

Վարժարանի սաները շարականներով, երգերով, արտասանութիւններով և ընթերցումներով պատուեցին Ս. Թարգմանիչ Վարժարապետաներու յիշտակը:

## ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

• Եր. 1 Սեպտ. — Է. օր Վերափոխման: Ս. Գատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Աստուածածնայ խօսանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Ասկի Արզ. Որդիքեան:

• Կիր. 2 Սեպտ. — Է. օր Վերափոխման: Ս. Գատարագը մատուցուեցաւ Ս. Յարութեան Տաճարի վերնատան Երաշխառը Ս. Աստուածածին մատրան մէջ: Գատարագին էր, ըստ սովորութեան, Տաճարին Տեսուչը՝ Հոգչ. Տ. Վաղարշ Վրդ. Խաչատուրեան:

• Բշ. 3 Սեպտ. — Նախատօնակին ի Ս. Յակոբ Նախագահեց Գերշ. Տ. Շահէ Արքեպոս:

• Գշ. 4 Սեպտ. — Ս. Յալիմիայ և Անձայի: Ս. Գատարագը մատուցուեցաւ Գեթօնեմարի Ս. Աստուածածնայ տաճարին մէջ, Հայր Յազդակի Գերեզմանին վրայ: Գատարագին էր, ըստ սովորութեան, Տաճարին Տեսուչը՝ Հոգչ. Տ. Հայրիկ Արզ. Գալայնեան:

• Եր. 5 Սեպտ. — Ս. Թօվմայի առանձին: Ս. Գատարագը մատուցուեցաւ Ս. Գիլանագը մատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Արզ. Մանկասարեան:

— Նախատօնակին ի Ս. Յակոբ Նախագահեց Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. Գարիկեան:

• Կիր. 6 Սեպտ. — Գիւտ Գօւլյ Ս. Աստուածածին: Ս. Գատարագը մատուցուեցաւ Գեթօնեմարի Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Մեռապ Արզ. Մաթափեան: Հոգչ. Տ. Հայրը իսկեցաւ Նաև աւուր պատշաճի քարոզ յը՝ որուն ամփոփաւը երեցաւ Սիռնի Նախորդ թիւսի: Երթ ու դարձի թափորները գլխաւորեց Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. Գարիկեան:

• Եր. 15 Սեպտ. — Առաք. Յակոբը և Շնաւանի: Ս. Գատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Գիլանագը մատրան մէջ: Ժամարարն էր Մարտէլէն Կիւրաբար Ս. Արտ. Ժամանած Ս. Աւախոս Միաբան Հոգչ. Տ. Վաչէ Ս. Վրդ. Իգնատիոսանեան:

• Կիր. 16 Սեպտ. — Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութեան, մեր վերնամատրան մէջ ժամարարն էր Հայրէլէն Կիւրաբար Ս. Արտ. Ժամանած Վ. Աւախոս Միաբան Հոգչ. Տ. Վաչէ Ս. Վրդ. Իգնատիոսանեան:

• Կիր. 17 Սեպտ. — Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութեան, մեր վերնամատրան մէջ ժամարարն էր Հայրէլէն Կիւրաբար Ս. Արտ. Ժամանած Վ. Աւախոս Միաբան Հոգչ. Տ. Կիւրեղ Եպս. Գարիկեան:

• Եր. 20 Սեպտ. — Ս. Կայսի Ծննդեան Հանդիսաւոր Նախատօնակը պաշտուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. Գարիկեան:

• Եր. 21 Սեպտ. — Մենան Ս. Աստուածածին: Առաօտուն, Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. Գարիկեանի գլխաւորութեամբ, Միաբան Հայրէր ինքնաշքարեցված մէկնեցան Գեթօնեմանիի ձարը ու ընթափառութ մուտք գործեցին Ս. Աստուածածնայ Տաճար, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ որուան հանդիսաւոր Ս. Գատա-

րագը մատուց Գերշ. Հանդիսապետ Սրբազն Հայրը:

• Եր. 22 Սեպտ. — Նիկոյ Ս. Ժողովոյն (325): Ս. Գատարագը մատուցուեցաւ Ս. Գըլիադըի մատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Առպետ Արզ. Պալեան:

• Կիր. 23 Սեպտ. — Բարեկենդան Ս. Խաչի պահոց: Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբի ժամարարն էր Հոգչ. Տ. Մանուկէ Արզ. Երկաթաթեան:

• Եր. 29 Սեպտ. — Տօն Նեկեցւոյ ի Խաւական Ս. Խաչի: Ս. Գատարագը մատուցուեցաւ Ս. Գլխադրի մատրան մէջ: Ժամարարըն էր Հոգչ. Տ. Հայրիկ Արզ. Գալայնեան:

— Խաչվերացի հանդիսաւոր Նախատօնակին ի Ս. Յակոբ Նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոսի Առաջ Խորան:

— Երիշնարէէմին Մայր Տաճարին մէջ պաշտուեցան Եկեղեցէի և Հոկտման Կարդեր, Հանդիսապետն էր Գերշ. Տ. Կիւրեղ Եպիհիկոպոս:

• Կիր. 30 Սեպտ. — Տօն Վերմանը Օ. Խաչին (629): Մայր Տաճարի Աւագ Նեղանին վրայ օրուան հանդիսաւոր Ս. Գատարագը մատուց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս: Առաջ Խորան: Ս. Գատարագէն ետք, ընկալեալ ուսուրութեան համաձայն, հատարաւեցաւ հոգեհանգստան պաշտօն՝ Ս. Աթոռոյ և Աղդիս բարեբար Կարապետ և Գրիգոր Մելքոնեան եղբարց Կոդիներուն համար: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. Գարիկեան:

— Կեսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ պաշտուած Խաչվերացի մէծ Անդաստանին Նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս: Առաջ Խորան:

• Բշ. 1 Հոկտ. — Յիշասակ Անելիոց: Մայր Տաճարի Ս. Գլխադրի մատրան մէջ պատարագ գեց: Տ. Համբարձում Արզ. Գէշիշեան: Հայր Հոգչ. Տ. Կիւրեղ Եպս. Գարիկեան: Ապա համարուեցաւ հոգեհանգստան պաշտօն, Նախ Մայր Տաճարին մէջ և յետոյ գարիկի երանաշնորհ Տ. Կիւրեղ Պատրիարքի Արքիմին մօտ: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. Գարիկեան:

• Եր. 6 Հոկտ. — Տօն Խաչի: Ս. Գատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Նշան Վերամատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Առաջ Վրդ. Պարիգեան:

• Կիր. 7 Հոկտ. — Բարեկենդան Վարազյ Ս. Խաչի պահոց: Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութեան, մեր վերնամատրան մէջ: Ի Ս. Յարութեան, մեր Վերամատրան էր Հոգչ. Տ. Առաջ Վրդ. Պարիգեան:

• Եր. 12 Հոկտ. — Նախատօնակը պաշտուեցաւ կպտոց Ս. Գէորգ եկեղեցւոյ մէջ, Հանդիսապետն էր Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. Գարիկեան:

• Եր. 13 Հոկտ. — Ս. Գէորգ օրավարին: Ս. Գատարագը մատուցուեցաւ կպտոց Ս. Գէորգ

եկեղեցոյ մէջ՝ ժամարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Արդ. Մանկասարեան։ Ա. Պատարագէն եռք Միաբանութեանց հիւրասիւցաւ Նպասց Հոգչ. Ցեսէնին ծըթ ու դարձի թափորները Գըլիւտարեց Գերշ. Տ. Կիւրեղ Եպո. Դերիկեան։

— Կէսօրէ ետք. Գերշ. Տ. Կիւրեղ Եպո. Դարիկեանի գլխաւորութեամբ, Միաբան Հայութը և Հայաշափառազ մատք դորձեցին Ա. Յարութեան Տաճար, ուր պաշտուեցան երեկոյեան ժամերգութիւնն ու Վարագայ Ա. Խաչի Խնամատօնակը՝ վերնատան մեր Ժամարն մէջ. Ազգա կատարաւեցան Տօքինական Սրբաւելեաց այցելութեան հանդիսաւոր Թափոր Ժամարէն ներս։ Թափորապետն էր Հոգչ. Տ. Մեսոպ Արդ. Մութափեան։

\* Կիր. 14 Հոկտ. — Տօն Վարագայ Ա. Խաչին։ Գիշերային և առաւտեան ժամերգութիւնները պաշտուեցան ի Ա. Յարութիւն, մեր վերնատարան մէջ Ազգա, Գերշ. Տ. Կիւրեղ Եպուկի. Դարիկեան Ժամայց օրուան հանդիսաւոր Ա. Պատարագէ՛. Քրիստոնի Ա. Գերեզմանին վրայ և քարոզեց Խաչի տոներու Ժամին, Ժամանակնելով օրուան տօնը իրեն զուտ ազգային իրաշի տօնի Գարուցէն ետք կատարաւեցան Հայրապետական Սաղբանքին Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ. Տ. Վաղգէն Արք. օծման Հորդ տարեթարի առթիւ, Խախտականութեամբ Ամերիկայոց Առաջնորդ Գերշ. Տ. Թօրդոն Արքեպո. Մանուկեանի, որ Ա. Էջմիածնէն վերադարձաւ այցելած էր Ա. Աթոռ։

\* Եր. 20 Հոկտ. — Ա. 72 աշակերտաց Քրիստոնի Ա. Պատարագը մատուցուեցան Մայր Տաճարի ներքին գալիքը՝ Ա. Գերզայ սեղանին վրայ, Ժամարարն Հոգչ. Տարեթարի առթիւ, Խախտականութեամբ Ամերիկայոց Առաջնորդ Գերշ. Տ. Թօրդոն Արքեպո. Հանուկեանի, որ Ա. Էջմիածնէն վերադարձաւ այցելած էր Ա. Աթոռ։

\* Կիր. 21 Հոկտ. — Ա. Պատարագը մատուցուեցաւ Ա. Յակոբ, Աւագ Մեղանին վրայ, Ժամարարն էր Հոգչ. Տ. Խորեն Վրդ. Խովանակ Կիր. Հայեցանի։

— Այսօր տեղի ունեցաւ Ամենէի Ա. Գերդայ վանքի տարեկան ուխտագնացութիւնը։ Այս

հանգիսութիւնը վերջին տարիներուն սկսած կատարաւիլ առըրին տօնախմբութեան Բաւականէն շարաբն մը ետք, սրպէսզի հարաւարութիւն առութիւն առութիւն ժողովարդին ներկայ ըլլալու Ա. Գերզայ տօնի Վաղարդային, Վարագայ Ա. Խաչի տօնին առթիւ Քրիստոնի Ա. Գերեզմանին վրայ մատուցած հանդիսաւոր Ծորք Պատարագին և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման տարեթարի առթիւ կատարած մատուցած էջարագետական Մաղթանքին վերջին այս հանդիսաւոր կուսակիւն ի վերջին այս հանդիսաւոր կուսակիւն ալ անօրինած է կատարել իր բուռն թուականէն (2 Հոկտ.) աւելի ուշ, զայտ հաղելու համար առաջի մեծ յիշատակի մը։ Այս տարի և օրը սկսած էր անձինչի բաց շատ չանցած տաքուկ արեր սկսած էր չորալ տակաւ պայծառացած երկնակամարին վրայ։ Մատուցած կը յորդէր ժողովարդի բացուած թեամբ։ Ա. Պատարագը մատուց Հոգչ. Տ. Հայրիկ Արդ. Գալայիշեան Քարոզկի Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. Զջանեան, յորդորելով ներկաները որ Ա. Գերզայ օրինակին հետեւելով ամէն գնով հաւատարիմ մնան ու պաշտպան կանգնին քրիստոնէական կրօնի վեհ սկզբանքներուն։

\* Ուր. 26 Հոկտ. — Թարգմանչաց հանգիսութեան նախատօնակին ի Ա. Յակոբ նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպո. Ասլանեան։

\* Եր. 27 Հոկտ. — Ա. Թարգմանչաց վարպետացն Մերօ (Տօն ազգային եւ եկեղեցական)։ Մայր Տաճարի Աւագ Մեղանին վրայ Ա. Պատարագը մատուց Հոգչ. Տ. Սեպուպ Արդ. Մութափեան։ Պատարագէն Ետք. Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպո. Խախտական Ա. Աթոռոյ և ազգին բարերար Գալուստ Գէյ Կիւրեղէնեանի, տիկնոջ և ծնողաց հոգիներուն համար կատարած հանգստեան հարգին։

\* Կիր. 28 Հոկտ. — Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, վերնատան մեր Ժամարան մէջ։ Ժամարարն էր Հոգչ. Տ. Սունուէլ Արդ. Սրբաթեան։

\* Կիր. 2 Սեպտ. — Այսօր ուխտաւորաբար Հոգին Ա. Պաղաք Ժամարան Ֆրանչչուկեան Միաբանութեանց Ընդէ. Մեծաւորը (Կիւրեղու ձէնէրալ) John Vaughan Իշարու այլ յարանուանութեանց ներկայացացացիներուն, նախայի դրան մօս Գերշ. Հերէր դիմաւորելու գացած էր Գերշ. Տ. Կիւրեղ Եպո. Գարբիկեանը։ Հոգչ.

— Կէսօրէ ետք, Գերշ. Կիւրեթառը էջաւափառով մուտք դորձեց Ա. Յարութեան Ժամարի Մուտքին դիմաւորուեցաւ զանազան համայնքներուն ներկայացացացիներէն։ Գերշ. Տ. Կիւրեղ Սրբազնան այս առթիւ ևս կը ներկայացնէր Ա. Յակոբեան Միաբանութեանը։

\* Բլ. 3 Սեպտ. — Լուսարեականերու Մեծաւոր (Փօսփօթ) Հէմմութ Կւաթթիւ, Ա. Երկիւ

իր մեկնումին առթիւ հրաժեխտի այցելութիւն տուած Ամեն. Ս. Պատրիարք Հօր:

• Դէ. 4 Մեպտ. — Եղիպտոսի նախագահ Անուար Սասաթի Հայքա այցելութեան առթիւ, Խորացէլի Գետութեան նախագահ Խոհաք Նավօնի կողմէ, Տան Գարմէլ պանդոկի մէջ արուած ընթրիբին ներկայ գտնուեցաւ Գերշ. Տ. Եակէ Արքեպոս. Անէմնան:

• Ել. 6 Մեպտ. — Գերշ. Տ. Եակէ Արքեպոս ներկայ եղաւ նաև Գէն-Կուրյօն օդակայան, ի շարս այլ հրաժերեաներու ողջերթ մազթեւլու Եղիպտական Հանրապետութեան նախագահ Անուար Սասաթի:

• Ուր. 7 Մեպտ. — Կէսօրէ առաջ, Ֆրանչիսկանց թնգի. Մեծախոս երիտասարդ Միաբաններէն Հոգ. Վ. Վալէ Ծ. Վրդ. Իննամիտանան: Մէկնեցաւ Զարեւլաքարի, 26 Մեպտումըրին:

— Նոյն օրը, Մարուիլիայէն Ս. Արտ. Ժամանեց Ս. Արտիստ երիտասարդ Միաբաններէն Հոգ. Վ. Վալէ Ծ. Վրդ. Իննամիտանան: Մէկնեցաւ Զարեւլաքարի, 26 Մեպտումըրին:

• Ել. 8 Մեպտ. — Փրօփթթ Կլամթէի բնակարանին մէջ արուած հրաժեխտի նախանաշին ներկայ գտնուեցաւ Գերշ. Տ. Եակէ Արքեպոս.

• Կիր. 9 Մեպտ. — Կէսօրէ առաջ, Լևոներականներու Փրօփթթին իրենց եկեղեցւոյ մէջ մատուցած հրաժեխտի Ս. Պատրարքին ներկայ գտնուեցաւ Գերշ. Տ. Եակէ Արքեպոս. Անէմնան:

— Կէսօրէ եաք, Ֆրանչիսկանց թնգի. Մեծաւորին ի պատիւ Ֆրանչիսկաններու վանքին մէջ արուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Ամեն. Ս. Պատրիարք Հայրը և Դիւանապետ Գերշ. Տ. Եակէ Արքեպոս:

— Երեկոյեան, Մոսկովյան և Համայն Ռուսիա Պատրիարք Գիմէնի անաւան տոնին առթիւ, Russian Compoondի մէջ արուած ընդունելութեան ներկայ գտնուեցաւ Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, ընկերակցութեամբ Գերշ. Տ. Եակէ և Կիրեղ Սրբազններու և Աւագ Պարգման Հոգ. Տ. Ասպետ Արքղայի:

• Ել. 13 Մեպտ. — Առաւուան, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, ի գլուխ Միաբաններան, բացումը կատարեց Ալէքս և Մարի Մանուկեան ժառանգարաց Վարժարանի և Ընծայրանի 1979-80 գլուցական տարեշշջանին:

• Ուր. 14 Մեպտ. — Ս. Արխարիս երիտասարդ Միաբան Հոգ. Վ. Վիգն Վրդ. Այքաղեան վերաբարձր Լուստոս, հետևելու համար Քինկ Քոյնի աստուածաբանական ընթացքի յաւելածական բաժնին:

• Բէ. 17 Մեպտ. — Գերշ. Տ. Կիրեղ Եպոս ներկայ գտնուեցաւ բերդեւմի Պաղաքապետարանի նոր չէնքի բացման հանդիսութեան:

• Ուր. 21 Մեպտ. — Երեկոյեան, Անկիւթքան երէց կառաւըր կվըրիի մեկնումին առթիւ, Անկիւթքան նպիսկապսարանի մէջ սարցւած կրածելատի թէկասեղանին ներկայ եղան Գերշ. Տ. Կիրեղ Եպոս. և Տիար Գէորգ Հինդըլեան: Քանօն կվըրի 1950 ական թուական ներւու գտաւանդած է Ս. Աթոռոյս Ընծայարանէն ներու:

• Բէ. 28 Հօկտ. — Կէսօրէ եաք, Հրէց Սուքքօթի (Տաղաւարահարաց) տօնին առթիւ, Երուազէմի Բաղաքաղաղտ Վահեմ. Թէտի Թոլլէքի հողմէ Դաւթի բերդին մէջ արուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Գերշ. Տ. Կիրեղ Եպոս. Աւագ Պարգման Հոգ. Տ. Ասպետ Արդ. և Հոգ. Տ. Մեկորպ Արդ.:

• Ուր. 12 Հօկտ. — Երեկոյեան, Սպանիոյ աղդային տօնին առթիւ, Սպանական Ընդհ. Հիւպատոսին կողմէ, Հիւպատոսարանի մէջ արուած ընդունելութեան ներկայ գտնուեցաւ Հոգ. Տ. Անուշաւան Վրդ. Զջաննեանը, հետո անձնալով Հոգ. Տ. Ասպետ Արդ. Պալեանը և Հոգ. Տ. Մանուէլ Արդ. Երկաթեանը:

• Դէ. 24 Հօկտ. — Վէնէկորէլական նոր Գեւողանը իր առաջին այցելութիւնը տուած Ամեն. Ս. Պատրիարք Հօր:

• Կիր. 28 Հուն. — Կէսօրէ եաք, Ասորի-Կաթոլիկներուն նոր եկեղեցւոյ մէջ, 1948ի պատերազմին հետեւանքով իրենց կնի եկեղեցւոյ փլաւումն եաք Ս. Պաղաքիս առաջին հոգեարպետ՝ Արքա Փիէր Ապտ էլ-Ահատի պաշտօնի ստանձնման առթիւ մատուցւած Ս. Պատրիարքին և անոր յաշորով ընդունելութեան ներկայ գտնուեցան Հոգ. Տ. Բարեկեղ Արդ. Գալէմտէրեան և Հոգ. Տ. Համբարձում Արդ. Գէշշէկեան:

• Դէ. 30 Հօկտ. — Երեկոյեան, Թիւրքիոյ երեկուան աղդային տօնին առթիւ, Թբքական Հիւպատոսարանի մէջ, Վահեմ. Հիւպատոսին կողմէ սարցւած ընդունելութեան ներկայ գտնուեցան Ամեն. Ս. Պատրիարք Հայրը և Գերշ. Տ. Կիրեղ Եպոս. Գարբիկան:

• Դէ. 31 Հօկտ. — Կէսօրէ եաք, Լևոներականներու եկեղեցւոյ մէջ, Ս. Պաղաքիս Արքա Լևոներականներու բազմամեալ հովիւ Վերապատուելի երէց Տառաւ Լատոտատի եպիսկոպոսական աստիճանի բարձրացման համբառութեան և ապա եկեղեցւոյ կից սրակին մէջ սրուած ֆաւայել ընդունելութեան ներկայ գտնուեցան Գերշ. Տ. Կիրեղ Եպոս. Պարիկան, Հոգ. Տ. Ասպետ Արդ. և Տիար Գ. Հինդէլեան: Հոգ. Տ. Առաջին անդամն էր որ Գերմանացիի փոխարքն Արքաբացի մը պետ կը Կարգուէր Սաղիմական համայնքին:

## ԲՈՎԱԼՆԴ ԱԿՈՒԹԻՒՆ

---

**ԽՄՐԱԳՐԱԿԱՆ**

— Եկեղեցական դասը 6. 194

Ակնարկ Ժառանգաւորաց Վարժարանի պատմութեան 6. 199

**ԿՐՈՆԱԿԱՆ**

— Ա. Գատարադը Երիստոնեական  
ակզբական ուշաններուն ՎԱԶԷ Ս. ՎՐԴ. ԻԳՆԱՏԻՈՆԵԱՆ 207

**Ա. ԳՐԱԿԱՆ**

— Ցիրամօր Մնունդը ԳԵՂՐԴ Ս. ՃԻՆԻՎԻԶԵԱՆ 209

**ԲԱՆԱՍՏԵՂՆԱԿԱՆ**

— Գեղարդ	ԵՂԻՎԱՐԴ	211
— Autumn garden	ԹՐԳՄ. Մ. ՄԱՆՈՒԿԻԵԱՆ	212
— Քառեակներ	> >	212
— Մառումներ	Գ. ՃԱՐՏԱՐ	213

**ԳՐԱԿԱՆ**

— Անկապ խոհեր » » 214

**ԲԱՆԱՍՏԵՂՆԱԿԱՆ**

— Կոմուկ Թաղի Դպրատունը Ն. ԱՐԲ. ՇՈՎԱԿԱՆ 215

**ԶԵՐԱԳՐԱԿԱՆ**

— Հայերէն նորայայ ձեռագիր ՓԱՑԼԱԿ ԱՆԹՈՊԵԱՆ 216

**ՄԱՅԵՐԱԳՐԱԿԱՆ**

— Ի կինն պոռնիկ ՀՐԱՅ. Ա. Յ ՄՐՁՈՒՆԻ 222

**ՀԱՅԿԱՆ ՎԱՆԻՔԸՐ**

— Արմատու Վանի Ն. ԱՐԲ. ՇՈՎԱԿԱՆ 227

**ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ**

— «Համարդիստոնեական Սուրբեց» ԳԵՂՐԴ Ս. ՃԻՆԻՎԻԶԵԱՆ 228

**«ՄԱՐՆ, Ի ԼՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

— Կարեւոր օճիւրու տեւողութեան մասին 232

**ԹԻՍՈՒՆ ՑՈՐԻ ԱՌԱՋ**

— Դուրեան Ցորելեան — Ցորելինական հանդեսներ 233

Հաղորդագրութիւն — Ամենայն Հայոց Հայրապետի այցը Պահու

Ամեն. Տ. Ելիչէ Ա. Գատիարէի այցը Ժրեւ

**Ս. ԱՎԱԿՈՐԻ ՆԵՐՄԱՆ**

— Հեռագիր	236
— Նաբարօնեա Երեկոյթներ Ժառանգաւորաց Վարժարանի	236
— Եկեղեցականք-Բևմականք	237
— Պատօնականք	238